

17435



Գրեց

ՓԱՅԼԱԿ ՄԻՔԱՅԵԼԵԱՆ



ՄԱՍԻՆԱՇԱՐ “ՅԱՌԱԶ” ԹԻՒ 2

ՓԱՐԵՑ

1933

891.99

5-78

891.99  
5-78

19 NOV 2011


ՄԱՏԵՆԱԴԱՐ «ՅԱՐԱՀ»

ԹԻՒ 2

ՓԱՅԼԱԿ ՄԻՔԱՅԵԼԵԱՆ

ԱՐԵՒ, ԱՐԵՒ...

9493



1933

Տպագրութիւն ՏԵՐ-ՑԱԿՈՐԵԱՆ, Փարիզ

Printed in Paris



Հոգիս քոչնիկ մըն է,  
 Օդ ու լոյսի, երգ ու ծիծաղի կարօտ,  
 Բայց երգը, որ իր ալուցքէն կը քոչի,  
 Անտես ու ստուերոտ սանդուղնիրուն վրայ  
 Կ'իյնայ շնչահեղձ:  
 Շողա', շողա', բարի' արեւ, հիւանդ եմ...

Քիչ մըն ալ դեռ,  
 Ա՛հ, շողա', շողա', բարի' արեւ հիւանդ եմ...  
 Վերջին անգամ մըն ալ,  
 Դեռ իրիկո՞ւն չեղած  
 Ու, դեռ տամուկ զիշերին վլհուկը զիս չընդգրկած,  
 Վերջին անգամ մըն ալ,  
 Փարէ՛ հոգւոյս խանդաբորբ ու կաթոգի՞ն  
 Հիւանդ եմ, բարի' արեւ, շողա', շողա'...

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

## ՄՐՏԱԳԻՆ ԶՕՆ ՇԱԽԱՐԾ ՄԻՍԱՔԵԱՆԻՆ

Դեռ մինչեւ ե՞րբ պիտի յամառիս ստորմանալ՝ այս մութին մէջ ու այս մութին վրայ դուն որ լաւ գիտես թէ կեսանքի դուռին մուրացիկը, եւ մահուան դուռին մուրացիկը՝ նոյն հասակն աւնին...

### Ա.

... Թը'ֆ, քըրըֆ, քըֆ... քըրըֆ, քըֆ...

Շոգեկառքը կը վազէ մրճահարելով երկաթ երիզը ճամբուն, ու սեւ շուքերով, զարմացումով կը դառնան մեր չորսդին՝ ոտքի ելած բլուրները, հեռուսներն ասղնտող լոյսերը, քօղարկուած, սգաւոր ծառերը, մուցուած, ցանցառ տուներուն ու անոնց շուքերուն սիլուէթները:

Մասնաբաժինին մէջ մինակ եմ գրեթէ. — կայտառ ծերութիւնով, ինքնագոհ վաճառականի արտաքինով մարդ մը, դիմացս, չորս հոգինոց նստարանին վրայ երկարած՝ քնացեր է:

Փոքրիկ լոյսը կը վառի, մշուշ ցանելով մասնաբաժնին փայտէ պատերուն, երկաթեայ ցանցերուն:

Ճամբորդութեան միօրինակ աղմուկով, անիւներուն եղանակով խօսքերէն ձերբազատուած «լոռութիւնը» աւելի դժալի է: Երբեմն կը ճգճգայ վակոնը, ու ապակիին կը դպին վարագոյրին ծայրերը:

Ես ալ նոյնը կ'ընեմ. ուսերուս քաշելով հինցած վերաբուս, պայուսակս գլխուս տակ կ'երկարեմ իմ կողմիս նստարանին վրայ: Բայտս մըն է ութ հոգինոց մասնաբաժինը երկու հոգիով ունենալ:

= 6 =

Դուրսը զով է, գարնանամուտ ըլլալուն։ Արդէն դիշերները աշուն կը փչեն։ Խոկ հոս ջեռուցիչներուն տաքութիւնն է, թէեւ ընդհատ - ընդհատ դոց պատուհանին և եղբերէն հովի չարանձնի թեւ մը կը սողոսկի ներս, ու քսուելով ծոծրակիս՝ որոշ կը դարձնէ մարմնիս միւս մասերուն քաղցր գաղղութիւնը։ Կը կլորուիմ մսկոս ու ծոյլ կատուի մը պէս, կ'ամփոփուլմ, կը թմրիմ, կը դուհանամ...

Աչքերս կը դոցեմ։

Դժուար է քնանալը, գիտեմ, այսպէս հազուաղէպ, ու յոզնեցուցիչ պարագաներու։ Ինչքան ալ ամէնէն վշտագին մտածումներս խակ ցուրսին գիմացող, այլ վասփուկ մուշտակներ հազնին ու այսպէս քսուին հոգիիս։

Ինչքան ալ օտարի մը պէս նայիմ բոլոր զիս կաղմող բաներուն վրայ, որոնք բացակայի պէս ըլլան, ու որպէս թէ հաղիւ իրենց հեռաւոր խօսքը, մարող շշունչը կամ դանդաղութեամբ, հանդարտութեամբ կարդացուած նամակը ըլլար։

... Թըք, թըքք, թըք... Միօրինակ ու օրօրուող ձայներուն մշուշովն է նորէն էութիւնս պարուրուեր... Արդեօք ո՞րքան ատեն պիտի կրնայի այսպէս երթալ, կոնակի վրայ, նեղ նստարանին կաշիէ կոնակին, ականջըս անիւներուն ու երկաթուղիին աշխատանքին, եւ ծուլութիւնս ալ ապահոված ճեղընթացին հինդ ամբողջ ժամեր անդադար գլորելու իրողութիւնով... Միայն մէ՞կ յաւերգութիւն, շա՞տ կարճ է...

Երջանկութեան մօտ, անոր թեւը մտնելու պատրաստ գգացումի մը գիտակցութիւնն ունիմ — հանդատութիւն, անհոգութիւն, արթուն թմբութիւն։ Այսող ու այրուող արթնութիւններս կ'անթեղուին կամ կը մոխրանան, ու ցաւը կը մոռնամ...

Ահա ինչո՞ւ կ'ուզեմ խորհիլ բոլորին մասին որ ինձմէ դուրս են, հեռու կամ մօտ, որ լեռներ ու հողեր կան

մութի ու աբեւի տակ, ովկիաններ ալեկոծ կամ խաղաղ, անտառներ ու քաղաքներ աճողութեան ու փնացումի եղբայր փոխն ի փոխ։ Կ'անցնիմ մեղմ ներողութեամբ մը բոլոր հաճոյներուն, ծիծաղներուն ու սէրերուն քովչն, ու բոլոր թշուառութիւնները անտրտում անտարերութեամբ կ'արժանանան։

(Որովհետեւ ոչ ոք ուրախ չեղաւ ուրիշին համար, ու ոչ չլացաւ ուրիշին համար. գութն ու բարութիւնը ամաններ են սոկեզօծ, կամ թղթապատ եւ կամ վարնոց հողէ փարչեր — ոչ թէ պարունակութիւնը փարչին — որ մեր ունայնամտութիւնն ու հաճոյքները կը թաղեն իրենց խորքին մէջ) ... Ասիկա լսողը ո՞վ է...

Օ՛, կորսուիլ էութեան ու չկութեան հոսանքներուն միջեւ, հեռանալով ինքնիրմէ, լքելով ինքպինք...

... Թըք, թըքք, թըք... թըք, թըքք, թըք...

Ահաւասիկ մարդ մը, այս քովինս. ի՞նչ. այս', աննախընթաց է այս. այսպէս որոշակի կը տեսնեմ իր ամբողջութիւնը ու ոչինչ կը մնայ զարմացում յորջորջուած նախապաշարումէս, եւ ոչ ալ անպատասխան հարցում։ Բացուած անօթի մը, կիսուած սնասուկի մը պէս է անիկա ուր կը տեսնեմ նոյն արիւնէն թոյն ու թթուի պատրաստութիւնները, ու նոյն թթուին ու թոյներուն կաթիւներով արիւնին անթիւ շարժումները... Խե՞ղա գործիք՝ բնակալ գեղձերու, ափիդ գծերը ալ բաւական չեն ճակատագիրդ գրելու համար... կղակդ կ'երեայ, հեղնագին հեղուկը կը կաթի ատամներուդ վրայ, բայց ստամոքսդ կը նեղուի գժուարամարս ճաշէդ...

Բանա՞մ, տարածե՞մ ուղեղիդ ծալքերը... Ա՛, ինչ տղեղ որդերու բնակարան, մէկզմէկու պինդ վակած, իրարու մէջք կը ծող որդերու բնակարան, ուր երազդ ամէնէն առաջ կը տեսնեմ, — կը վախնաս հասնելու, ճնշուած ծանրութիւնով մը ու խթանուած ահաւոր բաղձանքով մը...

թըք, թըրըք, թըք... Բանանք սա խորշը, քրքրենք,  
ամէնէն գիմացկունը կ'երեւի, մանաւանդ հետաքրքրու-  
թիւնս սանձը տուաւ հածոյքին, նման միապաղաղ ջու-  
րերուն, անվիշտ վերապրումին... Հո՛ւ, Հո՛ւ, մանո՛ւկ  
մը, դեռ ատամները լման չեն, շատ կը դործածէ «մայ-  
րիկ, հայրիկ» բառերը, ատոր համար իսկ ամէնէն քիչ  
կը հասկնայ... «Փչչ', ձագս, փչչ'», «փո՛ւֆ», «ապրի՛ս  
մանչս»... «պապի խնձոր», «հա ձազուկս ինձոր եւ  
տանձ ալ»...

Կուլայ այս միւս կէտը, բայց կամաց, չարթննայ  
ծերուկը:

«Փո՛ւշ կայ մատիդ... չչ', նորէն գրացիին տղա՞ն...  
ապո՛ւշ, ան քեզմէ փոքր է, ծեծ ուտել կ'ըլլայ անկէ,  
ձա՛յնդ, մի՛ զուար»... «Մամա, ալ չեմ ըներ»: — Ի՞նչ  
բան չես ըներ, յիմա՛ր, այդ էր պակաս»...

Բանանք, տարածենք, քարտէսի մը նման... Հէք  
ծերուկս, այս որքան փտած մասեր, նեխած անկիւն-  
ներ, ասո՛նք ալ պնդացնելու էիր, ինչո՞ւ ես մոոցեր,  
սուտ զղումներու առիթի՞ն համար... — «Նանի գլուխս  
կը ցաւի»: — «Վախ պղտիկս» — «Նանի շալակդ առ, շա-  
լակդ» — «Եկուր պղտիկս...»: Եւ ստահակը... ոտքերը  
կախ պլուեր է նանիին վզին, կը քսուի անոր կոնակին...  
նանին չի կասկածիր, տղան ալ չի դիտեր ու զդացածը  
անկեղծ է...»

Քիչ մը աւելի մթութիւններուն անցնինք: Արդէն  
փողոցի լաճ է «էշու մը» հասակով, տեւական փախս-  
տականը: — «Ո՞ւր այսօր» = «Բերդին կողմը, թզենիին  
տակ»: Ու ախորժակով, տարիքոտ մէկուն շարժումնե-  
րով կը պատմէ ստախօսը «Թէ ինչպէս իր հայրը լեռնե-  
րը ելեր, հրոսակութիւն ըրեր, քաջութիւններ անհա-  
մար»: Ու լոռութեամք՝ հպա՛րտ է... Սակայն կը կար-  
կամի, սուտը բռնուեր է, մինչ ինքն իսկ կը դարմանայ  
այդ հէքեաթին անձտութեան...

Ճըգ, ճըգ, ճըգ...

Պղտիկ պատուհանին պղտիկ վարագոյրը յանկարծ  
մէծ դողով մը կը բռնուի, ու կը թրթուայ ապակիին  
վրայ. իր շունչին ցուրտով ծոծրակէս վար սարսուռ մը  
կը սողոսկի. ու վայրաշարժը կ'արագացնէ ամելի. իր  
հեւքը կուրծքիս կը զարնուի ցաւագիին աղաղակի մը  
պէս: Ծուխի ալիք մը կը հասնի մինչեւ ոռւնգերուս:  
Հաճելի է նախ, ապա ամհածոյ, արթնցնող: Աչքերս կը  
բանամ, քիչ մը կը սեւեռեմ լսմբին որուն լոյսը կտոր -  
կտոր կը մկրատուի յաճախ ու վակոնը կը շարունակէ  
ճզճալ, քնաթաթախ կոտրտուիլ: Ծերուկը կը քնանայ  
չնչելով աղմկալից:

Մթնա՞ծ է, ծերուկս:

Ես որ այնքան միամտութեամբ իր ուղեղին տեղ ի-  
մինս էի բացեր, իմ յիշատակներս: Ի՞նչ տւելի պարզ  
թէ ես թշուառ եսէս, եսերէս զատ ոչինչ չտեսայ,  
չտուի...

Սակայն հարկ չկայ վրդովուիլ նորէն, ապարդիւն,  
ապակիացած իրողութիւններ ճանկուել... Գոցէ՛ աշ-  
քերդ, գոցէ՛, քնացիր մնացածը... ցո՛ւրտ է... Քը՛ի,  
քը՛ քը՛...

Անպիտա՞ն, նորէն եկաւ, թաշկինակս ալ լեցուն է,  
բոլորովին թաց. կարմի՞ր է արդեօք... Հանդարտէ՛,  
հանդարտէ՛... թըք, թըք, թըք... Այո՛, այո՛, արիւն  
ըլլայ կամ ոչ միեւնոյն է. աջ գրապանիս մէջ երկու թաշ-  
կինակ լեցուն են արդէն... Ի՞նչ միլիոններ, հէ՛, ի՞նչ  
միլիոններ... Մի՛ ինդար, նոր հազի նոպայ մը կընաւ  
երկար ըլլալ... «Եւ մանաւանդ զգոյշ բոլոր ուժեղ շար-  
ժումներէն, յուղումներէն, շատախօսութենէն ու յոդ-  
նութենէն»... Զանձրացայ, տոքթէօր, ձանձրացայ,  
կ'ուղե՞ս շարունակեմ — մի՛ ծխեր, մի՛ խմեր, մի՛ քա-  
լեր, մի՛ սիրեր, մի՛... մի՛... — «Տղայ չես դուն, պարզ  
է, հո՛ս, ճիշդ հոս է գլխաւորը, քանի մը բիծեր ալ վե-

ըլ. ծանր չէ, քաջութեամբ, համբերութեամբ . . . . :

— Կը հասկնամ, տոքթէօր, երեւի ասոր համար կը դանդատէիր թէ բաւական «հերոսութեամբ չեն աւանիր կեանքը . . . .» : Դուն որ խրատ տալու առաւելութիւնն ալ ունիս, ուժեղ, առողջմարմնի մը հետ . . . չէ՞ տոքթէօր, այստեղ, այս կողմը . . . .

Բացեր եմ կուրծքս, հեռացուցեր վանդակին արդելքները : Թողերս արագ - արագ կ'ուռին, ու պարպուած կէտը, որ սարդի սստայնի մը պէս կարծես ահա պիտի պատոի . . . մաշած թելեր կան, մազմզուկներ, կը դիմալբեն բայց եւ կ'ուտուին : Եւ արիւնի մազերակները թոյլ ու հիւծած կուզան թափիլ, այրուիլ, ժահրուիլ . . . Քը՝ քը՝, քը՝ . . . չէ՝, հոգս չէ ծերուկը, միայն թէ բոլոր թաշկինակներս ազտոտեցան . դանելի խոնաւութիւն . . .

Յետոյ, սիրելի տոքթէօրս, բան մըն ալ պահեցիր, սրտիս վրայ մաս մը քօղ ձգեր է, երբ հարցուցի թէ ի՞նչ էր, նմանապէս ձախ ստոծանիս տակի յաճախակէպ «կէտը», «չի՞նչ, ըսիր . . . ի հարկէ ոչի՞նչ . . .

Թըֆ, թըֆըր, թըֆ . . . ի հարկէ ոչի՞նչ . . .

Վարագոյրը կը կանոնաւորեմ, կը գառնամ աջ կողմիս : Անիւներուն ձայնը աւելի հնչուն դարձաւ պահ մը . լոյսերու քովէն կ'անցնինք . քաղաք մըն է : Մէջքիս մեծ սոկորը կը ցաւի անյարմար դիրքէն . ուշադրութիւն կայ կիսախուփ աչքերուս մէջ :

Շուք մը կ'անցնի միջանցքէն . կանդ կ'առնէ լայն պատուհաններէն մէ կուն քով . ուրիշ մը վախկոտ դեղեւումներով անոր կը մօտենայ : Զոյզ մը եղան : Կը համբուրուին կրքով : Կը նայիմ, մութին ծածկածը կը լրացնեմ երեւակայութիւնով . ախորժով ալ . ու խոռված կը դառնամ, կը գոցեմ աչքերս :

Երկա՞ր կը տեւէ ցրուածութիւնս, ու խանդարուած

երդը ամիւներուն . չեմ գիտեր : Հեռացողներու վախութ քով հանդարուած, սիրտս, կ'երեւայ :

Սիրտս :

Սշխատէ՛, սիրելիս, աշխատէ՛ . կարելի չէ հաշուել քնքութիւնն ու զոհողութիւնը գործիդ, մինչ այնքան պիրկ կապերով բոնուած ես, կաշկանդուած . կ'անդրադառնամու երբ եւ իցէ բնուին որ բաժին է ինկեր քեզի, ո՞վ դուն աղնուաղոյն աշխատաւոր, վեհանձն ու լոին . . . վատն զի դուն երբեք զու մասիդ չխօսեցար, շրթներս, ու աչքերս, ու զեռ մատներս անբարոյ շահագործեցին քեզ . . . Ահա՛, անուն մը կայ իսօսքերուս ծայրը, աղջիկ մը մեղրագոյն աչքերով . . . Դուն կը սեղմուիս, կը ցաւիս ամէն անդամ երբ կ'ուղեմ իր մազերը շոյել : Ո՛չ, ո՛չ կ'ըսես, կ'ըմբոստանաս, մեղք է, մի՛ ապականեր . . .

... Ու այդ մըմունջը հատնում մըն է, ինքն իր մէջ լաց մը որ չի կրնար կոկորդէս իսկ հասնիլ . . . որովհետեւ կը տրամաբանեմ, չարութեամբ, ի՞նչ տարրերութիւն, սիրտս իմ ազնիւ, քանի որ բազմաթիւ անգամներ իր ճշգութիւնը արցունքով տեսար — թէ երբ այդ անուշ աղջիկը մեղրաչուի՝ այնպէս համբոյրի մը տենչով կ'աղուորնայ, սիրտս իմ, սիրտս իմ մանուկ, եթէ գիտնար, տեսնէր այս վիրաւոր, բզքտուած թոքերը, լսէր ճշգորէն այս կարմիր հազը պիտի . . . դարձեալ . . . կը կասկածի՞մ : Դուն ի զուր վշտափին կը հառաչես, թէ զուցէ աեղեակ իրողութեան չուզեր բարակ մատներով ձեռքերուս մէջ տաքութիւններ ստեղծել . թէ կը զոհուի, քեզի, մեղի համար, միամի՞տ սիրտս . մի՛ սրդողիք երբ կը թուլնամ երբեմն այնքան, խնդրող այնքան, երկդիմի, «քրոջ» ըլսուելիք . . . իսօսքերով, չէ՞ որ ես շատ յաճախ գութ, արգահատանք միայն կը տեսնեմ, կը զգամ . . . Ներէ՛ սիրտս իմ բարի, տկարութիւններուս որ վերջ և վերջոյ ջամբած արիւնովդ կ'ուռածանան եւ հետեւաբար քու տկարութիւններդ են, աւա՛ղ . . .

Փապուղիմէ մը կ'անցնինք։ Հազարաւոր մուրճեր պատուհաններուն, տախտակամածներուն եւ առաստաղին վրայ թափով կը քակեն ու կը շինեն։ Փախուքի պէս է ծխախառն օդին խուժումը։ Ու կարծես գէպի վար, անդունդ մըն է որ կը գլորինք։ Արագութիւնը կը կրկնապատկուի, կ'եռապատկուի մեր քավերէն փախչող սեւութիւններուն կրկնապատկող երեւոյթով։

Դուրս։ Մեր ետեւն է գործարանի մը տակաւ մարող աղմուկը։ Կը շտկուիմ։ աստղեր կ'երեւան հեռուն։ Խաղաղ ալիքներով կը ծփայ յարդգողը։

Եւ քիչ մը աւելի արթուն եմ։

Թըֆ, թըֆըր, թըֆ… Թըֆ, թըֆըր, թըֆ… Թմրի՞նք, թմրի՞նք… Զթողուլ որ արթնան կրկին բոլոր հարցումները. պէտք է գոցել աչքերը բոլոր հոգիի չարչանքներուն դիմաց…

Ի՞նչ հարկ նայիլ ինքն իրեն, ինչպէս ես կ'ընեմ հիմա, սեւեռել այդ երկարած, անշարժ տժգունութեան՝ որ ես եմ…

Անօգուտ տեղը հեծկլտալ — «Ո՞ւր կ'երթաս, ո՞ւր», կամ, «քանի՞ անգամ եղաւ երթուղարձտ այս ճամբէն… մեոցուր անգտանելիին յոյսը, ո՞ւշ է, մեոցուր կարուներդ, բաղձանքներդ, յոյսերդ…»։

Թըֆ, թըֆըր, թըֆ… Կարօտնե՞ր. կարօ՞տ պէտք է կոչել վերյիշումը բլուրն ի վեր վառող այտերով վազքի մը, անյագ ախորժով ճաշի մը, մեղրահամ համբոյրի մը, անհազ ծիծաղի մը, կամ մերկ գնդերներով արեւին տակ երկար չնչառութիւն մը…

Բաղձանքնե՞ր… Բաղձա՞նք պէտք է կոչել մահուան շուրջը դեգերող հիւանդագին մոլորումներս… ուզել որ երկա՞ր, երկար ըլլայ այս ճամբան, այսինքն իր վերջաւորութեան մօտ անկում մը, արկած մը ըլլայ ու ամէն բան մթնէ… ի՞նչ հոդ «միւսները». անձնասէ՞ր, այո՛ նոյնն է։ Նոյնն է այս տժգոյն մարդուն մէջ, չէ՞

որ «թոքերն ալ գեղձեր են ու բոլոր գեղձերուն պէս որոշ պայմաններու տակ ճակատագրական…»։ Դառնանք արկածին… Զըֆ, չըֆ, չըֆ…

Կամուրջ մըն է. եթէ փլէ՞ր… Անցանք… Աւելի հանգիստ եմ, փախստական երանութիւն մը փշեց ականջիս՝ վտանգէ մը ազատուողի խարկանքը… ա՛հ դուն կեղծիք…

Բաղձանքներդ ալ կեղծ են, ունայնամտութիւնդ փառամէր՝ իր փետրաթափ թեւերով անդունդներու մէջ (երեւակայական) թոփչքներ կը փորձէ… հաճոյք մը չխոստովանուող, ծոյլ, գիծացող… Գոցէ՛, գոցէ՛…

Եւ գիտե՞ս ինչ. յոյսն է դարձեալ. յոյսը որ ամէնուն ետին, զանազան զիմակներով իր աղտոտ դրամը կը քչէ. ան որ միշտ կ'ըսէ ժպտագին կամ լալով — որովհետեւ գիտէ թէ այս երկուքով միայն կարելի է զինաթափ ընել բոլոր կարելի հպարտութիւններս, առնական անհամբերութիւններս. կ'ըսէ թէ առաջինը չեմ, եւ ոչ ալ վերջինը, թէ ամէն վիճակ իր «ազնուութիւնը ունի, իր «առաւելութիւնները»։ Ինչո՞ւ պարտուիլ չփորձած ամէնը. յաջողեցան այնքան ուրիշներ. վերանորոգուեցան… նայէ՛, կը կրկնէ, նոր հորիզոններու կ'երթանք, նոր օդերու ուժին…

Միայն, ուրկէ՞ կուգաս դուն, որմէ՞ ես դուն, ո՞վ Յոյս. ամբողջութեանս մրո՞ւրը թէ իր աղնուագոյն բուրմունքը…

Թըֆ, թըֆըր, թըֆ… Ուրկէ կուգամ ես… Թըֆ, թըֆըր, թըֆ… Ո՞ւրկէ կուգամ ես…

Դասուհանին առջեւն եմ։ Զանգուածային մութն է տիրապետեր ու յոգնած աչքերս կը կորսուին անծանօթ հեռուներուն վրայ։ Պահէ պահ սիւնի մը, ծառի մը փախուստը քովէս, սեւ խաչերու պէս է։ Ոտքելուս տակ գերեզման մը կայ կարծես։

Կը հազամ ու կը թքնեմ. յուրաը կը պլուուի ոտքե-

լուս : Կ'երկարիմ նորէն առաջուան դիրքով, այլ ձախ կողմիս վրայ :

Եւ զլուխս ծածկած, կը սախակմ աչքերս որ դոցուին. աշտառում եմ :

Չուզելով վերադառնալ մտորումներուս, կ'ենթագրեմ թէ կը սարսում. եւ խսկալիս կը սարսում... Կ'երեւակայիմ թէ անիւներուն հետ համաշափու կը վազեմ. եւ իրապէս կը վազեմ. եւ վայրաշտին հետ կը չնչեմ. կը հեւամ... ինչ լա՞ւ է այսպէս, վազել, սուրալ, աղմուկ բարձրացնել պատիկ կայարաններուն առջեւ ու թոփ՛լ, թոփ՛լ... թթվ, թթվ, թթվ...

Կը յոզնիմ սակայն. վիզու լարուած չուանի նման է. կը ցաւի. ուստի կը թողում կառքին հեռանալ ինձմէ, անցնիլ, կորսուիլ: Իր վրան ընու մըն եմ ալ:

Ապարգիւն անցաւ այս միջոցն ալ:

Զեռքերս օդութիւններու կարկառուելու դողոցն ունին. անօդնական՝ իրարու կը պլուին, մէկզմէկ տաքցնել կը ջանան, մէկզմէկ կը սեղմեն, կը ցաւցնեն ու դժգուն, զայրացած կը հեռանան :

Իմ մատներէս քանի մը հատը կը դպին աջ գրպանիս մէջ մանրուք քանի մը դրամներու: Անոնց տաքին — հակառակ որ մարմնէս առեր են եւ որ մէտաղեայ է այժմ — չորութիւններու բռնակալ զդայնութեամբ կը բռնուիմ: Անձարակութեամբ մատներս կը փորձեն դիմագրել, հակաճառել անոնց «նիւթական» եղրակացութիւններուն, որ միաժամանակ մէկնակէտներ են. կ'ըսն անոնք — «Ուշ տեղ տուիր մեղի, երիտասարդ, մինչ պէտք էլ աւելի խելացի նայուածքով մը նայէիր մեղի. քեզ լսեցինք. կարծես աղատուելիք չունիս անրջային, միջոցին մէջ առկախ դատումներէ: Ինչո՞ւ կը մոռնաս, մեղի հանդէպ ունեցած անտարբերութեանդ կը պարտիս շա՞տ, շատ բան. խեղճութիւնդ ամբողջ... Ու այս պահուն դարձեալ, դիտակցօրէն կ'ուզես ժխտել մեղ...

0', ճէջէ է, մենք նորեկներ չենք, ոչ մէկ առանձնայատկութիւն. մեր գոյնն ալ միեւնոյնը եղաւ միշտ... եւ եթէ գոյնդ չստացանք, քեզի չմիացանք, եթէ մոռցանք քեզ ու չծառայեցինք քեզի, ո՞վ է յանցաւողը... Դուն կընաս շարունակել ամպերը խառնչտիել, կամ մաղերուդ ծայրերն իսկ պատասխանատու վինտեկ... շաբանակէ՛, մենք ըսկնք մեր ըսելիքը...»:

Դուք ըսիք ձեր ըսելիքը. որքան ուշ սակայն... Մ...ը հասկցայ որ ալ չոլիսի կընայ օդնել: Գ...ը երես դարձուց: Դ...էն լուր չկայ... «Երկա՛ր եղաւ, երկա՛ր»:

Բաել որ այս վիճակներուն չհասած վերջացնել երնպատակս: Ուրկէ՞ կուգաս յոյս... ամէնուն կընակէն կը ժպտիս նորէն «գուցէ՛, ո՞վ գիտէ», եւ մանաւանդ «քիչ մըն ալ, քիչ մըն ալ...»:

— «Ուրկէ՞ կու - գամ - հէ՞...»:

— «Քը՛լի, քը՛, քը՛...»:

Քնացի՛ր, հեռացի՛ր: Խորհէ՛, թէ այս պահուս կընայ դանուիլ բարի սիրտ մը, անձանօթ թէեւ, որ ուզէ յուզուիլ խորասակուած երիտասարդութիւններուն, թունաւորուած սէրերուն, ու գեղեցիկ հանգըուաններու աշխատանքովը դիտապաստ հոդիներուն համար...

Ուրկէ՞ կուգաս յոյս. ինչո՞ւ կ'առաջնորդես գարձեալ զիս գութ մուրալու... Ա՛հ դուն, այդ միջոցո՞վ արդեօք ատրճանակի սեղմուելու մօտ բլթակին վրան իսկ տեղ կը գտնես, կը պազես, կը սպասե՞ս...

Ա՛ի, զուր է քաջութիւն կեղծել. զուր է զսպել արցունքները որ կը կախուին արտեւանունքներէս: Ինչքա՞ն կ'ուզէի այս տանջահար գլխուս յենարան՝ մօր մը թեւը, որուն գութը իրեն ու սէրը ինծի համար պիտի ըլլար, պիտի սըրէր այս սառն քրտինքը ու ըսէր խօսքերուն էն յուսահատականը. — «Յուսա՛, տղաս...»:

Ալցունքնե՛ր, որոնք ոչ հեկեկանքէ եւ ոչ ալ սրտ-

Հատոնումէ կը ծնին. որոնք կը սահին խոնաւ ու գաղջ գծով մը այտերէս մինչեւ ոռունդերուս եղերքները, կը կենան պահիկ մը խտղտացնելով, զգայնու քերութառութով մը անոնց կողքին, ու ապա, կ'երթան հանդէիլ ըթներուս վրայ, իբենց աղովի չորսալու...

... Թըֆ, քըֆըր, քըֆ... Թըֆ, քըֆըր քըֆ...  
Այսպէս է շարունակ. մէկ զգացումէն միւսին, մէկ յու-  
շէն կամ պատկերէն ուրիշ յուշի մը կամ պատկերի մը  
փոխն ի փոխ, արագութեամբ, հիւանդագին ցնցումնե-  
ւով կը տարուեբարիմ...

Տեւական, հաստատուն ոչխնչ կայ մէջս, ու պատահական խաղաղութիւններն լսկ կը փոխուին ալեկոծ ովկիաններու, նկար ովկիաններու՝ շրջանակներուն։ Ալեկոծ ովկիան՝ որուն մութն ու տաժանքը դարձեալ հաճոյք կուտան ինծի. ո՞վ թուառութիւնս ու կատառութիւնս

Ու նորէն — քանի որ արցունքներէս աղի համն ալ հատաւ — մտածումներուս վառող բովը այրել կ'ուզէ, բոցերը երկարած կարելի բոլոր նիւթերուն։ Ու նորէն, — այս անգամ անգիտակ յենակէտին — կ'ուզեմ հաւաքել տարտամութեանս քղանցքները, ու սեւեռել այս խախուտ գաղափարներու, պղպջակ զգայութիւններու շատրուանին վրայ ու փնտռել, հասնիլ, միջակ բաներով, պղտիկ ու գաճաճ սպասումներով գոհանալու, ախտագին հաճոյքով դինզինայու՝ պատճառին։

(Որովհետեւ մեծ թուլութիւն մը եւ անորակելի տը-  
կարութեան մը նշանակութիւնը ունի աղբանոցներուն  
թէ գերեզմաններուն վրայ բուըող ծաղիկը...) : Ո՞վ է  
ասիկա :

(Որովհետեւ մեծ թուլութեան մը և անորակելի աը-  
քով անդամ՝ հիւծած, անարի զնդերներուն կեանքը եր-  
կարելուն մէջ խոր գոռուելիութիւն մը կայ. . .) :

Ո՞վ է ասիկա:

Ես չեմ, ո՞չ. ինչ հարկ «անկեղծութիւն» կոչե, պար-

ծառ գողութեան արձագանդը որ տպաւորութիւնն է .  
թէեւ այդ ալ չոյզ զեփիւոի պէս է :

Թըլք, թըլքըր, թըլք, թըլք, թըլքըր, թըլք... Հարկաւ տաքցած ըլլալու են անիւներուն մաղիները, ուր իւղը կը կաթի զովացուցիչ կաթիներով, հարկաւ կը հեւայ շոդեկաթսան, բայց մոխրացող կրակին վրայ ածուխ ու շոգիացող հեղուկին վրայ պաղ ջուրը կայ. Եւ պիտի ըլլայ... Զէ՞՞ որ կը շարունակենք երթալ, թէեւ ես իր վրայ լոկ բեռ մըն եմ:

Բեռ մը՝ այնքան խստօրէն կաշկանդուած իր կապերով՝ որ ինքնակորոյս՝ ազատ է, մելամաղձոտ երգերուն յուսահատութեանը պէս.

«Սակայն խարուած ու տարագիր։ Յանձնուած դեկին՝

### Ծովերուն, Հովերուն,

ԵՐԵՎԱՆԻ ՊՐԵՄԻ

Ու դիշեր է ամէն կողմ...

ԶԵՆ ՃՂԵՐ ՊԵՐ յՈՂՆՈւԹԻՒՆ ՀԱՎԻԵՄ

Նայիմ անթիւ վէրքերուս, կորուստներուս . . .

Եւ ո՞ւր պիտի կանգ առնէ նաւն այս թշուառ,  
Ծերադած.

Կ'անդիտանամ . .

Միայն ըստն, (ոլոշ է այս), թէ մութին լոյսն է  
յաջորդող...

Բայց արդեօք դէպ մայրամուտ չե՞մ դիմեր :

Վերջալոյս մը չէ՞ սպասողը

## Ժամանումիս . . .

... Խաղալիկն եմ սրբնթաց հովերուն, ծովերուն... Կ'անգիտանամ...»:

Անիւները շարունակելով երգել, կը միանան հեռաւոր երաժշտութեան մր, որ աշա տարօրէն կ'արթննալ,



ծանրանալով խիստ ու քնարեր բուրմունքի մը, նման դէմքս ու վերարկուս պատող սեւին:

... լոյս ու սեւութիւն ու ամէն բան լեցնող անտեսանելի ներկայութիւնը խունկին՝ որուն ծուխը չկայ: Գլխահակ ճակատներ ծուռ ուսերու վրայ. վշտին վարժ, ապակիացած աչքեր :

Շոփէնի հոգին իր եղանակին թեւերով կը տարածուի, կը ծաւալի պղտիկ միջոցին մէջ, անհունութեան կապեռով զայն:

Բարձրութեան մը վրայ սղասսակ գերեզման. լուսարձակ գրեր՝ «նահատակ»...

Ուտքի, այլ յոզնած որբութեան մը բեռով՝ անտարբեր եմ ամէնուն հանդէպ. ամէնը անտարբեր են՝ ինձի հանդէպ: Եւ ամէնը ինձի պէս են:

Մահերդը որ կը յուզէ, կը թթուայ, կը հեծկլտայ, կը գոռայ կատաղի՝ իյնալու համար ընդհուազ դիտապատ. կը սահի կամ կը գլորի, յանկարծ կանդ առնելու համար տիրական. չնչելու երկար, ու ոխակալ մոռւնչով մը մահուան ճակատին իր անզօրութիւնը փչելու համար՝ ատելութեամբ... մահերդը չարգիլեր ինձ ծանր թախիծի մը տակ ձգած թէեւ, նայիլ, ծանր աշխատանքէն մաշած եղունզներով մատներուս, վիրաւոր ձեռքերուս...

Մահերդը չարգիլեր անդրադառնալ ծոցի գրպանիս մէջ գերիվար տիրոջ մը յոխորտանքով բազմած կապոյտ տետրակիս:

Շոփէնի շունչով, իր շունչին չափով շրթներս անդամ մըն ալ կը հեղեն, գոց սորվուած դասի մը պէս, այլ տետրակը զարդարող գեղեցիկ գրերը, որոնք սխալ անուն մը կը յօրինեն, հայրենիքի մը մէջ անհայրենիք գոյութիւն մը կը ճշլեն, «աղատ աշխատանքի պայմանով» երիտասարդութիւն մը կը վարձեն, ու տիրուր, մա-

նուկ լուսանկարի մը տակ չափահաս տարիք մը կը ստեն...

Վա՛խ, վա՛խ հայր իմ, ոչխարի մահով «նահատակութեանդ» համար Շոփէնի ռազմական մահերգն ենք փոխ առեր. գո՞հ ես...

Ոսկորներուդ առջեւ՝ որոնք միայն լուսանկարուելու համար մեծցան, զարգացան ու ապա չեղջակոյտ կազմեցին, ահա, գլուխս կախ յարդանքի երկիւղածութիւնը չէ որ ունիմ, աւա՛ղ, անարգանքի մը մուրն է որ կուղամ քեղի լալ, դուն իմ սիրելի, բարի հայրիկս, որ նախընտրեցիր ծովի քան ըմբոստորէն կոտրել. փորձեցիր միամիտ խորամանկութիւնը (որովհետեւ շահամոլ), բայց ոչ շինող, ծախսող յանդզնութիւնը. ու ժպտիլ երբ պէտք էր հայհոյել, շահիլ, դիղել երբ պէտք էր զոհել, երբ պէտք էր բարձր հոգիով. մը հասկնալ ու ջանալ հասկցուիլ, փոխանակ հինցուած, օ՛հ, շատ հինցուած խաչի մը տակ անհատակ ու անմաշելի դանձանակ մը լեցնելու... փոխանակ մարդկօրէն, մարդկօրէն գիտնալ ապելու...

Կը լսե՞ս, մահերգն է աղբիւրներուն առջեւ. կ'ըսէ.

— Մաքրուելու, ազնուանալու, ըմպելի դառնալու համար, կը ջրեմ, կ'եղբայրանամ կը զոհուիմ. այլ եւ կը տաշեմ, կը մաշեցնեմ, կը քշեմ ու արեւին դիմաց ջինջ ճակատագիրս կը գրեմ ես, նախ քան ամպանալս...

Դուն ապրիլ չգիտացար. թէեւ հիւանդի սնարիս քով աչքերուդ խոնաւնալը, ու մօրս գեղեցիկ ճակտին վրայ շրթներուդ փափկանալը տեսեր եմ ես... դուն որ գրքերը կը սիրէիր ու քու պատմածներդ, ու քու խօսքերդ ամէնէն լաւերն էին ինձի համար:

Հայր իմ, քեզ անարդեցին, աշխատանքդ գողութիւն անուանեցին, ուժեղ ու արդար մարմինդ խոշտանցեցին, աչքերուդ առջեւ քեղի ամէնէն սիրելի եղող բաները, սրբութիւններդ կեղտառեցին, փճացուցին, որով-

հետեւ հոն, այն հողին վրայ որ քու անունդ ունի, եւ ուր մարդիկ ապրիլ չեն գիտեր, գուն մեռի՛լ ալ չգիտցար...

Կը տեսնեմ տակաւին սեւ սաթեայ գոհարեղէնի մը պէս այն ատրճանակը — որքա՞ն մանուկ հետաքրքրութիւններս, հերոսական երազներս է իր փողին լուութենէն հոսեցուցեր, — երբ աղքանոցի մը խորը գնաց, զաղտնօրէն թաղուիլ, անմիտ զգուշութիւններովդ, վախովդ ամօթահար...

Ու բզբսուած, մահուան մօտ, անկէ հազիւ գիրկ մը կամուրջով զատուած դուն շարունակեցիր խոնարհիլ, կեղծել, աղաչել եւ մանաւանդ համբերել...

Ինչո՞ւ, հայր իմ, ինչո՞ւ մեռնիլ չգիտցար, ինչո՞ւ մանուկ ոտքս չխեցիր իբրեւ պաշտպանութեան վերջին միջոց, ու չջախջախեցիր զանկս լայիրշ ու անարդար ճակտի մը վրայ... ինչո՞ւ...

(Դուն ուժեղ էիր վկայ՝ դաստակներուս լայնութիւնը: Քու հոգիդ զուրկ չէր անդթութեան անհրաժեշտոյնէն. Ես տեսեր եմ հանդարտօրէն մատաղցու աղաւնիներու վիզը պլորելդ, ու գող կատու մը մէկ հարուածով սպաննելդ):

Կ'իմանա՞ս, Շոփէնի ցասումն է, կը փոթորկի, կը փոթոթի.

— «Որպէս զի մեր նայուածքները հպարտութեան ու վեհանձութեան փայլը ստանան, պէտք է որ մեր բունցքները դէմ զէմի, փրկարար կայծը արձակեն. որպէս զի մեր մեծութիւնները իրենց արժանի, մեծ ու հաւասար դրօշը հազնին, պէտք է որ նախ մեր արիւները մէկլմէկու միատեսակ դոյնին դիտակից ըլլան, մեծ պայքարի մը մէջ, բարձր խորհուրդով մը լուսաւոր... մարդկօրէն...» :

Հեմա ի՞նչպէս կ'ուղես որ, հայր իմ, այս ժառանգութիւնով, — օ՛ կը զգամ արիւնիս մէն մի կաթիլին

Հետ — չերկմտիմ ամէն բանի հանդէպ, քայլերս չըլլան վարանոտ, չըլլամ ժպիրհ արժէքներուդ ու գեղեցկութիւններուդ դիմաց, կամ կարենամ ունենալ վրէժ մը անխառն ու աղնիւ...

Ո՞ւր առաջնորդուիմ, ի՞նչպէս, երբ հասարակ ընելիքներուս, միջակ նպատակներուս համար իսկ քու յիշատակէդ անցուցած ամէն ճառագայթ կը դարձնէ զիս կամկածոտ, երկչոտ, ճղճիմ ու գերի, ո՞հ, հայր իմ, գերի քու թերութիւններուդ...

Եթէ գիտնայիր թէ որքան ծանր կը ճնշէ այս կեանքըն իր անունով որուն կապեցիր զիս... Գլխարկս կը հանեմ թէեւ, բայց Շոփէնին սուզը չէ որ այս տրամութիւնը խոր ամօթէ մը պիտի կարենայ բաժնել...

— «Լուրիւն սպասցումէ՛ դրան իով իր օտար եղանակով, Շոփէնը, բող մտիկ ընէ. այդ չէ ամէնը»:

Հայն ճակատ մը՝ մեծ բերանի մը ու կարճ հասակի մը վերեւ.

— «Իմ քանիկագին հայրենակիցներս, այսօր դարձեալ վերյիշումի հանգրուանն է, անձնազոհ խոյանքներուն, կուկին պատիւը պահող արիներուն: Փայներուն կուրծքները պատող, աննախընթաց հերոսուրեամբ մը քաջուրիւնը գերազանցող հայորդիներուն օրն է...»:

Չորս պատերը խուլօրէն կ'արձագանգէն. մարմարէ արձաններ՝ հեգնանքէն զարմացումի կ'անցնին:

— «... ծովական գետին բոլորիդ հետ, շրբունքներս խելու անոնց անխնին, բող աստուածաշնչական սաստկութեամբ մը արտաքերուող երդումս...»:

Մանկիկ մը կուլայ վախցած: Կը խեղդեն իր ճիչը:

— «... Ու այժմ մնացորդները անոնց, այդ մեծ ցեղին, կայծեր՝ ծողովարդները առաջնորդող փարոսին, դու՛ք, փառապանծ նակատներ, բարձրացէ՛ ու հագորդուեցէ՛ անոնց իտէալով, ուխտեցէ՛ լրացնել անոնց...»:

Ա՛հ, ուրեմն գուք ինծի պէս չէք, միայն ես եմ տեսեր միւսը, ուրեմն ես եմ լքուածը, ես եմ միայն որբը, ուրեմն... Հա՛, Հա՛, Հա՛, Հա՛...

Ամբողջովին արթնալէ, աչքերս բանալէ առաջ, քովս, երկու հողի դանդաղ շեշտով խօսակցութիւնը կը լսեմ:

Կը շարունակեմ քնացած մարդու անշարժութիւնս, թէեւ մէկ կողմս թմրած է ու մէջքս կը ցաւի:

— «Կը խոստովանիմ, տարօրինակ հաճոյքները միշտ իբրեւ հասարակ կարծուած քանելու մէջ փնտուած եմ:

Զայնը ծերուկ վաճառականինն է. ենթադրածիս բորովին հակառակ՝ մեղմ ու զիտուն մարդու ծանր ելեւէջն ունի: Կը շարունակէ՝ միշտ սեւեռուն նորեկի մը զոր չեմ տեսներ:

— «Այս ամենապարզ ծառը որ ուշագրաւ փայտ մըն ալ չունի, կը ցուցնէ այնպիսի յատկութիւններ, քմահաճոյքներ ու նախասիրութիւններ որ առաջին ակնարկով, անծանօթ հետաքրքրի մը մտացածին կընան թուիլ:

«Փորձի համար հատ մը տնկէ այդիի մը մէջ: Պիտի տեսնես որ ժամանակ մը յետոյ իր կեղեւը պիտի կոկուի, քաղաքավար մարդու մը շնորհները պիտի առնէ, տերեւները նուազ փշոտ ու փուշերը նուազ տոկուն պիտի ըլլան: Աւելին: իր խէժը նոյն առատութեամբ ու նոյն ալլուստ անհոգութեամբ չի թափիր ամէն կողմ: ծածուկ խորշերէ կը ծորի, ու իր նախկին հոտը չունի, կը բուրէ պտուղները որոնց քով կը դանուի ինձոր, ծիրան կամ թարմ ընկոյզ: նուազագոյն պարագային անոնց թարմ կեղեւը... նոյնպէս կը զգուշանայ իր ճիւղերը գացնելէ միւսներուն, ինչպէս մարդ պիտի զգուշանար հարսի մը շղարչը պատռելէ. եւ այս ամէնուն հետ կը ծիւրի, կը նիհարնայ, կարծես ներքին նախանձէ մը,

անկարելի տենչանքէ մը բոնուած: Իր շրջապատին նմանելու, անոր հասնելու անկարելիութեամբ խոռված: Եւ ուշ կամ կանուխ կը խեղզուի անոնց աշնանահար տերեւներուն կամ գարնանայորդ բուրմունքին տակ...

«Նայէ՛, այն բարձունքը. հոն բարձրացած խիզախ: բարունակ մը նոյն ծառէն պիտի ունենայ չոր ու կարծը կեղեւ. հովերը խիստ են հոն, արեւը ժլատ կամ շայլ՝ չարախինդ փոփոխութիւններով, ու խոնաւութիւնն ալ սառեցնելու համար է միայն: Գրեթէ բնաւ խէժ չպիտի ունենայ. անգործածելի ըսուելու չափ երակաւոր ու կոչտ փայտ մը. ամբողջութեամբը փոշեղոյն եւ փուշե՞ր, փուշեր: Եւ արմատներ զորս կարելի չէ կացնել կամ սղոցել գիւրութեամբ, ինչպէս վարը կընայ պատահիլ ատիկա: Իրեն քով երթալու համար իսկ աշխատանք պիտի է: Իր մոլեգին ազատութիւնը ապրելու համար անշափելի բոնութեամբ մը կը ծծէ բոլոր մօտակայ բոյսերուն կեանքը, ազահ, այլամերժօրէն: Որ սակայն, այս ամէնէն գուրս գեղեցիկ է. վայրի եղնիկի մը, շատ աւելին, անկաշկանդ առիւծի մը գեղեցկութեամբ... թռա - լալա՞... զարմանալի է չէ, այս բանաստեղծական խանդակավառութիւնը՝ քանի որ վաճառական մըն եմ...»:

Ես կը շտկուիմ քիչ մը, որովհետեւ թմրութիւնը սառոյցի պէս կը նեղէ ձախ զիստու. կը զսպեմ յօրանջում մը, վախնալով խանգարող հազի մը վերածելէ: Կը նայիմ գաղտնօրէն նորեկին որ երիտասարդ է, որուն կիսադէմքը հաղիւ անորոշութեամբ կ'երեւայ. բայց կէս զոյդ շրթներու վրայ սկեպտիկ ժպիտ մը լոյսի երակի մը պէս կը դառնայ. այնպէս որոշ իբրեւ թէ ճերմակ օձի մը գալարումն ըլլար:

Եերուկը իբր թէ չի տեսներ զիս, անհոգութեամբ կը մօտենայ գլխուս քով, պատուհանին. կ'իջենէ քիչ

մը անոր ապակին : Որոշքերը դուրս տնկած երկար կը չնչէ :

Նորօրինակ զգայութիւնը ունիմ համաշափ կերպով իր շունչը թոքերուս մէջ ընդունելու . այդ շունչը խէժ կը հոտի , ու միեւնոյն ատեն կը կարծեմ լսել անիւներուն քառող ճիւղերու խշբութը , վայրաշարժին հեռու ճիգը որ կը բարձրանայ զառիվերէ մը :

— «Տեսնել պէտք է , կը շարունակէ մարդը նստելով իր տեղը ու զառնալով նորեկին , աւազուտ , թոյլ ու խըրուտ «լանտ»երուն վրայ իրենց մեղկութիւնը : Հոր արդէն խնջոյքի են . առատութեան իրենց սեղանին քով՝ կը ճաշակեն ու կը թուլնան : Իրենց մշտատեւ յափրացումը չի ձգեր մեծնալ կամ դիրնալ . որովհետեւ բորբոքուն առատ աւիշով մը միշտ պէտքն ունին վէրքի մը որմէ կը ծիւրին անընդհատ : Այդ իսկ պատճառաւ չեն վրդովուիր օտար ձեռքերէ . կը թողուն որ օգնելու պատրուակով՝ օգտուին իրենցմէ . կը բաւէ որ բացուած վէրքը իրենց տարողութենէն անդին չանցնի : Այդ «տարողութիւնը» ստրկութեան կը մօտենայ յաճախ . մինչեւ մայր երակ-ները իրենց կեանքին : Բայց կը դիմանան դարձեալ , մուլեփին հաճոյքով մը՝ անձնատուր : Կափուած , անդոյն , փշրուած փուշեր , տերեւներ : Յոգնած , անդամալոյծ ճիւղեր : Իրենց թափթիած արտաքինը արհամարհանք կ'առթէ . եւ ծովը՝ որուն ընդհանրապէս չափով մը մօտ կ'ըլլան անոնք , միայն եւ միայն իր կապոյտ ու միապաղադ ծուլութիւնը կը փոխանցէ անոնց : Փոթորիկը որ միայն խաղ մըն է ալիքներուն համար՝ ջարդ մըն է անոնց . կը թափին խեղճ ճարճատումներով , կը լրեն : Չնչին կայծ մը կրակի , որուն դիմագրելու ոչ մէկ պատրաստութիւն ունին , կրնայ ամբողջ սերունդներ մոխրացնել : Եւ նորերը որ կը ծիմն , նոյն հողին վրայ , գրեթէ բնաւ տարբերութիւն մը չունին նկարագրով . խնչոյքը նոյնն է , առատութիւնը նոյնը . ծովին կապոյտն

ալ նոյնը . հեռաւոր , միապաղադ ու ծոյլ . որուն կը նային միշտ՝ քնանալու համար . . . :

— Օ՛հ , ինչ ձանձրանալիօրէն միօրինակ է այս ամէնը , կ'առարկէ նորեկը դժգոհութեամբ , կը զարմանամ ձեր ճաշակին , համբերութեան . ուրկէ՞ կը գտնէք :

— Կը սխալիք , ինչպէս ըստ նախապէս , երկու հակադիր խառնուածքներու խառնուրդն եմ . աւելի ճիշդ . քանի մը խառնուածքներու բնակարանը՝ ամէն մէկուն իրեն առանձին անկիւնով , այնպէս որ — կը խոստովանիմ ասիկա — եթէ անոնց կեանքին այս ըստ իս կոյս մարզը իմ հետաքրքրութիւններս ու վնասողի պահանջս կը գրգուէ ու կը գոհացնէ , — որովհետեւ մեծամտութիւն ըլլար եթէ կոչեմ աշխատելու եղանակս «ծառերուն հոգեբանութեան ուսումնասիրութիւնը» , — միւս կողմէ նիւթական շահը կը լրացնէ երբեմնակի ամուլ պրատումներուս պարապը : Մի՛ մոռնար , վաճառական մըն եմ , վաճառականի զաւակ :

— Ի՞նչպէս :

— «Գիշահատելի տարածութիւններ տրամադրութեանս տակն են . շահագործումիս : Բայց ձգենք այս մասը . յիշեմ կէտ մըն ալ եւ . . . կ'աճապարեմ , կայարանը հեռու չէ : Այն է թէ , փորձեցի պատուաստել այս ծառը . ո՛չ , բոլորովին զարտուղի ձեռով մը . մէկ զիւտիս փորձն էր , ժխատող բոլոր կիրարկուած պատուաստի փորձարկումները : Պատուաստեցի սալորի ծառին հետ : Բարդ ու մասնագիտական է , ուստի մանրամասնութիւնները գաղանիքի մը պէս կը պահեմ : Միայն մարդիկնքը . պտուղներ . ճշմարիտ . նոյն իսկ կարելի է ուտել : Սալոր չեն , ոչ ալ մեր ճանչցած պատուղներէն որ եւ է մէկը . կլոր , փակչուն : Կուտերը ամուլ են : Զմոռնամ ըսել , կուտերը կը պարունակեն թոյն մը որուն տեսակը դեռ չկրցայ որոշել . քիչ քանակութեամբ սակայն : Դեռ կը խորացնե՞մ . չի կրնար անօդուտ ըլլալ . . . մանաւանդ . . . :

— Կուշտ մարդու պարապմունք, պաղութեամբ կը միջամտէ միւսը. անբնական փորձեր, որոնք պարզապէս տիեզծ այլասերումներու կ'առաջնորդեն. լոնչ կարելի է սպասել բոլորովին մէկզմէկու հակառակ, մէկզմէկ ժխտող, նիւթական — բնախօսական երեսոյթներու զուգաւորումէն. ամենայաջող պարագային արդիւնքը կ'ըլլայ չակերտաւոր լաւ մը կամ գէշ մը, զուրկ որ եւ է բացարձակ յատկութենէ:

— Ի՞՞ո՞ ՚ո՞՝, իր ծիծաղովը կը թնդացնէ մասնաբաժինը՝ ծերուկը, երիտասարդ, կորսնցուցիր, եւ քանի մը կէտերով միասին։ Նախ ընդունէ՛, ամբոխավարութիւն, ըսել կ'ուզեմ անտրամարան կոչութիւն կը ճառագայթէ «կուշտ» բացատրութիւնդ, անընդունակ համոզումի պայքարին լծուելէ, որովհետեւ քանի որ իսկական ծառեր չենք վերջապէս, պէտք է ըմբռնել թէ «կուշտութիւնները» — ոչ յափրացումները — պայման են, ինչպէս նախասենեակներ, աւելի աղնիւ անօթութիւններու հասնելու համար։ Երկրորդ. քու յեղափոխականութեամբդ որով այնքան զիս շշմեցնել կարծեցիր, պահպանողական մըն ես, աւելի քան կարելի է ենթադրել. — ինչքան ալ վերջինը օրինակներուս, պարզ խաղ մը ըլլայ մտքի կամ ենթադրութեան, — եւ երրորդ, յետադիմական մըն ես դիտական ըմբռնումներովդ, եւ կամ եթէ կատարեալ տգէտ մըն ալ չես, առնուազն բառերը իրենց գրերով ու ձայնական յատկութիւնով քու գլխուդ կը մօտենան. անծանօթ ես անոնց ուժին, անոնց ետին պահուած ավլորդ ու ապրեցնելու ընդունակ գաղտնիքը չես ճանչնար. ոչ իսկ ուշիմ բառախաղ մը... վասն զի երիտասարդ, չակերտաւոր բառերու հետ, կ'ուզե՞ս որ ըսեմ նոյնպէս բաներու հետ, բացարձակը, ժխտական կամ ոչ, արդէն յարաբերական է, եւ նիւթը տարածու... մէ ժ... ին։

— Les billets, s'il vous plaît!

Զեռք մը ուսիս կը դպի ու կը ցնցնէ : Բնդոստ կը շտկուիմ, աչքերս ճմռելէն։ Շունչս կը նեղէ ու քրտինք կայ ճակտիս։

Գլուխս տակաւին այնքան երազով, իրականութեամբ, խառնախնդոր մտածումներով, արտառոց խօսքերով լեցուն է որ, նախ կը կենամ սաւած, չհասկնալով մարդուն ըսածը. յանցաւորի պէս նայուածքս սարսափահար կ'ուզէ տեղ մը պահուըտիլ. ապա կը ցատկեմ գրեթէ՝ կախուած գլխարկիս վրայ, կը խլեմ զայն, ու ձեռքերուս մէջ դարձնելով ջղայնօրէն, մէջը բան մը կը փնտուեմ։ Լարուած լարերու պրկումէն հեռու չեմ։ Բայց տոմսակներու ֆննիչը կը կրկնէ մեղմութեամբ։

— Զեր տոմսակը, պարոն...

— Ա՛, այո՛... Կայարանը հեռո՞ւ է։

— Ո՛չ, երկու վայրկեանէն...

— Շնորհակալութիւն։

Ճերմակ ու հիւանդ լոյս մը որ արշալոյսի հեռաւոր գաղափարն իսկ չի տար, պատուհանին մշուշոտ ապակին է իջեր ու չի համարձակիր ներս դալ։ Ոչ ոք կայ ութ հոգինոց մասնաբաժնին մէջ. ծերուկն ալ իջած է։ Միսմինակ եմ։



Զուլցերիական սահմանին մօտ, Ալպեաններու մէջքին, առա՞տ են անդունդի վրայ սեւեռուն ժայռեր, ամպացօղ ջրվէժներ : Շոգեկառքը անցաւ բարձունքներուն եզերքէն՝ մատի վրայ խաղցուած խաղալիքի մը նման :

Ես կեցայ . ան կը շարունակէ . — Գնա՞ , երթաս բարով . ծուխտ մի՞ մոռնար հոս , ա՞յ տնաշէն . . .

Ի՞նչ տարածութիւն . կապոյտի ու կանաչի ի՞նչ շըքեղ միացումներ :

Դաշտավայրերն ու թուփերը , կովերը եւ իրենց բառաշխնը , ճամբաններուն քով կծկտած աքսորական վայրի խոտերը , կածաններն ու խոպան անկիւններ մոռցուած ծառերը , իրենց մինչեւ գետին ճիւղաւորուած անհոգութիւնը , բոլո՞րը , հայրենիքս կը յիշեցնեն , հըպարտ Բարձր - Հայքը :

Արգեօք ասիկա խաբկանք մը չէ<sup>o</sup> . կամ լեռնային թեթեւ օդին ազգեցութիւնը , գըեթէ միեւնոյն բարձրութեան մթնոլորտային ճնշումը . . . Թերեւո : Միայն , կուրծքս այնպէս կենդանութեամբ կ'ուռի . այնպիսի ներքին ուրախութեամբ մը լեցուն եմ , որ դժբախտ մարդու նախապաշարումով կը ջանամ համողել ինքնինքս թէ , ոչինչ կայ արդարանալի . . . վախնալով հիասթափեցնող վերջաւորութենէ մը :

Բայց ո՞չ . աւելի ուժեղ է արկանիս վաղքը . հեռուինձէ պարտութիւններուն մղձաւանջը . ո՞վ է որ չի վատահիր ինծի աստղերը գրաւելու թռչող բանակը . . .

Ուսերս հսկայ ծանրութենէ մը թեթեւցած են կարծես : Ցուրտ է , սակայն հաճելի : Կը չնչեմ երկա՞ր : Չեմ հաղար : Տաք մշուշով մը աչքերս կը լեցուին , գլխապը-

տոյտի մը հետ , ու կրկին կը պայծառանան :

Վերը , արեւէն ասմազուն երկնքի այտերուն , փունջը ձիւնաթոյր ամպեր՝ բրնձափոշի կը քսեն . . . Իբր թէ ճակտիս վրայ ըլլային՝ փափուեկ է իրենց բամպակը . . .

(0'չ , կասկած չկայ , եթէ սկիզբները հոս եկած ըլլայի , այս կողմերը , փրկուած էի . գոնէ կարենամ երկար մնալ ) :

Բոլոր նկուն մտածումներս մոռցած ըլլալ կը թլւիմ : Անշուշտ , կը համոզեմ ինքինքս , առաջուանը չեմ կրնար ըլլալ . բայց կրնամ կազդուրուիլ . ուժեղնալ , ապա աշխատիլ . — 0' , ինքնավարութիւնը , աղատութիւնը կեանքին — կարենալ աշխատիլ , աշխատիլ , իր սեփական ձեռքերով հաց ուտել . . . ի՞նչ երազ :

... «Մեծ գծէն» հեռու , փոքրիկ , չորս խորտուբորտ ճամբաններու , նեղ երկաթուղիին ու քարի գէզերուն միշեւ կորսուած կայարանին քով կը սպասեմ որ կատքը դայ : Մինչեւ ապաքինարան տանող օթօն :

Կայարանին դրան քով երկու մարդիկ կը ճաշեն ախորժով : Աշխատաւորներ են ուժեղ . անտաշ արտաքինով , կախուած պեխերով : Կը ծամեն , ու կը կոնծեն կարմիր գինին :

Ամիսներէ ի վեր առաջին անդամ ըլլալով գայլի ախորժակ մը կոկորդս կը բարձրանայ , աչքերուս մէջ ագահութեամբ կը տեղաւորուի : Երանութեամբ կը լորձնոտի բերանս :

Շատ արժէքաւոր դանձ մը վերագտած մէկուն պէս , կը ժպտիմ նայելով երկու մարդոց որոնք անտարբեր են , ու թերեւս անհրապոյր ալ : Եւ հիմա , ես վստահ եմ թէ անոնք ամէնէն սքանչելի մարդիկն են . բարի՞ , աշխատասէր :

Եթէ ուզէի գնել , պատառ մը գոնէ . պուտ մըն ալ գինի : Զէ՞ , սպասենք : Գուցէ աւելորդ ալ չունին :

Կը հեռանամ չէնքէն : Կը քալեմ թեթեւօրէն խոնաւ

գետնին վրայ ու ոտքերս փոքրիկ քարերուն հետ կատակներ կ'ընեն : Ահա պահածոյի տուփ մը, բո՞ւզ, կը շատկէ ու կը ճչայ՝ փողոցային դինովի մը պէս, եւ հիմա, նոր սկսուած պատին քով՝ անձրեւէն խմած պարունակութիւնը կը փսխէ . . . Զէ՛, ծերացած չեմ . բայց ծերութեան մը մէջ մանկական չարութիւններ, մանկութիւններ ընել կը կարծեմ : Եւ արդէն բռնի ցեխոտած կօշիկներս աւելի սիրուն են . քիչ մըն ալ տակատիս քսէ՞մ, հա՞մ, քսէ՞մ . . .

Սովորութիւն ունիմ, երբ ես ինծի հետ, բոլորովին մինակ կ'ըլլամ, աջ ոտքիս բթամատով ու ցուցամատով, կօշիկիս մէջ, — ի հարկէ քիչ մը երեւակայութեան միացուած շարժումով մը — դրել, աւելի ճիշդ՝ ստորագրել : Հիմա, մինակ հոս, դաշտին առանձնութեան մէջ, կը փորձեմ աջ ոտքիս մատներուն բոլոր կարելի ճարտարութեամբը, կօշիկիս ծայրը գրիչի վերածել ու գրել հողին վրայ . — «Կեցցէ՛ կեանքը . . .» : Սակայն շատ ձախաւեր, տգեղ բան մը կը դառնայ, մինչ հակառակը կը սպասէի . . . կը խնդամ . . . ի՞նչ լաւ է մանկանալ . նետել մէկդի բոլոր դիտուած, ապրուած ու վարժուած բաներուն ծանր վերարկուն : Թերեւս աւելի լաւ քան անդիտակից մանկութիւնը ինքը . որովհետեւ այս առաւոտ կրնամ փաստել թէ արժէքը՝ հաճոյքը դպալուն մէջ չէ, այլ հաճոյքին հասկացողութեանը մէջ, եւ ասկէ ալ տառապանքներուն անհրաժեշտութիւնը . . . Ի՞նչ, չըսի՞ր որ չպիտի տրամաբանես, չպիտի տրտմիս իմաստներուն յոզնութեամբ . . . Ուրե՞մն :

Օթօն կուգայ : Նիհար է, գեղին մազերով կառավար : Սովորական : Քչիկ մը կ'առնուիմ պարզ պարտականութիւն մը կատարողի իր ձեւերէն : Ես որ կ'ուղէի գոնէ ըսել, պատասխանել հարցումներու, — թէ ճամբորդութիւնը երկար ու յոդնեցուցիչ էր, թէ երկու անդամ «գիծերը» հարկադրուեցայ փոխել, եւ թէ գիշեր ժամա-

նակ կայարանները պարպուած ամէն շարժումէ, մութեկեղեցիի մը պաղ կերպարանքն ունին :

Հոգ չէ . երեւի զրադած է . եւ յետոյ պարտաւո՞ր չշատախօս ըլլալ, որովհետեւ իմ փափկա . . . Օչ, ըսել կ'ուղէմ լաւ տրամադրութեամբ մը գոհ անձնասիրութիւնս հետաքրքրութիւն շարժել կ'ուղէ, զբաղիլ :

— Սիկարէթ ունի՞ք :

— Ո՛չ :

Տիմարս . գոնէ գլանիկ գնած ըլլայի . բայց ի՞նչպէս գիտնայի : Դժգոհեցաւ . եւ իրաւունք ունի : Զէ՛, բարեկամս, անհոգ եղիր, պղտիկ նոտէր մը կուտամ քեղի եւ կը հաշտուինք : Թէեւ, գիտե՞ս, քեզմէ նուազ հարուստ եմ ես . . . թէեւ «նուէր» կոչուած այդ աղտոտ կերպը դրամ տալու, ստորնացնող, մուրացկան դարձնող վարձատրութիւնը ատելով կ'ատեմ . թէեւ գիտեմ թէ վճարուած պարտականութիւնդ կը կատարես, ու այդ յաւելեալը «խոզէն մաղ մըն է» պարզապէս, եւ թէ պէտք չէ որ ընեմ . . . Ու թէեւ . . . Սակայն պիտի տամ, այս ընդունուած գարշելի սովորութիւնը անդամ մըն ալ թող կիրարկուի . քանի որ հաւանաբար, դուն ինծի նման չես խորհիր, մանաւանդ այս պահուս, ու պէտք է որ կերպ մը նայուածքիդ պաղութիւնը հալեցնեմ . . . Այսպէ՞ս թրթոուն եմ դեռ եւս ապրելու, նոր օրերու սպասող արիւնով . . .

Կը տեղաւորութիմ լոին : Հին օթօ մըն է անհաւասար չնչառութիւնով ու անկանոն պայթումներով . հիւանդ կուրծքի մը պէս :

Կ'անցնինք գիւղին մէջէն . շուն մը կեանքին իր բաժինը կուտայ քաղաքալարութեամբ հաչելով . չհաչելու պէս : Կատու մը անոր քովին կ'անցնի արհամարհանքով : Շունը կը լոէ ու կը յօրանջէ՝ ճանձրոյթով : Կատուն ի՞նչ կը պատասխանէ . չեմ տեսներ : Կ'անցնինք :

Կիներ ու տղաք կը նային մեղի . չափէն աւելի սովո-

բական բանի մը նայելու պէս : Գրեթէ չեն նայիր : Գու-  
ցէ մեր ետեւէն եկող բանի մըն է իրենց աչքերը : Մա-  
նուկ մը ոչ իսկ ձգեց պրկուած պոչը հորթին : Ու չդար-  
ձաւ անոր նայուածքին ուղղութեան : Չտեսաւ մեզ :

Դուռը բաց գոմ մը ըլլալու է մօտերը . վկայ՝ թրի-  
քին հոտը որ կը զարնուի քիթիս ալեծուփ վարագոյրի  
մը պէս :

Մարդ մը կաթ կը տանի թիթեղով . երկվայրկեան  
մը չտեւց մեղի դառնալը . մեքենարար : Եւ ոչ ոք բա-  
րեւ առնել - տալու մտադրութիւն ունի : Ե՛ս , դիտեն թէ  
ինչ է . ծանօթ է ամէնուն՝ կառքն ու պարունակու-  
թիմը ...

Եւ ամպը որ կը քսուի ճակտիս , նման է երկնքին  
այտերը գգուող ամպին . փափուկ ու ճերմակ :

Արդէն կրկին դաշտ ելած ենք : Նորածիլ արօտա-  
վայրը , մաքուր , պճնուած , կը դառնայ կառքին շուրջ :  
Դիմացէն ճերմակ գլխարկներով լեռները աչխուփ կ'ը-  
նեն արեւին տակ : Մինչ կովերը իրենց զունչերը տնկած  
կը բառաչեն ինդրադին անոնցմէ բան մը ուղելու պէս ,  
ու կը հնչեցնեն իրենց վիզերէն կախ զանգակները : Ա-  
նուշ կը հնչեն կովերուն կարօտը մեղմացնող այդ փոք-  
րիկ զիլերը :

Գեղեցիկ է , քաղցր , երանաւէտ առաւօտը , գարնա-  
նային բնութիւնը , կեանքը , կեանքս ...

— Հիանալի է ձեր երկիրը , կ'ըսեմ կառավարին :

— Կը կարծէ՞ք . կրնայ ըլլալ . ես ձանձրացած եմ :  
Արդէն այս կողմերէն չեմ . երեք տարի կ'ըլլայ . . . :

Մնացածը չեմ լսեր : Մեքենան կազ կը փչէ՝ կենալու  
մօտ տենդահար սրտի մը աճապարանքով : Հովիւ մը կայ  
անդին , ծառին կրթնած . ո՛չ , հովիւ չէ . աղջիկ մըն է .  
փայտէ կօշիկներով հովուուհի մը : Բա՛մ . հրացանի  
պայթիւն . նապաստակ կ'որսան :

Նորէն խումբ մը տնակներ կ'անցնինք : Պանրագոր-

ծարան մըն ալ : Եփող կաթի , կազմուող պանիրի թըթ-  
ուող հոտը կը ճեղքենք շտապով : Կը դառնամ . մեր ե-  
տին բարձր , անկիւնաւոր տանիքները կարմիր , կը շո-  
ղան :

— Հո՛ն է սանաթօրիոմը , ճերմակ չէնքը : Աջ կողմի-  
նը թմբիի պարտէզն է . ետեւը փայլող պատուհանները՝  
երկրորդ մասն է :

Մարդը մոցած է մերժուած սիկարէթը . դժգոհու-  
թիւնը : Աչքերուս հետաքրքրութիւնը կը գոհացնէ բա-  
րութեամբ :

— Միայա՞րկ է :

— Այսինքն այո՛ , գետնայարկը եւ առաջին յարկը :

— Քանի՞ հոգի են ընդամէնը :

— Հիւանդնե՞րը . . . 95 :

Հը՞մ , «Հիւանդները» , որ միեւնոյնը չէ . . .

— Իսկ միւսնե՞րը :

— Հինդ «քոյր» , մատակարարը , երեք լուացարա-  
րուհի եւ տնօրէնը՝ որ է բժիշկը :

— Այդքանով կը լրախա՞յ գործը :

— Հիւանդներն ալ կ'աշխատին , կրցողները . փոք-  
րիկ վճարումով մը : Անշուշտ հարուստներ չկան հոս .  
այս գնով ի՞նչ կարելի է : Գործաւորներ , քեզի , ինծի  
պէս անտէր մարդեր : Լաւագոյն պարագային պատե-  
րազմի վիրաւոր , կազէ բռնուած եւ կառավարութենին  
թոշակաւորուած : Զքաւորի տեղ . սանաթօրիոմ իսկ դժ-  
ուար է կոչել (\*) . . .

— Դուք , կ'ըսեմ զգուշութեամբ , չէք . . . չէ՞ք վախ-  
նար վարակուելէ :

— Ե՞ս , մոն պաvre vieux , ես ալ հիւանդ եմ . դի-

(\*) Հեղինակը աւելորդ չի գտներ ստորագծել այս  
հանգամանքը :

մացկուն հիւանդ մը սակայն . կինս ալ հոն կ'աշխատի :  
— իրա՞ւ :

Ժպիտս այնքան մեծ է որ մարդը պաղած ինձի կը  
դառնայ . . . «մաղթա՞նք է արդեօք» ըսելու հարցական  
իմայուածքով : Եւ կարճ, գրեթէ խստութեամբ .

— «Միեւնոյն բանը չէ՞», կ'ըսէ : Շրթունքները կը  
սեղմէ :

Կը խորհիմ թէ ամէն բան վերջացաւ մեր միջեւ .  
ի՞նչ գէշն եմ Աստուած իմ, եւ ըսել որ, (քանի՞երորդ  
անգամ) ամէնէն անխառն գոհունակութիւնը դժբախտու-  
թեան մէջ երջանիկ կարծեցեալ ուրիշի մը՝ քեզի բախ-  
տակից ըլլալուն գիտակցին է :

Ի զուր կը վնասեմ խօսակցութիւնը վերսկսելու մի-  
ջոցներ :

Օթօն կը կենայ :



Գ.

Իրիկուն . . . . .

Սիրելի քոյրս,

Վերջալոյս է արդէն : Արեւն իր հինայած մատները  
երկարեր է բաց պատուհանին ապակիին ու անկէ սեղա-  
նին, թուղթին վրայ : Նամակս արեւին չողերուն տակն  
է լուսաշող պիտի ըլլայ իր լուսանցքը . . .

Բայց հետաքրքրութեանդ անցնինք, ու եթէ մտա-  
տանջութիւնը իր գրան մօտեցեր է արդէն՝ հեռացնենք  
շուտով : (Կը տեսնե՞ս այս դարձդարձիկ արտայայտու-  
թիւնը . ինձի դժուար է արեւով սկսիլ ու արեւելքով  
չազդուիլ . . . Դուն կը ժպտիս, գիտես թէ բոլորովին  
այդ չէ պատճառը, թէ այս մէկը, միջոց մըն է միայն  
զգացնելու՝ կենդանութեամբ, տաքութեամբ վազող ա-  
րիւնիս ներկայութիւնը) :

Երեւակայէ՛ . ուժէս վեր կարծուած այս ճամբոր-  
դութիւնը յաջողութեամբ վերջացուցի . ճշմարիտ յաղ-  
թանակ մը : Կարծածէս շատ աւելի դիմացկուն եմ եղեր .  
եւ այս նամակը անմիջապէս գրելուս նպատակն ալ այդ  
է արդէն . թէ եւ յոգնած :

Կ'աճապարեմ, տրամադրութիւնս շատ բարձր է .  
գիտնայիր ի՞նչ օդ է ծծածս, ա՞հ, գուն քաղքենի, խեղճ  
քոյր, իրական զրկուածները գուք, մենք ենք, քաղաքին  
թունաբոյր օդին ստրուկ : Կարծես ամէն մէկ չունչիս ա-  
րիւն կը ներարկեմ երակներուս, զով ու համեղ ուռնգե-  
րուս մէջ, տաք ու գինովցնող այրումով մը կուրծքիս  
տակ . . . Երբ վաղն իրիկուն, ջութակի գասէդ վերադար-  
ձիդ առնես նամակս, գիտցիր որ աննախընթացօրէն ու-  
րախ եմ :

Բժիշկը, շատ լաւ մարդ մը, բարի ալ, ըստ որ ունեցած մեծ բան մը չէ: Մեծաւորուհին, չոր ու խիստ պառաւ մը, բայց ոչ գէշ, կ'ենթադրեմ, հակառակ անմիջապէս ու խորթ ձայնով մը շէնքին օրէնքները մի առ մի ինծի կարդալուն, շեշտելուն:

Եւ հիւանդներ, զրեթէ երիտասարդներ, բոլորն ալ: Կրկին իր ջուրը ինկած ձուկի պէս հանդիստ եմ: Բարեկամ կը զգամ ամէնուն հանդէպ: Դեռ վերապահ ենք. սակայն որքան պարզութիւն. իրարու հետ եղակի կը խօսին. ու շուտով ծանօթութեան սահմանը կը լայննայ: Գուշ եմ: Կրնա՞մ աւելի հասկնալի ըլլալ, նմանցնելով տեսակ մը նախակրթարանի ուր իբր թէ վերապարձած ըլլամ արձակուրդէ մը. աւելին. սկսուած խաղ մը կը թուի ինծի, ուր անձանօթ չկայ. խաղընկերը կը ճանչնայ գլխացինը...

Եբբ ճաշասրահ մասնք, ձմրան դայլի ախորժակով մը կերայ. գիտելու էիր. գուն որ լուռ, կամ խօսուն աչքերով՝ հոգիդ կը հատցնէիր պատառ մը աւելի կերցնելու համար: Հաւատա՛, կը նայիմ այլ հարիւրի մօտ զլուխներուն, ու չեմ կրնար չխորհիւ, թէ բոլորն ալ ինծի պէս են... Արդեօք այս պատերէն դուրս գտնուած բոլորն ալ մեզի պէս չե՞ն... այնքան քիչ է մեր անսնցմէ տարբերութիւնը...

Միակ բանը որմէ կը նեղուիմ առ այժմ, մայիսի վերջաւորութեան հակառակ՝ ցուրտն է: Բայց գուցէ յոգնութիւնն է պատճառը. եւ յետոյ չէ՞ որ ամառն է եռկողը. հէ՞, քոյր իմ, զուարթ, առողջարար... Ապա երեւակայէ բուժուած վերադարձ, ի՞նչ խելայիղ ցիծութիւն, կատակ չէ՞...

Կը յիշես փոքրիկ հայելին դոր կորանցուցիր անցեալ օր, քովս է. կը ներես, չէ՞: Հիմա կը նայիմ իր վճիտ խորքին ուր սովորական տժգունութեանս փոխան կարմիր կայ երեսիս վրայ: Եւ երբ կը դարձնեմ, դուն կը

ժպտիս կոնակի կափարիչին տակ, լուսանկարիդ մէջէն: Այո՛, գիտեմ որ կը ներես այս պզտիկ գողութեանս: Կը տեսնես, բան չեմ կրնար պահել, որոշեր էի չըսել, մինչեւ վերջ... բայց ե՞տ պիտի ուղես արդեօք... Զեմ կրնար հաւատալ, անուշ քոյր, մոռցիր ատիկա ու մի մոռնար ինծի ըսել շուտափոյթ պատասխանովդ թէ ի՞նչ նըռուագեցիր՝ նամակէս յետոյ: Գիտնայի՞ր, երկու բազուկներուս մէջ չսեղմուող հետաքրքրութիւն կայ... Ո՞ւր դէս, գիտցիր...

Եւ յոզնած եմ. ու կը շատախօսեմ. տարօրինակ է ասիկա և որքան բնական: Շոյող մշուշ մը կայ ամէն առարկայի վրայ որ զիս կը շրջապատէ: Պարզ ու նեղ անկողինները, լերկ սեղանը, արեւին մասներն ալ հինայուած, խաղաղութեամբ թաթաւուն են: Ութ հոգիի համար է այս ննջարանը, բայց մինակ եմ. միւսները շուշն յետոյ պարտէզին մէջ պտոյտով, խօսակցութեամբ զրադած են: Քեզի հետ մինակ եմ, քոյր իմ: Ահա ինչու շատախօս եմ ու հաղորդական: Մանտոլինի ձայն մը կուգայ կուշտի սենեակէն. ուրախ ճանկուոց մը ան ալ:

Ել վերջացնեմ: Միտք ունիմ կանուխ պառկիլ: Երազել որ նամակէս առաջ, մեծ, անսահման թեւերով օդանաւի մը յանձնուած, կուգամ քեզի շատ կանուխէն, ու եղուկներդ ձեռնոցին կաշին չհանած՝ կը սեղմեմ կարուտագին:

Եղբայրդ

.....



Դ.

## — Սը՛սս . . . :

Կիսաբաց դրան մէջ կ'երեւայ Գաբրիէլ Քէնսաքի գլուխը : Իրեն հետ սեղանակից ալ եմ : Սրտաբաց չէնշող տղայ մը . շագանակագոյն մազերով ու քթին արմատը քիչ մը ծուռ : Երեսին վրայի ցաները մթազնելէ աւելի վստահութիւն կը ներշնչեն :

Առաջին առթիւ իրեն նայելուդ հարցումով մը , ո- չինչ խօսքով մը մօտենալու պէտքը կը զգաս : Երեւի ասոր համար էր որ հազիւ մէկ ժամուան ծանօթ՝ դարձաւ յանկարծ կրունկին վրայ , պարտէղ երթալէ առաջ ու ըստ համելի ժպիտով մը . «Օր մը քեզի կը պատմեմ քթիս ծոռութեան հերոսամարտը . . . » : 18 տարու հազիւ , այն ալ ծոծրակին կողմէն նայելով : Իսկ դէմքէն հազիւ 16 տարու :

— Սը՛սս , կը կրկնէ ցուցամատը շրթներուն . աչքերը խոլոր - մոլոր : Կը մնջկատակէ՝ լուռ մնալու հրաւելով զիս :

Զեմ հասկնար : Կը մօտենայ ու ցած ձայնով .

— Սա մարդոց գլխուն խաղ մը խաղամ . չըսե՞ս . . .

— Եթէ ուղեմ . . .

— Դուն նորեկ ես դեռ . վայրկեան մը դուրս կ'ել- լես ննջարանէն ու յետոյ կ'ըսես որ հոս չէիր : Յետոյ , յետոյ . . . , կը կրկնէ աչքերը կլորցնելէն :

— Ի՞նչ պիտի ընես :

— Կը տեսնես :

Աշխոյժով կը խէ քառակուսի նստարաններէն մէկը ու կը տեղաւորէ անկողինի մը տակ , զարմանալի թեթե- ւութեամբ մը վերցնելով մահճակալը : Հատ մը եւս նոյն-

պէս : Երբորդ անկողինի մը սաւաններուն թղթապանակի ձեւ կուտայ , այնպէս մը որ մէջ մտնող մը չի կրնար ստքերը կէսէն աւելի երկարել : Եւ արագ - արագ դոնե- րէն պատուհաններուն ու փոխադաբար կ'երթեւեկէ , գողունի նայուածքներ կը նետէ : Ննջարանին ճիշդ մէջ- տեղը երկարած երկու միւսներուն ստքերուն կողմը կը զետեղէ կլոր ու կանաչ փուշեր , տեսակ մը ուղարկուշ , որոնցմով զբաղանները լեցուն են : Իսկ իրեն մտերիմ Մա- րիուսին , որուն հետ կատակի գետնին վրայ կատարեալ թշնամի մըն է , վերմակին տակ , կ'երկարէ սենեակին երկար կոթով աւելը , այնտէս մը տեղաւորելով որ՝ թէ յայտնի չըլլայ , եւ թէ կարելի չըլլայ մէկ անդամէն դուրս քաշել :

Ազատ կը մնան իմ եւ իր անկողինները :

Զեռքերը գոհունակութեամբ շփելով կը նայի ինծի :

— Mon vieux , պիտի խնդանք . . . բայց ձայն չհա- նես մինչեւ պայթիլը . կը վշտանամ . անկէ յետոյ ես ին- քըս կ'ըսեմ արդէն :

— Ամէն օր այսպէս կը զուարձանա՞ք , կը հետա- քրքուիմ զարմացած :

— Ի՞նչ կ'ըսես . . . «պառաւը» այսօր կը բացակայի՝ անոր համար . քիչ առաջ մեկնեցաւ . եւ ոչ ոք գիտէ ա- սիկա :

Ապա քիթ ու բերնի ծամածութեան մը հետ սրուն- քին մէկը կը բարձրացնէ , աղեղ մը կը գծէ օղին մէջ , պարուհիի մը ուսի կոտրտուքները կը կեղծէ , ու շա- ցած ու ժառագին՝ խոնարհութիւն մը ընելով կ'ըսէ , ճղճղացնելով ձայնը .

— Պատրաստ եմ գգուանքներս շոայլել իշխանին , մինչեւ . . .

— Մինչե՞ւ . . .

— Մինչեւ խաղքութիւնը . . . կ'ուզես որ ըսեմ թէ «քոյր» Անթուանը որու եցան ունի :

— Որո՞ւ:

— Ինծի, տու վեց, ինծի... Սակայն չէ, կատակ է ըրածս... Սա մեր տխմար Մարիուսին եցաւ ունի, (իր ապուշի կարծիքով ի հարկէ). անոր որ մխիթարելու համար աւելը ծոցը տուի:

— Դեռ չուուիր. կրնայ չպառկած դուրս քաշել:

— Զի կրնար, անկարելի է... Հա՛, կեցիր աղօթեմ:

Օդին մէջէն խաչ մը կը քաշէ անկողնին ուղղութեամբ. աչքերը բաց - խուփ կ'ընէ. ու ըրթունքները խեղկատակի մը չպահանջուած ուռոյցքով կախելով արագ - արագ կը շարժէ, կը մրմնչէ. իբր թէ կ'աղօթէ: Կը մտածեմ թէ՝ ինչո՞ւ այս ամէնը ինծի ցուցնելու իր փութկոտութիւնը: Անոր համար որ միւսները ձանձրացած են. կամ արդէն դէմքիս մտիկ ընող ուշադրութիւնը՝ ընկե՞ր մը կը ստեղծէ իրեն:

— Չմայլելի՛, կը գովեմ. ու դիտելով այս առողջ, կայտառ կերպարանքը, չեմ կրնար չհարցնել.

— Ի՞նչ ունիս գուն. սիսալած չե՞ն արդեօք. մի՞թէ դուն հիւանդ ես...

— Ե՞ս, հիւա՞նդ... ըլլալի՞ք բան է... պարզապէս թոքախտ եմ, տու վեց, թո-քա՞խտ... եաւ Յավելի մէջ իսկ բազմացող միքրոպներով:

— Անհաւատալի. կարծես ուրախ ես այդ բանին համար:

— Հապա՞ . պապայի զըռզըռ մի քաշեր, քաշուած ականջներու ամօթը տարիքին հետ բաղդատելէն մի՛ կատղիր, մամայի լաց մի՛ լսեր, վարպետի հրաման մի՛ ըներ, կե՛ր, խմէ՛, երկարէ՛, փչէ՛ ու...

— Քանի՞ տարու ես... հայրիկդ ի՞նչ...

— Սը՞սս...

Զի լսեր զիս. սախդուղներու կողմէն ոտքի ձայն կուգայ. դարձեալ մատը յանկարծօրէն լրջացած ըրթներուն՝ մտած դռնէն կը վերադառնայ: Հակառակ կող-

մի դռնէն կ'որոշուի ձայներուն ուղղութիւնը. քովի սենեակէն է:

Պատրաստութեան զանգը կը հնչէ: Ճաշի համար է:

Դեռ դուրս չելած դիմացս կ'ելլէ, ոտքերու մատներուն վրայ, անձայն՝ Մարիուսը: Այս տղան իբրեւ յատկանիշ ծռած ոտք մը ու սեւ յօնքերու տակ սատանայի պէս դարձող կապոյտ աչքեր ունի. խորամանկ: Սենեակին ամէնէն ուժովն է, ըսին: Փայտէ զարդարուն գրչակոթեր կը շինէ: Պատերազմին, դեռ 17 տարեկան ծովային կամաւոր զինուոր է եղեր: Եւ առաջինն ըլլալով — հոս հասնելէս կէս ժամ յետոյ — խոսքը ինծի ուղղեց, հարցնելով թէ. «Հայաստանը Սեւ ծովէն ո՞րքան հեռու է»:

— Ի՞նչ ըրաւ այդ կապիկը, կ'ըսէ փափսալէն:

Ուսերով «չեմ գիտեր» մը իմ կողմէ:

— Պա՞հ, ըսես կամ ոչ, միեւնոյն է. տիսմա՞րը... Նստարաններուն ոտքերը կ'երեւին, իսկ իմինիս մէջ աւելը խօթեր է: Կը տեսնուինք:

Կը հանէ զգուշութեամբ աւելը իր անկողնէն, ու աւելի զգուշութեամբ կը գնէ Գաբրիէլին անկողնին մէջ:

— Հիմա մոռցիր զիս տեսած ըլլալդ, պատուական բարեկամ. վաղը քեզի շինած գրչակոթերս կը ցուցնեմ:

— Մոռցայ:

— Merci.

Երկու տարրեր դռներէն դուրս կ'ելլէնք:

Ականջներս կ'այրին: Կէս օրուան ախորժակը չունիմ:

— Լսէ՛, իրաւունք չունի՞մ, կ'ըսէ աջ կողմէ սեղանակիցս, ծերութեան մօտեցող նորմանտացին, ո՞ւ տեսնուած է գետնախինձորը այսպէս եփել: Մեր երկիրը՝ նախ կը մաքրեն, ժամի մը չափ պաղ ջուրը կը ճգնեն, ապա երբ իւղը կրակին կը դնեն տապակով՝ չեն մոռնար...

— Կը բաւէ՛, կը բաւէ՛, ծերուկ, կը միջամտէ Քէնսաք, ամէն նորեկի մի՛ կարդար, գետնախնձորի գանգատդ, չյոդնեցա՞ր :

Իսկ ես կը մտածեմ թէ, թէեւ իրաւունք ունի ծերուկը, նոյնքան իրաւունք մըն ալ երիտասարդ Քէնսաքը, սակայն գլխու ցաւ է ճաշարանին աղմուկը : Միտքս կը զնեմ անմիջապէս ճաշէն յետոյ պառկիլ : Խնձորով մը կը վերջահայ ճաշը :

Ննջարանի ճամբուն վրայ, լոււացարանին մէջ, Քէնսաք, մեր ննջարանի միւս վեց հոդին գլխուն հաւաքածքան մը կը փսփսայ. «Յարձակում. դուռը վրանին դոցել. աղուոր տիոց մը...» բառերը ականջիս կը դպին : Մարիու քիչ մը մէկ կողմ քաշուած, միամիտ սատանութեան մը պարապ բան ըլլալը գիտցողի պէս կը ժպտի : Զայն չի հաներ : Ու երբ Գարբիէլ հատցուցած կատարուելիք «գործողութեան» բացատրութիւնը՝ կ'առաջարկէ պարտէզ երթալ փառքի մը պուլ խաղալ, Մարիու կը ճայնակցի բոլոր ուժով :

Կը կուահեմ ամէն կերպ Քէնսաքին՝ միւսներուն իրենց անկողնին քով երթալը, կամ անոնց ուշադրութիւնը հեռացնելու ջանքը : Գաղտնօրէն ակնարկ մը ինձի՝ յիշեցնելու խոստումս . մինչ Մարիու դրանը մէջ, առանց իմ կողմս դառնալու, կոնակին կողմէն մատներով «բերանդ չբանա» կ'ըսէ :

Ես կը պառկիմ :

... Դումիս բարձին, կը լսեմ սենեակները լեցիող ոտքերուն աղմուկները, որ տակաւ կը նուազին, կ'անհետանան դէպի ի պարտէզ տանող մուտքերը : Կը լսեմ պատուհաններէն ոչ շատ հեռու արածող անկուշտ կովերուն զանգակիկներուն ձայնը, ու դրացի, վոքը սենեակին մէջէն չարագուշակ հազը դերձակին որուն համար ըսին, — «քոյր»երէն մին գեշերը կը հսկէ :

Ոտքերս կրակ կտրեր են, կը վառին . անկողնին մէջ

զով անկիւն չմնաց . նոյնպէս թեւերս : Թէեւ օդը պաղէ, բայց շունչս որքան լայնցած՝ նոյնքան անբաւական կուգայ լայնօրէն բացուող կուրծքիս : Կ'ենթադրեմ թէ լեցուն ստամոքսով պառկիլս է պատճառը . բայց առաջին անգամը չէ ասիկա : Զերմութիւնս նայի՞մ... Կը հրաժարիմ, ո՞վ գիտէ, գուցէ... Զիանդարենք լաւ տրամադրութիւնս, մանաւանդ յումպէտս :

Եւ լսողութիւնս կը հեռացնեմ կուրծքիս դէպի ի կովերուն հեշտալի զանգակիկները : Կամ կը սպասեմ — հաճոյքը՝, անտարբերութեամբը թէ վարժութեամբ, չգիտեմ՝ բթացեր է խիղճս, — չորրորդ կամ վեցերորդ հազի նոպային, որ պիտի թեթեօրէն դողացնէ քովի սենեակը, զգացնէ քովի սենեակին գոյութիւնը, վստահ եմ...

Կ'ուշանայ սակային :

Աչքերս կիսախուսի, յառած ելեկտրական լոյսին, որուն ճերմակ ճառագայթները մայրամուտին հակառակ, շիւղ առ շիւղ կ'երկարին պատէ պատ, սպակիէ սպակի, ու սպիտակ մետաքսէ ցանց մը կը հիւսեն սենեակին պլատիկ «անհունին» մէջ : Առաստաղը կը բարձրանայ, կը հեռանայ, կը չքանայ... Մինչ կ'արթնինայ հոդիիս մէջ թռիչքի մը աշխատանքը, դաշնաւոր ընթացքը... Թըք, թըքը, թըք... Թըքը, թըքը, թըք...

Նորէն ապակիէ աշտարակներ կը կասուցուին այս լոյսի տարափին տակ : Շատրուաններ գոյնզգոյն, անհամար :

... Կանաչ է լճակը որուն վրայ կը լողայ երազի նաւակը, շինուած մանիշակագոյն սատափէ, քաշուելով հազար կարապներու ձիւնաթոյր ամպէն : Ոսկեզօծ են նաւակին եղերքները : Ծիածան մըն է կարապները միացնող երասանակներուն խուրձը : Եւ մարդարիտ են աւազները ափերուն վրայ, պատուզէ աչքերով արեւին տակ...

Սեւ առագաստը ուռեցաւ հեռուն... թթվ, թթվը, թթվ... կ'անցնի. ու ճամբաներ կը բացուին, կը լայնան: Կայծկլտացող պատուհաններէ խաղողի ճիւղեր կը կախաւին ու դինի կը կաթէ անիւներէն երկաթուղիին, ու անկէ հողին, աշխարհին... թթվ, թթվը, թթվ...

կը խայտա՛մ. հոգիս կը պարէ ջիղերուս վրայ...

Լա՛ւ է ապրիլը, զգալ բանաստեղծութիւնը, սիրել գեղեցիկը, երգե՛լ...

Դո՞ւն իմ սիրելի. դէմքդ դեռ անծանօթ է ինծի, զի լոյսը շա՛տ է շլացուցիչ, բայց մերկութիւնտ զարդարող երկնքիդ կապոյսով բոլոր մտածումներս ազնուագոյն զտարաններէն անցած, ծաղիկներու նման փունջ կը կազմեն:

Թող ներեն եղբայրներս, եթէ կիթառս քու քայլերուտ նուիրեցի, քու վաղքիդ, պարերուդ, ու երգերս միայն քու փառքդ եղան:

— Ծաղիկներուն ու խոտերուն, ծառերուն ու եղնիկներուն, արեւներուն ու աչքերուդ ու համբոյրիդ երիտասարդութիւնը, —

Կեանքին երիտասարդութիւնը:

Սո՞ւտ է մնացածը...

Ու թող վարդերը քու վարսերուդ վրայ տերեւաթափ ըլլան, երբ տաք կը բուրեն, վարսերուդ՝ որ դեռ ոչ մէկ գոյնի տամկութեան կասկածը ունին:

Թող ճիւղերէն չինկած նուռերը քամուին ափերուդ մէջ, ափերուդ՝ որ դեռ ոչ մէկ խոր ակօսով են խարան-ուեր:

Թող սիրսս իր էն նուիրական ուժով ոտքերդ պարուէ, եղունգներդ ներկէ, ոտքերդ որոնք յոդնութիւնը չին ճանչցած դեռ, եւ եղունգներդ որ անփոշի լուսին-ներ կը ծնին...

Դո՞ւն իմ սիրելի:

Դէմքդ միշտ անծանօթ է ինծի, զի լոյսը շա՛տ

շլացուցիչ, բայց մերկութիւնդ հագուեցնող երկնքիդ կապոյսով բոլոր մտածումներս ազնուագոյն զտարաններէն անցած փունջ կը կազմեն:

Կեանքի՛ս երիտասարդութիւնը:

Սո՞ւտ է մնացածը...

Տանկ, տանկ, տանկ:

Պառկելու զանգն է: Աճապարանք ու փսխուք:

Ննջարանին եօթը մնացածները, ամէնն ալ խումբով աջ կողմի դրնէն կը մտնեն, դրեթէ խուժելով, բայց անաղմուկ, ու իրենց լայնքի խոտէ բարձերը յափշտակելէ յետոյ, ձախ կողմի դռնէն կը յարձակին քովի 8 թիւ մեծ սենեակին վրայ:

Քէնսաքը մեր դրան քով կը սպասէ, պահապանի նման պատրաստ բռնած իր բարձը: Մինչ կը լսուի զարնող ու ծեծող տոպլրակներու խուլ դմբդմբոցը: Քովիններն ալ պատրաստուած ըլլալու են, կը դիմադրեն: Հեւք ու զոպուած ծիծաղ. յիշոց ու քաջալերանք խառնիւթուն: Զանազանութիւնը անկարելի է:

Փոշին մինչեւ ինծի կուգայ: Աղջած եմ: Հիւա՞նդ են ասոնք միթէ: Մէկ - երկուքը կը հազան, ուրիշ մը «բաւ է» կը փսխույ. սակայն բարձերու հարուածները չեն վերջանար:

Դարձեալ հեւք, զոպուած ծիծաղ, կատակով հայ-հոյանք, բողոք ու հրուող դրան ճռնչոց: Ու ամէնուն վրայ, ամէնէն որոշ խոտէ բարձերուն հարուածները, դլիո՞ւթէ ճակտի, կրնակի՞ թէ կուրծքի, ո՞վ կը տեսնէ...

— Քո՞յլը, քո՞յլը...

Գաբրիէլ Քէնսաքն է պոռացողը: Կը մարէ լոյսը: Ամէնքն ալ կը վերադառնան վաղելով ու առանց հանուելու անկողին կը մանեն: Բայց սուտ է, «քոյլ»ը չկայ:

— M . . . alors . . .

— M . . . alors . . .  
 — Ի՞նչ կովի գործ . . .  
 — Դո՞ւն ալ . . .  
 — Սա՞ նայէ . . .  
 — Ո՞վ է դաւաճանը . . ճղմեցէք որդը . . .  
 Լոյս կը վառի: Ամէնքն ալ ծիծաղելի դիրքեր ու-  
 նին: Շովէնը (պզտիկ Փարիզին) թղթապահակի ձեւ  
 տրուած սաւաններուն մէջտեղ, ոտքերը կծկտած, ծու-  
 ղակն ինկած մուկի պէս, կը հայհոյէ, չգիտնալով կա-  
 տաղութիւնը որու ուղղել: Խաթան ու Սուրբ տքալով  
 կ'աշխատին դուրս քաշել նստարանները մահականի-  
 բուն տակէն: Դիւրին չէ. հոս քակելը չորս անդամ աւելի  
 ճիգ կը պահանջէ: Փէրիէն ու Պրիւնէլը աւելի հանդարտ  
 են, փառք կուտան որ գուլպաները հանած չեն: Կը հա-  
 ւաքեն փուշերը՝ լայն բացած անկողինները: Բայց ա-  
 մէնէն զարմացած միմոսութիւնը, աման մը մածունի  
 ճերմակով ապշած դէմքը, Քէնսաքի դէմքն է: Իր փո-  
 րած հօրին մէջն է ինկած: Աւելը իր ծոցն է, առօք - փա-  
 ռօք: Կ'ուղէ առանց ցուցնելու հանել: «Les salauds», կ'ը-  
 սէ անծանօթներու հասցէին, ու չի նայիր Մարիուսին  
 կողմը: Սակայն Մարիուսը յաղթական, կը մօտենայ ի-  
 րեն ու ականջն ի վար.

— Շա՞տ ուշ է, պզտիկ կապիկ, առի՞ր, առի՞ր բա-  
 ժինդ:

Խառնակութիւնը այնքան զաւեշտական, երիտա-  
 սարդ ու չէնչող է որ ես ալ արտասուելու աստիճան կը  
 ինդամ: Կը ինդամ, սակայն ներսէս մտատանջութեան  
 մը հետ խառն է ծիծաղս. անսովոր է ասիկա ինծի. կամ-  
 քէս անկախ կարծես. Փիզիքական ճնշող պէտքէ մը  
 մդուած:

Պահ մը կը կարծուի թէ ես եմ պատրաստողը: Գէշ  
 ակնարկներ: Այս բանը աւելի կը գրգռէ ինդալու թու-  
 լութիւնս:

Ապա կը սկսին գրեթէ ամէնը միասին հաղալ. փոչէ  
 կմեր են: Ի՞նչ ծիծաղելի է. ի՞նչ ծիծաղելի է, հա՛, հա՛,  
 հա՛, հա՛ . . .

Յանկարծ ծիծաղիս հետ կը լսեմ խժրաց մը. կուրծ-  
 քէս բան մը կը փիլի. կոկորդս կը լոէ ու բերանս կը լեց-  
 ուի ծանօթ հեղեղով մը . . .

Հաղիւ թքամանին կը հասնիմ ժամանակին: Առատ  
 արիւն:

— Ա՛հ . . .

— Ի՞նչ կայ. ի՞նչ կայ . . .

Զեմ պատասխաներ. կը կրկնուի ժայթքումը:

— 0՛, ոչինչ, կ'ըսէ մէկը, կարմիր խաղող, գինի  
 է . . . ոչինչ . . .

— Քիչ մը գինին աւելի է, կը ջանայ կատակել  
 Մարիուս, ու գէմքէս աղդուած.

— Նշանակութիւն չունի, կ'ըսէ, տեղին գիրքը  
 բարձր է, օդէն է. կը վարժուիս. մենք ալ անցուցած  
 ենք:

— Տղա՛ք, լսութիւն, կը բաւէ խաղը, կը համայէ  
 Քէնսաք, աչքերը կլորցուցած, իր տարիքին չհամապա-  
 տասխանող խեղկատակ լլջութեամբ մը, ու մօտենալով  
 անկողնիս.

— Արմուկները գլխուղ տակ մի դներ, մա՛նչս:

— Երթամ «Քյոյր»ը կանչեմ, ներարկում մը ընէ,  
 կ'ըսէ Ռաթա:

— Կեցի՛ր, շտկուինք յետոյ:

Յարձակում կրած սենեակին հիւանդները բարձերով  
 կ'ուղեն խուժել ներս:

— Հէ՛, վայրենիներ, հիւանդ կայ, չէ՞ք հասկնար,  
 կ'ուգէ՞ք որ հօրս գրեմ դայ, երանելին շտկելիք ծուռ  
 բան կը փնտոէ արդէն . . . (Քէնսաքն է):

— Ինչո՞ւ ծուռ քիթդ չշտկեց, կը շշնչայ կոկորդէն  
 բնուած մը:

— Քու ձայնդ կոկելու վրայ էր անոր համար :  
— Ո՞վ է հիւանդը, կը հարցնէ ուրիշ մը :  
Շապիկով են ու անվարտի : Պատուհաններէն դուռ  
վաղող օդի հոսանքին մէջ սրուճքները կը սրսփան : Դէմ-  
քերուն դեղնութիւնը յայտնի է : Կը դողան ու կը հա-  
զան :

Հետաքրքրութեան եւ մանաւանդ հանդարտելու  
առիթը լրացնող պատճառ մըն եմ իրենց համար : Զիմ  
խօսիր . ու լնչքան ալ անտէր մինակութենէ ճնշուած  
չեմ, սակայն բոլոր եռացած, բորբոքուն զգայութիւն-  
ներս, երեւակայութիւններս անդամ մը եւս կը վերա-  
դառնան, յանկարծահաս փոթորիկէ բռնուած թռչուն-  
ներու պէս, իրենց բոյնը Փոթորկայոյդ ջուրերը իրենց  
խոնաւ ու ապառողջ հուները :

Թէեւ չնչառութիւնս աւելի դիւրացած ու կանոնա-  
ւորուած է :

— Ե՛ս, կ'ըսէ Ռաթան, քառասունը անց մարդու  
կախ պեխերը ցուցամատովը շտկելէն, կը վարժուիս .  
այսպէս է, բնաւ թոյլատրելի չէ վստահիլ . մոոցա՞ր  
զինք, կը յիշեցնէ : Դեռ այս ոչինչ . հասարակ է, աւելի  
ծանր փորձառութիւններ ունիմ . կը նայի՞ս այս ճեր-  
մակներուն, (Ճեռքը իր ճերմակ մազերուն է), մեր ըն-  
տանիքին մէջ հազուադէպ պարագայ մըն է . կը պատմեմ  
քեզի վաղը ...

Դժգոհութեամբ իրեն կը նայիմ . իր մխիթարելու  
եղանակը, սորվեցնող շեշտը, կը տղեղցնէ զինք :

— Հող չէ՛, քանի մը օր անկողնին մէջ կը մնաս,  
պաղ կ'ուտես, պաղ կը խմես, քիչ կը խօսիս, չես խօ-  
սիր, ուրախ կը մտածես ու կ'անցնի... Միայն թէ,  
այո՛, կը հասկնամ բարոյալքիչ է ...

Կը դառնամ Մարիկուսին .

— Կուգա՞յ «Քոյր»ը, խնդրեմ . սառոյց ալ բերել  
տուէք, եթէ կրնաք :

— Ե՞րբ պիտի լրացնես հաղորդութիւն տուող տէր-  
տէրի քարոզդ, Ռաթա՞... Պիտի երթա՞ս, թէ ես եր-  
թամ, կ'ըսէ Մարիկուս սրտնեղած :

— Կ'երթամ, կ'երթամ... աս ալ կարեւոր է :

— Քեզի համար կարեւոր է ատիկա, վրիպած հայ-  
րիկ, ոչ թէ անոր :

Ռաթան երթալէ առաջ միջոցը կը գտնէ միւսներէն  
ծածուկ ականջիս ծոելու եւ փսփսալու :

— Գուցէ վաղն ալ սիալմամբ շարունակեն վարը  
սեղանին վրայ քու գինիդ գնել : Քանի որ չպիտի խմես,  
ես, ինձի... .

— Կ'ըլլայ :

«Քոյր»ը կուգայ : Բաց ի Ռաթայէն, միւսները ան-  
կողին մտած, շատ հանդարտ հիւանդներու պէս երկա-  
րած են :

«Քոյր»ը կը ժպտի . գիւղական եկեղեցիի պարզուկ  
«Աստուածամօր» մը նման ու ներարկում մը ընելէ, քա-  
նի մը պատուէրներ տալէ յիտոյ կը մեկնի :

Կովերուն զանգակիկները կը հնչեն միշտ : Դերձա-  
կին հազը դաղրեցաւ : Մարիկուս գործարանի աշխատան-  
քէն արկածի մը արկենալի մանրամասնութիւնները  
պատմեց, ցած ձայնով, քովի Պրիւնէլին միայն ու ան-  
ցաւ Սեւ Ծովի պատմական (գոնէ իրեն համար) ալեկո-  
ծութեան : Այս վերջինը ամէնուն կողմէ լսելի ձայնով :

Գարրիէլ, «Փարիզցի»էն սիկարէթ մը կ'ուզէ... կէ՞ս  
սիկարէթ... ո՞ւմալ մը, չո՞ւնչ մը...

— Ո՛չ, ո՛չ . սաւաններուս ըրածդ մի մոռնար, կով  
քեզի, ես որ միւս անգամ խնայած էի :

Ռաթան կը քնանայ :

Զայները հատան . արթուն մէ կը կա՞յ :

Ես կամ . սիրոս կայ . ու վիրաւոր սրտիս հետ խեղ-  
ճացած միտքս կայ : Որ նամակներ կը գրէ, նամակներ  
կը պատոէ շարունակ :

Սիրելի քոյրս,

Շա՛տ հեռու եմ հիմա : Թարմ ու զով եւ մանաւանդ ուժեղ օդ կայ : Խիստ է : Երանի թէ կարենայի օգտուիլ քիչ մը : Ամէնը օտար են չորսդիս , թէեւ ազնուաբար կը խօսին : Հոգիս կարօտն ունի մտերմութիւններու : Եւ ըսել որ քանի՞ օր եղաւ : Մի՛ ըսեր թէ տկար եմ , քաջութենէ զուրկ : Դուն կրնաս հասկնալ հոգեկան վիճակս որ այս մարմինը կը պարտապրէ շատ անդամ ինծի : Զեռքս չէ : Եւ եթէ քեզ ալ տրատոնջներովս , անձնասէր գանգատներովս կը տաղտկացնեմ . ներէ՛ : Զէ՞ որ խոստացար հարազատ քոյր մը ըլլալ ինծի : Բայց եւ այնպէս , ըսէ , եթէ չափը անցընեմ :

Յոզնած ըլլալուս պատկած եմ : Անկողինս պատուանի մը քովն է : Ութ հոգիի համար մեծ սենեակ – ննջարան մըն է այս : Պատուհանին միւս քովը զետեղուած մահճակալը տէր չունի դեռ : Բախտակից մը պիտի գայ անշուշտ , որ ամէնէն մօտիկ դրացիս պիտի ըլլայ : Զարմանալի . փափաք մը ունիմ դիտնալու թէ ո՞ւր է ան , այդ անծանօթը որ պիտի գայ : Ի՞նչ կը խորհի այս պահուն : Յիմար փափաք :

Պատուհանէն դուրս , տանիքին քիւին տակ , ծիծեռնակի բոյն մը կայ : Կ'իմանամ երեսմն թռչող թեւերու թափահարումներ ու ճլլոց : Երջանիկ ընտանիք : Զեն իսկ կասկածիր իրենց մօտ , կտրուած թեւերով հոգիներու տառապանքէն :

Տէ՛ս , մտադրած էի ուրախ բաներ գրել : Բայց չեմ կրնար : Բամ սաշամիը գոնէ . — ձիւնապատ ու գեղեցիկ լեռներ կան պատուհանիս դիմացը : Արեւին ծալած կող-

մը : Կանաչ բլուրներ ու դաշտագետիններ : Մայրիներու անտառը հազիւ 400 քայլ հեռու է մեզմէ : Նաեւ հանգիստ եմ . թեթեւցած , առողջ մարդերէ հեռու , անոնց առողջութեան հանդէպ ունեցած նախանձէս :

Մոռցայ ըսելու . բաղգատաբար հանգիստ ճամբորդութիւն մը ըրի : Կրցայ գրեթէ ամբողջ ճամբու ընթացքին , հանգիստ ու լայն տեղ մը ունենալ : Քնացայ ու չքնացայ : Քեզի , ձեզի , ամէնուդ հետ էի , ու բոլոր ինծի սիրելի եղած բաներուն հետ : Նամակս ուշացուցի . յանցաւոր եմ : Ներէ՛ : Մանաւանդ որ չպիտի կրնամ բացատրել թէ ինչո՞ւ :

Կէս գիշերը անց էր , երբ Ս . քաղաքին մօտէն անցաւ չողեկառքը : Ճիշդ այն պահն էր երբ լոյսերը կը նուազին մարող աստղերու նման : Մինչեւ մեր հեռուները հեռանալը՝ համբեցի տասնեակ մը լոյսերու շիջիլը : Գեղեցիկ էր ու տրատում միաժամանակ : Կը յիշե՞ս , անցեալ ամառը : 15 օրեայ մեր պտոյտը հոն : Կամուրջին քով մեր ձկնորսութիւնը : Բնոնուած ձուկը որ այնքան կը չարչարուէր ազատուելու տեխնով : Ինչո՞ւ չճգեցինք որ ազատուի . քոյր իմ : Գիտնայիր որքան մեծ փափաք մը ունիմ հաւատալու , թէ մենք բարի եղանք ջուրը վերադարձնելու դիպուածին այդ անմեղ զոհը : Զդարձուցինք սակայն :

Բայց ինչո՞ւ այս յիմար խօսքերը : Հիմա պիտի կարծես որ թախծոտ եմ : Ոչ , բնաւ . միայն թէ , այս՛ , հասկնալի է չէ՞ , երբ մարդ նոր փայր մը կ'երթայ , նոր ծանօթներով շրջապատուած է , վերջապէս օտար է միշավայրին :

Պիտի ջանամ ուրախ լուրեր տալ յաջորդով : Բարեւներս Զ . . . ին . զինքը կը տեսնե՞ս ամէն օր :

Միշտ . . . . .

Կարելի՞ է յետ գրութեան մը մէջ աւելցնել , թէ այս նամակն ալ պիտի չերթայ : Ահա որքան երկիմաստ խօս-

քեր, սուտեր սպրդեցան այս միակ, թանկագին բարեկամութեան դունէն ներս. որոնց մարմաջն է միայն ճշմարտութիւնը աւելի զօրաւոր դարձնելու կեղծիքը:

Խեղմ ստորագիր. հեռու ես, աւա՛ղ, խօսելով հանդերձ՝ զգացումներուղ տպաւորութիւնը տեսնելու միջակութիւնը արհամարհելէ: Լոելը հոս շատ հասարակ ձեւ մըն է, ու դիւրին, ու այդ բանին գիտակցութիւնը անբաւական... Ե՞րբ պիտի տիրես զօրաւոր գծով մը վերջանալու գաղտնիքին, որ պատոէ՛, պատոէ, բայց ընթեռնելի ընծայելու դնով «չջնջէ...»:



Զ.

Սառոյցի կտորներ կը հալին, ու ճակատս, կուրծքը կ'ողողուին անոնց արցունքներով: Շրթներս կը ծծեն անյագօրէն ու պաղ հոսանքը կոկորդէս վար՝ վառարանի մը կրակին վրայ բացուած օդանցքին պէս է: Շունչս կ'այրէ մատներս, կը շոգիացնէ սառոյցները:

Այլ արիւնահոսութիւնը կը շարունակուի: Այսօր հինգերորդ ներարկում մըն ալ ըրին: Մինչ անտարբեր եմ ամէն բանի հանդէպ: Միայն թող հանգիստ ձգեն զիս: ցաւցնող ներարկումն ալ կարելի եղածին չափ ուշ ընեն: Մորֆինը բաւական է...

Հանգիստ ձգեն զիս, հեռանան ինձմէ: Ինչո՞ւ անկողնիս քովէն ամէն անցնող պարտականութիւն կը սեպէ հարցնել, թէ «քան մը կ'ուզի՞մ»... անմիջապէս յետոյ փախելու համար քովէս:

Թող մինակ ձգեն զիս: Մինակ հովին հեծկլտուքին հետ: Թող չխանգարեն ծառերուն երաժշտութիւնը:

Թող չլարեն այս կեցած ժամացոյցը որ գլուխս է: Զորբեն ոչ մէկ փոշի, ոչ մէկ մշուշ:

Վասն զի քո՞յր իմ, ժամանակը նստեր հողակոյտեռու վրայ՝ իր սեւ մազերը կը դիսէ լուսութեամբ: Ի՞նչ քաղցր է գերեզմաններուն բուրմունքը: Նիրվանան հոգիս կը պարուրէ բաղձալի քունին պէս: Ա՞յս է վերջը... օրհնեա՛լ ըլլայ...

Բարտիներուն իշլատուքը կայ ու չկայ, մոխրացած մտածումներուս, երազներուս նման: Շոյա՞նք է անդրադարձ. «հասկնալու» բոնութենէն ձերբազատուած: Կայ ու չկայ: Ինծի պէս: Մարմնիս պէս:

Այլ սառոյցը կը հալի ճակտիս, լեզուիս, շրթներուս  
վրայ: Կը չոգիանայ:

Օ՞հ սառոյցները: Ինչո՞ւ հալելէ առաջ մատներուս  
մէջ անոնք ողորկ թուղթի պէս են...

Ու այդ թուղթերը ինչո՞ւ անմաքուր են, անըն-  
թեռնելի: Ու յիշատակը իրենց վրայ չեղածի պէս է...

Կուրծքիս վրայ հալող սառոյցով՝ կուրծքիս տակ  
մի՛րտս կը հատնի:

Չեղածի՛ պէս, չեղածի պէս...

Մինչ աչքերս լեցուն են՝ դադրած ժամացոյց ու-  
ղեղիս՝ լքուած աղբերակներէն հոսող արցունքով:

Աներա՛զ, անվիշտ, չեղածի պէս:

Որովհետեւ քո՛յր իմ, գերեզմաններուն վրայ ժա-  
մանակը իր վարսերը փոեց, սեւ, անսահման տեւական:

Ու նիրվանան հոգիիս տէրն է արդէն...



Ե.

Անտենդ զարթում մը՝ այս առաւօտ: Արեւը կը  
ցուցնէ ինձի պարտէզին մարգարտայեռ ցօղը: Յոդնած  
չեն աչքերս ու մատներուս նիհարութիւնը մէկ ձեռքէս  
միւսին՝ հաճելի նրբութիւններու դդայութեամբ կը  
միսիթարէ:

Միւճը, «երազկոտ նկարիչը», ինչպէս կը կոչեն  
զինքը, կ'անցնի գլուխէն, խոտերուն մէջէն: Կը կենայ:  
կը նայի արթնցած աչքերուս հին բարեկամի ուրախու-  
թեամբ ու կը բարեւէ: Հազիւ անզամ մը, քանի մը  
խօսք փոխանակած ենք. այն ալ պատահմամբ:

Կը պատասխանեմ իր ձեռքի բարեւին թեւս երկա-  
րած, ժպտագին, ինչպէս եթէ ուզէի գրկել իր նայուած-  
քը, պարտէզը, կանաչն ու կապոյտը անսահման, ճլվո-  
ցը թռչուններուն:

Տանջուա՛ծ հոգիս. լաւ է ապրիլը, չէ՞ բա՛ց թե-  
ւերդ, սեղմէ զարթումները... Աղօթք չէ՞ միթէ այս  
խայտանքը, ո՞վ Աստուածս, —այսինքն ո՞վ այս ամէնը  
կորսնցնելու վախս, կերպ մը տեւելու ջանքս, այսինքն  
ո՞վ Աստուածս, արիւնիս չունչը... աղօթք չէ՞ միթէ...

Սենեակս լոյսո՞վ է ողողուն...

Մարգարտածաղիկի ու մանիշակի այս մեծ փունջը  
ո՞վ գրեր է սեղանիս վրայ: Աչուկ կ'ընեն ինձի, իրենց  
բուրմունքէ նրանուրը մատները հոտառութեանս կ'եր-  
կարեն, կը կատակեն, կը քաջալերեն...

— Ո՞վ շինեց այս փունջը, Քէնսաք, տեսա՞ր:

— Չե՞ս ուզեր:

— Դո՞ւն գրիր:

— Այո՛... ինծի փունջ մը հաւաքեցի, խորհեցայթէ քեզի ալ հաճոյք կը պատճառէ :

— Բայց շա՞տ չնորհակալ եմ, սիրելի բարեկամս, շա՞տ չնորհակալ... Սեղմէ՛ ձեռքս...

Գաբրիէլ Քէնսաք ուրիշ տղայ մըն է այսօր : Յիմար կատակներ չըներ : Եւ ինծի կը թուի որ երազուն ամպ մը կայ աչքերուն մէջ : Զէ՛. նորէն զիս ժամանող խօսքեր կ'ըսէ, սակայն նոյնը չէ : Արդեօք չե՞մ սխալիր : Ես որ մահաւանդ այնքան քիչ կը ճանչնամ զինքը :

Կը նստի քովիս աթոռին : Ըսելի՞ք ունի արդեօք : Ի՞նչ տարօրինակ է :

— Պահ մը կարծեցի թէ գէշ պիտի վերջանայ, բաւական մտա... Բաւական ջերմ ու արինահոսութիւն ունեցար...

— Այո՛, կը պատասխանեմ, երախտագին իրեն սեւուլով, ու կը մտածեմ — ես որ միայն անտարբերութիւն կը տեսնէի չորս կողմս...

— Յաճախ կը զառանցէիր, կը շարուկակէ, կարծես պատասխանելով՝ հարցումի մը, քիչ անդամ հասկնալի : Այդ քիչը սակայն վրդովիչ էր :

— Հըմմ... Ու փոխելու համար խօսակցութիւնը, կը հարցնեմ — ի՞նչ գիրք է ձեռքինդ :

— Թակորէն թարգմանութիւն մը : Սքանչելի :

Ու մոռնալով նախընթաց խօսակցութիւնը, երիտասարդի վայել արագութեամբ, վառ աչքերով կ'ըսէ.

— Ընթերցանութիւնը երբեք այսքան չէի սիրած : Այս գիրքը կարդալով՝ գաղափարներն ու իմաստները իւրացնելէ աւելի զգայութիւններու հաղորդակից ըլլալու հաճոյքը ունիմ : Հոգեկան վիճակներու իմաստուն ու նրին պատկերներ, կեանքի պայծառ ու մաքուր գոյներ որ կը յուզեն զիս՝ ըղձալի ու մեծութեամբ ապրելու խորհուրդով մը լցցնելով... Զէ՛, չպիտի կընամ բացարել բառերով... սա պարզ է որ սիրոս ամէն մէկ

տողին հետ կը լեցուի աստուածային ներողամտութեամբ ու բարութեամբ : Երէկ առի ձեռքս . Եւ անօրինակ լրջութեամբ մը — ինծի անհասկնալի — բոնուածեմ, ծանրութիւն ըսենք, եթէ կ'ուզես : Եւ գոհ եմ :

Զննող նայուածքս, հաւանաբար քիչ մը հեղնական է : Կը շարունակէ .

— Ես այսպէս եղած եմ քիչ մը, իրաւունք ունիս : Կ'ազդուիմ գրքէ մը, անձէ մը, խօսքէ մը, ժպիտէ, օդէ ու հասարակ երեւոյթներէ : Կը փոխուիմ գրեթէ : Գուցէ իմ պատանիի տարիքիս «Ճեւաւորուելու պատրաստ խըմորի վիճակն է» պատճառը : Ինչո՞վ բացատրել այն տարբերութիւնը սակայն, որ այդ «վիճակներ»էն անցնող զգայութիւնս «զգալն» է ... :

— Այդ ալ յատուկ չէ, կ'ըսեմ մեղմութեամբ, անդը ըադանալով միաժամանակ վազով երիսասարդութեան մը կենսագործող յաւակնութեան ներկայութեանը : Շարաթ մը դադրէ կարդալէ, խառնուէ ամէնուն, եւ նորէն քովի սենեակին վրայ «յարձակում» մը պիտի կազմակերպ, պիտի աղմկես, իր ամէն կողմնակի թեթեւութիւններով, եւ առանց այդ «վիճակին» զգայութիւնն «զգալու» կամ «վերլուծնու» մտահոգութեան : Յետոյ դիւրին բանաստեղծ մը կարգաց՝ ու պիտի փորձուիս ու տանաւորներ գրել, խաղալով ու աչքերուդ մէջն ալ արցունքով ի հարկէ... Ըսել կ'ուզեմ զգայուն ես, տպաւրուող ու թոքախտաւոր՝ աւելին ըլլալով... Կը հակնա՞ս, եւ հեղինակները, շուրջու ու ըրջանակդ ալ, ու ժեղ են տարիքիդ, կոյս զգայաբանքներուդ վրայ :

Մտիկ կ'ընէ զիս : Իր ուշադրութիւնը ցրուած է կարծես, պաղ է արտայայտութիւնը : Ապա գուրս կը նայի, ծառին տակ աթոռիմը վրայ նստած Մ.ին : Կամ գուցէ թէ՛ անոր կը նայի եւ թէ կը խորհի գրքին մասին, ուր զգայութիւն ու իմաստութիւն, կեանք ու խորհուրդ այնքան ներդաշնակ կարկաչով մը կը համբուրուին : Յանկարծ :

— Տեսա՞ծ ես, կ'ըսէ, Միշէլին նկարները:  
— Կը նկարէ՞ հոս :

— Այո՛ : Զարմանալի բաներ : Տրտմեցնող յոդնութիւնով մը կը համակուիմ, երբ երկար կը նայիմ : Եւ թերեւս յոդնեցուցիչ ըլլալուն կը տրտմիմ :  
— Զե՞ս սիրեր :

— Զգիտեմ : Չեմ հասկնար :

Իմինէս աւելի խելացի պատասխան : Ուշադրութիւնը կ'աւելնայ : Կը զննեմ իր արտաքինն ալ . հագուստ կապուստն ալ : Բոլոր միւսներուն անհոգութեան հակառակ. կոկիկ են զգեստները . փողկապ ալ դրած է : Առանց սակայն անոնցմով զրադած ըլլալու պակասութիւնը ունենալու :

Վերի շրթունքին եղերը ծալք մը կայ, արկածի մը հե՞տքը . . . Քիթին վարի մասը անթերի ըսուելու չափ ուղիղ ու չափաւոր բարձրութեամբ է : Մազերը չնորհալիօրէն կտրուած են :

Երկու անդամ համակրելի :

Սակայն քննութենէս կը նեղուի : Կը դառնամ իր անկողին կողմը՝ ազատելու համար զինքը : Մինչ իրապէս ժաքիս աշխատելու ուղղութիւնն է որ կը շարունակու, քանի որ իր սեղանին վրացի երկու միւս գրքերը կը նշարեմ :

— Ի՞նչ են, կ'ըսեմ :

— «Երկու Մարդկեկ», «Նեղ դուռը» :

— Երէկ կարդացիր «Երկու մարդկեկ» :

— Երէկ առուու :

— Ու կէս օրուան մօտ այս ծաղիկներու փունջը բերի ինծի, կ'աւելցնեմ մտովի, լրացնելով հետաքրքրութեան մը իմաստը :

Բայց ինքն է լրացուցիչը երբ կ'ըսէ, քիչ մը քաշութիւնով .

— Ինծի այնպէս թուեցաւ թէ տիսուր բաներ կ'ը-

սէիր քունի մէջ, զառանցելով, սիրոյ մասին գուցէ . . . կամ սիրոյ մը մասին . . . Սակայն ներողութիւն . . . գէշ սովորութիւն՝ հետաքրքրութիւնս . . .

Աւելի նեղուած լուռթենէս՝ կ'աւելցնէ, կործուող գաւաթ մը շտկելու աճապարանքով .

— Գիտե՞ս, ես սիրած չեմ :

— Կրնայ ըլլալ : Ո՞չ իսկ պատանեկան խանդավառութիւններ . . .

— Անշուշտ . միայն թեթեւ, վաղանցուկ, մակերեսային : Ուրիշ խօսքով, ոչինչ որ խոր ըլլայ, անհասանելի, տանջող, վերացնող, ի՞նչպէս կ'ըսեն . . .

— Նեղ դուռը վերջապէս :

— Այո՛ :

Խորհրդածութիւնս բարձրաձայն պէտք չէ որ ըլլայ : Պէտք չէ որ իրեն ըսեմ թէ, — պզտիկ, անփորձ ու ազնիւ տղայ, գուցէ դուն է որ սիրած ես, աւելի մաքութեամբ, անխառն : Անմեղ՝ անխուսափելի մթութիւններուն եւ կեղտերուն սրսկած թոյնէն, անհաւատութենէն . . .

Խորհրդածութիւնս բարձրաձայն պէտք չէ որ ըլլայ : Մանաւանդ ահա աղքատ ու վիրաւոր անցորդ մը, բաց, այլ երազուն աչքերուս առջեւէն անցնելով կը մրմնջէ, հեղնագին . . . «Ճշմարտ կ'ըսեմ, չեմ ճանչնար քեզ, այս ձեւերն ու խրատները քո՞ւկդ են միթէ . ո՞չ, ոչ մահը անդամ մը եւս մօտէն հոտութալդ, ոչ ամառին մօտեցող տարիքդ չեն արդարացներ . լաւ է հանդիստ ձգեսայդ բարձրացնելը . պահէ յարմար առիթի ամէն բարունակին ծլիլը . պահէ յարմար առիթի ամէն գէշ տեսնող գրքերուն յոռետեսութիւնը . . . Հսէ՛, բայ գէշ տեսնող գրքերուն յոռետեսութիւնը . . . Հսէ՛, անկեղծութեամբ ըսէ՛, կը սիրե՞ս խմելէ առաջ իր ջուրը պղտորող չար բոչունը . . .

Անզգալապէս բարձին ինկեր, հեռացեր եմ :

Քէնսաք կը կարծէ թէ զինք կ'անտեսեմ : Ոտքի կ'ելլէ : կ'աճապարեմ ձեռքը սեղմելու ու ըսել .

— Բարեկամներ ենք. չէ՞ :

— Օ՛հ, այո՞ :

Եղբայր, մեծ եղբայր մը ըլլալ իրեն. ի՞նչ ուրախութիւն։ Տասնեակ մը տարիի մեծութիւն, եւ քսան տարի կշռող տառապանք ու փորձառութիւն բաւական չե՞ն ատոր։

Սակայն ան իր եղբայրը ունի, որ իրեն մեծ քաղաքէ մը լաւ գիրքեր կը դրէք։ Եւ այդ լաւ գիրքերը, այս առաւտը զարդարող երգերէն տարբեր երգեր ալ կընան պարունակել։

Գաբրիէլը՝ 18 տարու զգայուն տղան։

Գնաց։ Մարիուս կ'երգէ ու կը սուլէ փոխն ի փոխ «Արեւին երգը»։ Գուցէ կ'երգէր արդէն, բայց ես հիմակ կը լսեմ։ Կ'երգէ անհոգ, անուշադիր, տարուած իր գեղցիկ գրչակոթերուն աշխատանքով։

Ի՞նչ հոգ թէ ամպեր կը հաւաքուին հորիզոնին վըրայ, քիչ վերջ անձրեւ թափելու համար։ Ի՞նչ հոգ, արցունք չէ գարնանային անձրեւը . . .

Թեթեւ, կ'երկարի, կը հասնի միւս սենեակներուն, միւս սրտերուն։ Ահա Շովէնը մանտօլինով անոր կ'ընկերանայ։

«Լա՛ւ եմ, լաւ եմ» կը մրմնջեմ, մարմնիս մէջ կաղդուրող ուրախութիւնով մը։

Բոլոր մութ գիրքերուն, բոլոր տխուր խօսքերուն, նոյն իսկ ցաւերուն հակառակ կ'արժէ ապրիլ։

Ապաքինումի հաստատ զարթումով այս առտուան կեանք։



Ը.

Զուրի կաքիլ մը նրագին պատրոյգին բով՝  
կը սպառնայ  
Խեղիկ լոյսը խուցին աղքատ. ու քեկբեկ,  
Զարչարանիով դիմադրող կրակին  
կը նայիմ՝

Դարանակալ ըստուերները անկիւններու . . .  
Մինչ քիրեռնիկ մը դողահար,  
(Միակ զարդը, հարսութիւնն այդ խուցին),  
Յոգնած քեւերը քափ տալին, այրեւելէն  
կը պաղատի. —

«Ճի՞գ մը հոգիս, բարձրացի՛ր, բռնկէ՛ շուտ,  
Ու պայքումով մը ուժգին  
Վանէ մէկդի, ցրուէ դուրս,  
Ցրցքնէ՛

Ըսպանիչ քոյնը կեանիդ . . .  
Դեռ պէտք ունիմ ես լոյսիդ,  
Կուրծք տաքնալ կ'ուզէ դեռ,  
Ճի՞գ մը հոգիս . . .

Օրերուն միօրինակութիւնը նորէն ամէն բան հասարակացուց շուրջս։

Ջերմաշափս կանոնաւոր ընթացք մը առաւ։ Օդն ու կուրծքս վիճեցան, ծեծկուեցան, ապա խելօքցած կէս բարեկամական դաշինք կնքեցին։

Դէմքերը օտարի իրենց հետաքրքրականութիւնը թափեցին՝ դերը լրացուցած դերասանի շպարի պէս, ու թէեւ չեմ ճանչնար բոլորովին, բայց . . . ծանօթ եմ, տեսած եմ։ Ասիկա այնքան շատ է որ մեղի յաճախ մոռցնել կուտայ ամբողջը։

Մանաւանդ հիմա ինձի:

Հոգիս գաղջ, տափարակ ուղղութիւններէ կը դիտէ  
արեւին ծնունդն ու մահը: Այսօրուանը կը տեսնեմ եւ  
չեմ յիշեր երէկուանը: Միեւնոյն էր չէ՞:

Աչքերս ծոյլ - ծոյլ կը սեւեռին շարունակ:  
Ծուլութիւն, ծուլութիւն...

Պէտք է այսպէս օրերով, ու օրն ի բուն երկարած  
ըլլալ, հանգիստ ընել, հանգիստ փնտուել ու հանգիստին  
գերին ըլլալ՝ որպէս զի կարելի ըլլայ զդալ այն տարօրի-  
նակ գոյութիւնը, թաղիքեայ ներբաններով հրէշին մօ-  
տենալը, քառիլը ու սարդի մը ճարպիկութեամբ իր կա-  
կուզ ցանցին մէջ քեզ բոնելը:

Ծուլութիւնը ինքը:

Եթէ պահ մը կը շակուիմ ու թմրած մարմնիս մէ-  
ջէն մաս մը, դեռ բոլորովին չուծացած մաս մը, կ'ուզէ  
թօթուել, թափել փետուրի գէզը վրայէն, երկար չէ, իր  
դիմադրութիւնը խղճահարութեան մը ... Ո՛չ, ուրիշի  
մը խղճահարութեան ճիշը լսելու չափ տեւողութիւն  
չունի, ու դեռ «մարմին» չառած, գոնէ տրամարանու-  
թեան ճեւով կամք չդարձած՝ կը փոշիանայ: Մշուշ իսկ  
չի կազմեր այդ փոշին, — հառաչի մը պէս գոնէ — այն-  
քա՞ն թոյլ է:

Ու երազանք չէ այս ինքնամոռացումը: Կեանք չու-  
նին պատկերները որ կ'անցնին միօրինակ գորշով, թաղ-  
մանական դանդաղութեամբ, եւ որ կ'անորոշանան, կը  
ջնջուին, համայնապատկերէն անծալ վարագոյր մը ձը-  
գելով իրենց ետին: Քայքայում չէ եղածը, քանի որ մահ  
ու ծնունդ աստիճանական ընթացք մը չունին: Ի՞նչ է ու-  
րեմն ... Օ՛չ, ծուլութիւն ...

Զայները բոլոր իրարու կը նմանին, ու բանի մը չեն  
նմանիր. նմանող ոչինչ կը յիշեմ բաղդատելու համար:  
Ականջներս ծանր թմրուկներու խլութիւնը առեր են շը-  
շուկներուն հանդէպ:

Ուժգին ու բոնի հարուածը զանգին. ճոի՞նչը դժ-  
գոհ ագռաւին:

... Կոպերս ճամբայ մը կուտան, կը բարձրանայ  
նորէն «վարագոյրը» յիշատակներուս անխօս շարժա-  
նկարին, ու չես գիտնի ինչ անօրինակ շարքով, իրարու  
կապուած, մինչ պէտք էր իրար հարուածէին — պար  
կը դառնան պատկերները: Ոչ զարմացում, "չ արո-  
փիւն սրտի: Այս ծուլութիւնով ի՞նչպէս կասկածիլ նոյն  
իսկ թէ իմիններս են ասոնք: Կ'անհետանան: Պաղ, ան-  
ծանօթն եմ ամէնուն հանդէպ ...

Կարեւորութենէ զուրկ է մեռելաբալը: Ո՞վ պիտի  
կարենայ ելլել այս թմրած քաղաքէն, կեցնելու համար,  
վերադարձնելու համար ապրելու ընդունակ ուրուական-  
ներ:

Ա՛խ, այս պարապը ...

— Դաժան չէ մահը՝ իր ամէն ձեւերով: Իր մաշու-  
մին հետ մաշող կեանքն է սարսափելի:

Պէտք էր անթիւ մահերու պաշարով մը սկիզբ մը  
սկսէր, անաղարտ պահելու եւ կորսնցնելու համար բո-  
լոր զարթումները, սէրերը, ատելութիւնները, խանդա-  
վառութիւններն ու տենչանքները: Ուժգին, կեանքի ու  
մահուան, կայ ու չկայի բացարձակութեամբ: Պէտք էր  
մահուան, կայ ու չկայի բացարձակութիւնները: Ուժգին  
մահերով ծնէինք, անվերադարձ ու վերի-  
բազմաթիւ մահերով ծնէինք, անվերադարձ ու վերի-  
շումի այլասերումով չմաշեցնելու համար թարմութիւն-  
ները, երիտասարդութիւնները ...

Հեռացի՞ր, պարմանի, անդօր ես արթնցնելու: Անդօր  
ես քնացնելու:

Թմրութիւնը փոշի առ փոշի կը թանձրանայ գործ  
անցորդներուն վրայ ...

Եթէ դժուար չըլլար, պիտի ժամէկի: Արձագանգ մը  
ասիկա: Ի՞նչ կը նշանակէ «դորովալի», փափկանկատ  
անձոյթ, չնորհակալութիւն բացակայութեանդ հա-  
ճանձրոյթ, չնորհակալութիւն բացակայութեանդ հա-  
ճանձրոյթ ...»: Ո՛չ, պատասխան չուզեր արձագանգ մը: Ճիշդ  
մար ...

ու սխալ ամբողջ են հոս : Լաւագոյնը : Գերերջանիկ զէ-  
րօն ... Ծուլութի՛ւնը ...

Կարծես թնաւ խնդացած, լացած, բարկացած կամ  
տքնած չըլլամ : Ոչինչ ունեցած : Ոչինչ կորսնցուցած:  
Սիրոս հազիւ կը շարժի : Քարացեր է թուչունը ու իր կա-  
պոյտ թեւերը — հորիզոնն ամբողջ — սեւ են, գորշ են,  
տժդոյն են ... :



թ.

## Մայիսի արեւ :

Բարձրացեր մինչեւ ծունկերուս է հասեր ու իր տաք  
մուշտակով պարուրեր սրունքներս :

Վերնատունը (կալըրի), ուր մեր ութ մահճաթոռ-  
ները կը փոռուին փաթթուած բուրդէ ծածկոցներու, կի-  
սով արդէն շերտուեր է լոյսէն, ինչպէս զաւաթ մը ջու-  
րը երկու գոյներու միջեւ : Երեք կողմերէ բաց, օդին  
մէջ գրեթէ առկախ բարակ տանիքը, իր շուքը կը ծծէ ա-  
ւելի ու աւելի, սակայն միշտ մեր կուրծքին տէլն է :

Գիրքեր կան աթոռին քով . ձեռքերս չմօտեցան :  
Արդեօք քանի՞ խորանարդ կամք պէտք է զիրենք շար-  
ժելու համար ... Հեղինակներուն անծանօթութի՞ւնը .  
ի՞նչ միամիտ հարցում : Աթոռ մը կը տրտմի՞ փտած սիւ-  
նի մը համար որուն կոթնած է, որովհետեւ ան կանան  
ծառ մըն էր օր մը ...

Թիւ նը եւ թիւ Զը անդին, մետաքսէ սեղանի ծած-  
կոցներ կը շինեն, դանդաղ վարժութեամբ մը : Դժուար  
չէ . կրնայի լնել ... կը յօրանչէ՛ ծուլութիւնս ...

Ու արեւը Մայիսի, հանդարս կատու, սահող թա-  
թերով, կը պարուրէ սոքերս, կը գրկէ սրունքներս, կը  
կծկուի ծունկերուս վրայ, կը բարձրանայ, կը շոյէ,  
կ'ընդարմացնէ զիս, կը խփէ աչքերս փափկութեամբ,  
կը թափանցէ մորթիս տակ, կը դառնայ զգոյշ ու դան-  
դաղ քայլերով խոնարհած էութեանս մակերեսին վրայ  
ու կը մոլոտայ .

— «Լա՛ւ է, լա՛ւ է : Կ'ուզե՞ս քսեմ թաթիս մուշ-  
տակը ականջիղ, ահա, ահա գոհ ես, անշուշտ կը լսես ...  
«Գա՛ղջ է : Տաք հաճոյքներէն աւելի հաճելի է :

Զոպառող, տեսող, ոչ մէկ յոդնութեամբ կշռուող այս թանձրացումը դիմացկուն է : Իր գանդազութիւնը կ'երկարի, ու երկար չէ... հարկ չկայ լմբոնել. գոհ ես, այդ բաւական է : Հիմա կը ճանճնամ քեզ :

«Մի՛ շարժիր : Գոցէ բոլոր գոները... չէ՞, սքանչելի է մոլտուքս, ու մուշտակս անբաղդատելի... բայց չէ՛, մի՛ ըսեր թէ գիտէիր . բան մը պէտք չէ զիտնաս, յանձնուէ : Գոցէ դոները :

«Երթներդ ալ մի՛ շարժեր : Հին սովորութիւն է ատեկա - ոչի՞նչ, կը վարժուիս : Անշարժացիր, քարացիր : Հա՛ այսպէս...

«Ալ կարելի է քեզի խելօք բաներ պատմել : Ալ չես միջամտեր : Սքանչելի՛ : Արդէն ճարպը կ'ընկերանայ արիւնիդ : Սպասէ՛, կ'ընկերացնեմ արիւնդ ճարպին :

«Դեռ կը սարսուա՞յ մորթդ տեղ տեղ : Ո՞ր հովէն : Շոյե՞մ թարթիչներդ... ինչ լա՞ւ է, չէ՞... օ՛հ, հիմա իմս ես : Դուն չէ որ բացառութիւն պիտի կազմէիր յարմարող յաճախորդներուս մէջ... գոհունակութիւնովս գոհ ես : Այո՛, իմս ես : Բայց մոլտոցէս տարրեր հետք կը մնա՞յ . ականջներդ արթո՞ւն են միայն ինծի համար : Այո՛ : Ուրեմն պէտք է որ զբահեմ քեզ շունչովս, ինչպէս ելեկտրական հոսանքը երկաթի կտորի մը մէջ, զբահելով ու դրաւելով միանգամայն...»

«Լսէ՛ :

«Պէտք է վարժուիս խորշիլ բուռն շարժումէ : Ամէն շարժումէ : Կեանքի ողնաշարը չէ ան : Կը հաւատաս . լա՞ւ : Պէտք է նայիս միայն անշարժութեան, հանդսութեան առաջնորդող միջոցներուն : Զփնտուելով ոչինչ՝ հետեւիլ օգտուելու ամէնէն : Յենլով ամէնուն : Պիտի հրաժարիս յիմար, յաճախ եսամոլ անկեղծութենէդ՝ թողլով զայն ունայնամիտներուն, փոխարէն ստանալով — երենք պիտի տան վստահ եղիր — զիւրինը, հանդիսաւը, պարատացնող անհրաժեշտութիւնը : Պէտք է

սորվիս, դիւրին է ասիկա իւրացնելը — չսորվելէն աւելի — պէտք է սորվիս այն իմաստութեան ճամբաները որոնք քսու, նենդ, անզատիւ անունները ունին, ու կը կարծուի որ խոնաւ միջանցքներէ կ'անցնին, վտանգաւոր : Ախա՛լ : Եթէ ամէն ոք գիտնար որքա՞ն դիւրին է . անաշխատ ու հեշտալի, զոյդ ճակատով ճշմարտութեամբ արդարանալի, ու գաղափարներու հաստատանկիւնաքարերու վրայ՝ այդ ճամբան : Այդ ճամբաները : Պատրաստ ու պարապ կառքեր կան հոն — ի՞նչ հոգ ծխոտ մթնոլորտը : — Ու ձիեր որ պիտի հնազանդին : Եւ ցուրտ չէ, քանի որ մինակութիւնդ ալ յարաբերական է ու դան պիտի գիտնաս ստել, այսինքն քեզի պէտք եղածը ըսել . քու մուշտակդ ապահովողը : Արդարեւ ի՞նչ անիմաստ բան քան գեղեցիկն ու տգեղը, մեծն ու պզտիկը, տերողութեան չափերը, վերադարձները, մանաւանդ կարծիքներն ու գնահատումները...»

«Լսէ՛ :

«Առանց ծիծաղելու, որպէս զի չարթնցնես եղունդներդ ու գրացիներդ, թափէ՛ ուժեղ ուսերուս, վերջին կասկածն ալ պարտականութիւն, արժանավայել ընթացք, կամ հպարտութիւն կոչուած թերութիւններուդ... թափէ՛ ուսերուս...» :

Ա՛հ, մղձաւանդ է այս, մղձաւանդ է այս : Միթէ՞ կարելի բան է :

Աչքերս օգնութիւն կը հայցեն շուրջիս մեռելութենէն : Միրտս կը տրոփէ : Կարելի՞ բան է : Գոհէ ժամանյցը հնչէր : Կը սեղմեմ քունքերս :

Երկու հոգի կը քնանան : Աջ կողմիս մահճաթոռը պարապ է : Թիւ 7ը եւ 9ը ծածկոց կը շինեն, կամ կը կենան ու անթարթ կը նային :

Սիրտս կը սեղմուի, կը տրոփէ : Կը վախնամ աչքերս դոցելէ : Կը վախնամ յանձնուելէ արեւ — կատուին :

Առաջինը կը խցէ Լիմոժի Լէօնը, դառնալով Փէրիէխն.

— Ի՞նչ կը խորհիս, մոν վիզ, Լուի XVI-ին մահապահն :

— Ճիշդ գտար : Զեմ գիտեր ինչու երկու օրէ ի վեր  
սա մեր գիրուկին անձնասպանութիւնը միտքս կը պղ-  
տորէ :

— Եմիլի՞ն։ Ան որ միջոցը գտած էր ապաքինարանին կեղրոն-սիւնը ըլլալ 7 տարիէ ի վեր, ու դուրս հանուելուն անձնասպան եղաւ։

— Այսուհետեւ թէ կեղծ չէր նպատակը : Եթ-  
կու գնդակ պարզպեր է դիմուն :

— Ստորին պղըտաբոյծը. ծոյլը: Ասողջութեան  
այդ ստորին համեմանին համեմիլ, Լամպէրի նման բժիշկէ մը  
աշխատելու հրաման ստանալ, 85 քիլո կշռել ու կրկին  
կոնակին պառկիլ ուղել, կիսեփի գետնախնձորով ու խա-  
շած կովի միսով գոհանալ, ու մատը մատին անցուցած  
ագռաւները համբել... բուռ'հ...

— Վաստա՞հ ես վերջ ի վերջոյ իրեն պէս չըլլալուզ, իրեն պէս չընելուզ... .

Ասիկա կ'ըսուի բացակայ ձայնով մը: Միւսը զար-  
մացած կը շտկուի: ու զուսպ ու զարուած:

— Դուն որո՞վ տեղ կը գնես զիս, կ'ըսէ, թերեւս  
դուն ըլլաս, դուն ընես, այո՛, բայց ինծի, mon vieux,  
ակնոցիք աստիճանը շտկել տուր, ինծի, կը հասկնա՞ս,  
ինծի Լիմոցի Լէօն կ'ըսեն...

— Ես ի՞նչ, Հանդարտութեամբ կը դարձնէ Փէրեին,  
ոյուն ապօրը չո՞ր կ'ուտես...

— Ես ապօռը չոր կը խմցնեմ, — ջղայնացած է . . .  
Ալպէրը իմ թաղէս էր . կը յիշե՞ս . չսպասեց բժիշկին  
դուռը ցուցնող մատը, սապէս . . . եւ յետոյ ինձի նայէ,  
քանի՞ օրուան մօրուքս իմիլին կը բաղդատես, պարզ է  
որ գուն, ինքդ հիմակուրնէ . . .

— Խօսք մը եւս, կը կտրէ միւսը միշտ պաղարիւն,  
կը յիշեմ որ Ալպէրէն առաջ ձայնէ այսքան երկար չէր,  
կարծես դուն ինքոց ես արդէն մեկնողը :

— Այդ ալ կ'ըլլայ. իսկ ձայնիս երկարութիւնը լաւ  
կ'ըստ ժամանձես. նոր լուրեր կուտայ քեզի . . .

— Ալ ի՞շնչ կ'ուզես, հացին դանակը փոխ տամ . . .  
— Բայ ական է :

Թշնամի եւ սպառնական :

Փէրիէն լրեն չըսուածի անտարբարութևամբ կը  
նէ ժամացոյցը, կը նայի:

— Հինգ վայրկեան կայ:

Ես ալ ոտքի կ'ելլեմ: Ո՞չ, մղձաւանց էր միւսը, չի  
կրնար ըլլալ որ այս երակները դաւաճանեն, այսքան  
շուտով: Պէտք է ուժեղնալ ու օր առաջ շարունակել  
մարդկային արժանիքով ապրիլ: Կամ, կամ ի՞նչ... լաւ  
է լոեցնենք մնացածը որովհետեւ քիչ առաջուան հոգե-  
վիճակին թելադրուած է:

Կարեւորք՝ չճգել որ տիրէ միւսը, այդ օգը որ ոյն  
կան առելի ապիկի կրնայ հաղնիւլ:

Մանիշակները կը չնչէն։ Քրտներ են։ Իրենց ամք-  
կոտ թեւերը թիթեռնիկի, ծանրացած ու կքած այդ մար-  
գարիտներուն տակ, խոտերուն մէջ, խոտելուն կոթնած  
գարիտներուն տակ, խոտերուն մէջ, գուրզուրացէք մեր  
կը փափսան։ — «Գուրզուրացէք, գուրզուրացէք մեր  
վրայ, մենք ա'յնքան փափուկ ենք, դիւրաբեկ ենք...»։

**Կութիամբ :** Առաջնային պահպեսութեան

Այլ առանց զոհի ի՞նչ կայ, առանց դուք ու ի՞նչ կրնայ ըլլալ: Թրթոռն սրտի այս պահուն գէթ յի-  
ի՞նչ կրնայ ըլլալ: Թրթոռն սրտի այս պահուն գէթ յի-  
շտառի համար, մէկ հատիկ մը, օ՛հ, ճակատագրէն

զատուած մէկ հատիկ մանիշակ մը կը փրցնեմ, միացնելու նամակի մը ծալքերուն:

Բայց հոն բանտելէ առաջ, կը պտտցնեմ տողերուն վրայ, կը կարդացնեմ իրեն: Մահանալէ առաջ թող ինքնալ, մանիշակը դժբախտ, երանութեամբա լցուի:

Միասին կարդանք, կ'ուզե՞ս, ծաղիկ վիրաւոր:

«Բնաւ, բնաւ չմտատանջուիս. չորս հոգիի ուժ կը զգամ մէջս: Միայն նայէ՛ որ լուրերդ միշտ քաջալերական ըլլան: Գիտցիր ասիկա, նամակի բանալէ առաջ կը ջանամ գրածդ գուշակել: Եւ միշտ լաւը կը խորհիմ: Նայէ՛ որ գոնէ հաւասար ըլլայ սպասածիս: Զես ուզեր տրտմիլս, չէ՞ ուրեմն մի՛ ըսեր թէ չես կրնար: Գիտեմ որ կրնաս»:

Նորէն, —

«Մտադրածներս կ'իրականանան: Միայն կը ստիպուիմ ժամանակի մը համար ջութակի դասս ընդհատել. հոգ մի ըներ, վերջնական չէ: Տունն ալ հեռու մնաց. քաղաքէն սենեակ մը վարձելու եմ: Ի՞նչ կ'ըսեն արգեօք ծանօթ բարեկամներ. «սա աղջիկը մա՞նչ է...»: Պա՛հ, հոգս: Ազատ եմ ու ես գիտեմ ինքինքս: Բաւական է որ հայրս չընդդիմանայ: Բայց գեռ արդիլող բան մը չըսաւ. զիս շատ կը սիրէ ու վստահ է ինծի: Թէեւ դեռ կը կրկնէ «պղտիկ աղջիկ ես, պէտք չկայ, ի՞նչ կը պակսի քեզի. ինչո՞ւ համար...»: Ինչո՞ւ համար: Աւելորդ է բացատրել, չպիտի հասկնայ: Ասոր համար կը նախընտրեմ վիրաւորող ու նեղը զնող խօսքեր լսել, ըսել ու անցնիլ: Սակայն ամէն բան ուզածիս պէս կ'ըլլայ: Անշուշտ: Հա՛, մի մոռնար նամակիդ առաջին մասը քեզի պէտք եղածներուն ցանկը ընել: Կը հասկնա՞ս: Շատ կը ինդրեմ ասիկա»:

Աւելի վարը, —

«Պիտի ցաւի՞ս արգեօք, եղբայր իմ, եթէ ըսեմ թէ,

մոռցիր, քիչ մտածէ քեզ զգայնացնող բաներու, երեւոյթներու մասին: Այս ըսածս ճիշդ չեղաւ կարծեմ, ներող եղիր, ես արդէն բնաւ չկրցայ լաւ արտայայտուիլ: Հսել կ'ուզեմ թէ անցուցած պահերդ, արթնութիւններդ ամէն կերպ առողջապահութեանդ հրամանով թող ըլլան: Կրցա՞յ հասկցուիլ: Որովհետեւ, ի՞նչպէս ըսեմ, սիրելիս, քիչ մը շատ բանաստեղծութիւն կայ նամակւ ներուդ մէջ, շա՞տ զգայնութիւն, իմացած եմ որ լաւ չէ ասիկա քու վիճակիդ: Հիմակնւածը անհրաժեշտը ամէն բան գեղեցիկ, լաւ տեսնելուն ու միայն ու միայն յոյսով նայելուն մէջն է: Ինչո՞ւ ամէն մէկ քայլի վերադարձ մը ունիս, ետ դարձող նայուածք մը: Ի՞նչ է անցեալլ վերջի վերջոյ գալիքին հանդէպ: Երանի՛ մէկը ըլլար մօտդայսպէս քեզի խօսող: Հաւատք ունեցիր, սիրելի եղանակը չարայր, բաջութիւն: Եթէ սսիկա ամբողջութեամբ չարայրս, քաջութիւն: Եթէ սսիկա ամբողջութիւն ինծի համար. իսկ փազանց շատ կը գտնես, կէսը ըրէ ինծի համար. իսկ միւս կէսը... քեզի համար: Եղա՞ւ: Հիմա նորէն պիտի կը միւս կը միւս էիր՝ միշտ կարօտ առաջնորդի մը: Merci. ըսես որ ամէն բանի մէջ լաւ տանտիկին մըն եմ: Բայց մի՛ կրկներ, երես կ'առնեմ»:

Անգին, հոգիի՛ քոյր, ուրկէ՞ այսքան արիութիւն կը գտնես. անձնազոհութիւնդ ինչո՞ւ... Դուն որ վախի միւս կը միւս էիր՝ միշտ կարօտ առաջնորդի մը: Կոտ մանուկ մըն էիր՝ պիտի համար չէ: Ի՞նչ իսկ ես հիմա, կ'երկմատիմ, թէ պիտի համեմ՞մ քեզի, պիտի կրնա՞մ քեզի գալ...»

Աչքերս լուսավառ արեւին, յստակ երկնքին, սեւ հողերուն ու հնձուելու մօտ մարդերուն փոխն ի փոխն ես հողաւորեմ մայիսի գիւրաբեկ մանիշակն այս ծալելը լսեղաւորեմ քայիսի գիւրաբեկ մանիշակն այս ծալելը կը մէջ, այս տողերուն քով: Խիզճան հանդիսատ է: Ո՞վ քին մէջ, այս տողերուն քով: Խիզճան հանդիսատ է: Ո՞վ քին մէջ, այս տողերուն քով:

Ժ.

## Ամառ է :

Տաք միջօրէն դեռ չէ հեռացեր : Արեւը շեշտակի, խստութեամբ կը նայի իր հետքերուն . այրուող խոտերուն, արտերուն տուայտանքին : Բայց հնձուած մարգերը, հեռուէն, կը պահեն իրենց աղուոր կանաչի միօրինակութիւնը :

Երիգ մը առուակ, արթնցած օձի մը պէս կը հեւայանդին, միշտ աւելի սեղմելով կողերը, նիհարնալով օրնի բուն :

Հոս, փարքին հսկայ բարտիները անշարժ ու լուռ, իրենց կուրծքը հորիզոններուն դիմաց՝ հովի կը սպասեն : Ուշ՝ ուշ միայն զեփիւով նմանող հեւք մը, — գուցէ մազ մը, ստեւ մը անծանօթ աշխարհի մը փոթորիկէն — կուգայ զանոնք արթնցնել, ու անոնց արտայայտել տալ, փափուրով մը, իրենց անհուն երանութիւնը :

Թուչուները զով տերեւներ կը փնտուն : Դայլայլն իր դադարի պահը կ'անցընէ :

Ու յաղթահասակ ծառերը՝ խիտ, մերկ ու ուղիղ, զով մեղմութեամբ խաղաղութիւնը իրենց շուքին հետ կը տարածեն պարտէզին մէջ :

Տարտամութիւնը քնաթաթախ ձայներուն :

Սղատ պահ է : Քանի մը հոգի սկսան շրօնէտ խաղալ, մանկօրէն աղմկել : Իսկ մենք, ևս ու «լռակեացը», նստարանին, — ե՞րբ մենք ալ խաղերուն պիտի մասնակցինք, — կ'երազկոտինք :

Տակաւ ուրիշ զոյտեր, ուրիշներ երեքական, չորսական, կամ ոմանք առանձին — նորեկներ այս վերջինները ընդհանրապէս — կը քալեն, կ'անցնին ժապաւէնի զուգահեռ գծերով, չըջան շինող ճամբարայէն :

Մեծամանութիւնը կը խօսի միեւնոյն նիւթէն : Ճաշէն առաջ կշռուեցանք . — իրենց միսին ծանրութենէն : Ով աւելցեր ով պակսեր է : Ուրախներ ու տրաումներ կան :

Այս երկար տղան զիկզակ շարժումներով յուսահատութենէն կը ճառէ : Տժգոյն էր . կարմրեցաւ : Բերան մը հաղաց ու աղմուկով թքաւ : 400 կրամ պակսեր է ...

Անոր քովինը զինք կը հեղնէ ու շուտ - շուտ խօսքին թելը կը կորսնցնէ . չի ալ առնուիր «նիհարցածին» վիրաւորող ակնարկէն : 300 կրամ աւելցեր է ...

Ուրիշ մը, — ի՞նչ դոյժ, ի՞նչ անօրինակ եղելութիւն, — կոտրած ճայնով ամէնուն գիտցուց իր 1900 կրամ մէկ անգամէն — աստուածները վկայ այս', մէկ անգամէն — հորսնցնելը : Ու չափով մը միիթարուեցաւ ըսելով պարզապէս :

— Զէ', կ'երթամ, չեմ կենար հոս . այսպէս չըլլար :

Սակայն կան ալ որ կը ինդան անտարբեր, կամ այդ մասին չեն իսկ խորհիր : Ասոնք շատ հիւանդները, շատ գէրերը — 20 տարու Պէրնարը 92 քիլո կը կշռէ — եւ իւ զինքները — Եւ ձանձրացածները . իրական յուսահատները : Են :

Շատ մտիկ ընելն ալ չի սիրեր : Կը ջանամ գոհացնել զինքը :

Լուակեացը այս անդամին ալ նիհարցեր է : Բայց ես գիտեմ որ այդ չէ բուն պատճառը իր մշտատել մուայլութեան : Ու այս պահուն աւելի քան դժոհ է . կասկածով թեան : Եւ արհամարհանքով կը նայի ինծի, որովհետեւ «շատ ու արհամարհանքով կը նայի ինծի, որովհետեւ խօսեցաւ» :

Միշտ կը կարծէ թէ շատ կը խօսի : Ու որքան կը լուէ բոնի, նոյնքան երկար կ'ըլլայ խօսքը զոր կը շոայէ առաջին խօսակցին :

Ես եմ յաճախ իր ունկնդիրը : Ահա կոնակնիս չոր նստարանի յենակին, ան գլու-

իւն կը շարժէ, իսկ ես նորէն կը փնտռեմ հետզհետէ պարտէզ իջնողներուն մէջէն այն «առողջը» բաղվատաբար, ուրուն չափ ըլլալովս պիտի գոհանայի: Ընտրութիւնս կ'իյնայ Քէնսաքին: Առո՞ղջ արտաքին, արագաշարժութիւն, կայտառութիւն, զուարթութիւն: Պաւլի գունդ մը երկաթ զունդի մը տեղ, մարզիկի ձեւով կը նետէ, ապա կը ցատկէ, մէկէն միւսին կ'երթայ, ձեռքի ու խօսքի կատակներ աջ ու ձախ բաշխելով: Մեղ չի տեսներ սա-կայն: Մեր քովէն անցնելուն չտեսնելու պէս կը նայի: Զախորժէր «լուակեացէն»: Պաղ, մտածկոտ մարդու ար-տաքինը, ամպոտ նայուածքով Միւսիէն միւսին ման-կութիւնը կը խանգարէ: Ինչպէս, եթէ զինքը նեղէր: Պղտիկը այս մարդը չի սիրեր: Բնական է: Թերեւս ին-ծի ալ բարեկամութեամբ չի նայիր հիմա: Կարելի է:

Բայց ի՞նչ կայ մեր երկուքը մէկզմէկու մօտեցնող: Հաւանաբար քիչ բան: Այս տժգոյն, նիհար, կարճ ու տճեւ կտրուած պէխերով, աչքերը կանաչ (որոնց քով ծալքերը թշնամական են), ու ծնօտը երկար, 40 տարու հազիւ այլ 50ը անց ցուցնող մարդը ինչո՞վ կ'ամբողջա-ցնէ զիս: Հաւանաբար դարձեալ շատ մը ներհակութիւն-ները:

Կը թուի ինծի երբեմն, թէ տարիներով, երկար տարիներով մենք իրար ճանչցեր ենք: Զեմ զարմանար: Դեռ չեմ սիրեր զինքը նոյն իսկ: Մտերմութիւնն մեծ հարկ մը չի տար համակրանքին. բայց առանց հաւատալու իրեն, կը հասկնամ, կը զգամ զինք: Մեծ ապացոյց մը թերեւս այս «բարեկամութիւններու երկարելուն»: Իսկ ինք մարդատեացի մը բոլոր արտայայտութիւններն ունի: Սակայն ես գիտեմ թէ դարձեալ ան իր անձնասէր անկեղծութեամբ, ուղղամտութեամբ եւ միամտութեամբ ալ թերեւս միշտ յուսախար մը, պարզապէս շը-ւարած մըն է, հասած այս թախծոտ ինքնարդարացման: Մարդատեացութիւն:

Ի՞նչ ընեմ, քանի որ չի խօսիր, քանի որ ես ալ ոչ  
ոքին հարցում ունիմ ընելիք, քանի որ վերջապէս շա-  
պիկս տաքէն չայրուելը ու յոդնեցայ նայիլ բարտիներու  
հասակն ի վեր ու «անցորդներուն», փորձեմ գոնէ իր  
ձուածեւ դէմքը գծել գրպանի տետրակիս էջերէն մէկուն  
վրայ, օրինակ հոն ուր իր մասին ալ գրուած է :

Զեմ յաջողիլ : Մանաւանդ աչքերը կը փոխուին , սը-  
խալ կը հանեմ գծերուս կարծիքները : Երեք փորձ եղաւ  
արդէն անյաշզող : Զպիտի ըլլայ այսպէս : Կարդամ , գու-  
ցէ մատոներս նոր հնարք մը գտնեն . լուսաբանուին :

ՕՐԱԳԻՐ

Ցուլիս 2

Կուգէի այսօր «լռակեաց» մարդուն հետ — ինչպէս կը կոչեն զինքը — խօսելու միջոց մը գտնել: Զհամարձակեցայ: Կը շարունակէ միայնակ թափուր տեղեր թափառիլ, թշնամաբար կոնակ դարձուցած միւսներուն, ինքն իրեն հետ խօսիլ, վիճիլ: Ճիշդէ է թէ ոչ ոք իրմով կը հետաքրքրուի: Հազիւ մէկ՝ երկուքը անորոշ ձեռքի անօրմալ մը ըրին իրեն ակնարկելով: Զէ՛, միմար մը չէ շարժում մը ըրին իրեն ակնարկելով: Աւելի եւս հետաքրքիր եմ:

Ճաշին վրայ երկու հոգի անարդական խօսքեր փո-  
խանակեցին, որովհետեւ մէկը «տղեղ» ձեւով կը թքնէ  
եղեր, միասնական միւսին ախորդակը:

— Երկուքդ ալ իրաւունք ունիք, ըստ «Ըսակեացը», ինքնիրեն ըսելու պէս ու ես հազիւ լսեցի, «Երկուքդ ալ դանելի էք»:

3nu1hu 4

Պարտէզին մէջ ոչ ոք կար: Գացած էին խումբով  
լուսանկարութիւն: .. Նորէն թուշերնին ուռեցուցած, փող-  
կապով զարդարուն չբժիկներու խմբանկարներ պիտի  
կապահ են օնական խարբեւթիւն:

Առակեցը մինակ էր։ Մօտեցայ։

— Կ'ԵՐԵԼԻ կը ձանձրանաք ըսի, — «Խօսիլ կ'ուզեմ  
ձեզի հետ» ըսելու մտքով:

Զպատասխանեց :

— Ես ալ նորեկ եմ, կրկնեցի, եւ դժուար է վար-  
ժուիլ:

— Կը վարժուիս, սաստեց խստութեամբ:

— Որքա՞ն ժամանակ եղաւ ձեր հոս ըլլալը, շարու-  
նակեցի գրգուած ու համարձակութիւն փորձող մէկուն  
պէս :

— Զեմ գիտեր : Ի՞նչ հարկ գիտնալ . օր մը աւելի,  
օր մը պակաս :

Անհնար էր այս մարդուն հետ խօսիլ : Արհամարհուա  
կասկածանքով մը կը չափէր զիս : Յանկարծ .

— Արեւելքցի՞ ես :

— Այո՛, եւ վարժուած մտերմութեան . կը տեսնէք,  
կը նեղուիմ առահց անոր :

— Կասկածելի պատճառ . . . ո՞վ քեզ կ'արդիլէ ընկե-  
րանալ միւսներուն : Արդէն հարկ չկայ ատոր . հետդ սի-  
ռով ալ են : Առանց ստելու խոստովանէ վայրենի ձեւե-  
րէս, տարօրինակութենէս հետաքրքրուիլդ . . .

— Բայց ներեցէք ես . . .

— Կը բաւէ՛ : Գիտցիր որ ատոնք զիս շոյող արժա-  
նիք չեն, ես արդէն արժանիք չունիմ : Կը բաւէ՛, գիտցիր  
ո՞ր չատ խօսեցայ : Եւսոյ չեմ սիրեր ամէն բանի միօրի-  
նակօրէն ժպանդ շրթներդ . . .

Հեռացաւ, զարմացած ձգելով զիս : Կազմած կար-  
ծիք թուցաւ, խանդարուած մըն է դուցէ : Ամէն պա-  
թենէն անցաւ : Մե՛ղք :

### Յուլիս 7

Կէսօրուան ճաշէն վերջ, առանձին կը դառնայի  
պարտէզին մէջ կարձ շըջանս : Միւսիէն մօտեցաւ, միա-

շաւ դանդաղ քայլերուս : Առանց իրարու նայելու շարու-  
նակեցինք՝ լոռութեամբ : Սխալած էի . հետաքրքրութիւ-  
նս կրկին գումարումէ եւ ընդհուալ բազմապատկութեան  
գործողութիւններէն անցաւ : Սակայն չափով մը վիրա-  
ւորուած կը զգայի անցեալ օրուան պատահածէն : Հի-  
մա որ ինք քովս եկեր էր, որոշեցի լոել : Եթէ լոել էր  
մտադրութիւնը, աւելորդ պիտի ըլլար սկսիլս : Սպա-  
սեցի :

Գրգուուած ձայնով մը որ սպասումի տագնասլը կը  
մատնէր, պոռաց երեսիս .

— Ինչո՞ւ եկար ձեր երկրէն :

Ու չձգելով պատասխանել, աճապարանքով շարու-  
նակեց :

— Ուսանելու, այնպէս չէ՞ր, մեր քաղաքակրթու-  
թեան վրայ հիանալու, նորութիւններ առնելու : Կամ  
հինցած թանգարաններէն ներշնչուելու, նոր գաղափար-  
ներ ներածելու . . .

Ա՞յդ ալ չէ : Գործաւո՞ր, աշխատիլ, գրամ շինել ու  
հարուստ վերադառնալ . . . ինչ ալ ըլլայ, եռապատիկ  
տիմարներ էք դուք . Արեւելքցիներդ : Հարուստ երկիր  
մը թշուառութեան ու գերութեան թողած գալ մուրալով  
շահագործուիլ : Եւ դուք չէք սորվիր, որովհետեւ չէք  
տեսներ : Իսկ երբ մենք կուպանք ձեզի, կ'առնենք՝ ինչ  
կայ կեղծ ու աւելորդ . . .»

Ժպանցայ, ցաւադին մտածում մը հոդիիս մէջ :

Ու մեղմութեամբ, քանի մը բառով բացատրեցի պա-  
րագաս :

— Միւսոյնն է ըսաւ, աւելին գեռ, դուք, ձեզ-  
մէ առնուելիքը ինքներդ կը բերէք, եւ ի՞նչ կ'առնէք փո-

խարէն, հօ լա՛, լա՛... անուղղելի մռացկոտներ, գիւտեմ, գիւտեմ, կը ճանչնամքիչ մր...

Սիրտս նեղուիլ սկսաւ : Շունչ առի երբ շրջի զանգը  
հնչեց : Հեռացայ շտայ :

3nujh u 8

Փռքիկլ լուրեր.—Երկու ծանրացած հիւանդներ իւրենց ընտանիքէն վերադարձան։ Զեմ տեսած ոյիրենք։

Նախկին կօշկակարը նախկին դերձակին գրպանէն  
նոր թղթապանակը գողցեր էր, երբ այս վերջնը տաքին  
պատճառով բաճկոնը հաներ էր: Թղթապանակը պա-  
րապ: Կօշկակարը զղացած: Գժտուեցան, հայհոյեցին:  
Դերձակը սպառնաց վանտել տալ: Բայց համոզեցինք:  
Ապա կօշկակարը և բաժակ «մառ» ախորժաբերէն վճա-  
րեց: Հաշտութեան ժողովականներէն մէկն ալ ես էի:  
Սակայն ախորժակս փախցուց այս ախորժաբերր:

Զերմաշափը 37 աստիճան տաքութիւն կը ցուցնէ :  
Հով չկայ : Դժուար կը ցնէնք :

3nujhū 10

— Հետո կուդա՞ս, հարցուց կապրիէլ Քէնսաքը:

Բաւական հեռացանք շէնքէն : 200 քայլէն աւելի :  
Ու անտառէն զատուած խումբ մը մայրիներուն տակ  
կեցանք :

Փակիաքս այնքան մեծ էր՝ կանանչին վրայ պառկելու, որ առողջապահական բոլոր խորհուրդները անտեսեցի:

Քէնսաք ծառերուն գետին հասնող ճիւղերուն մէջէն  
թուղթով պահուած բան մը ուսւու հանեց ու ս

— Վայրի ելակներ են, ըստ կամաց, կե՛ր: Ես առանձին գտայ տեղոր, անտառին խորն է:

— *Rhys M.P. Pethrus* 5:

H. L. P.

— Պէտք եղածը :

Վերջիններն ալ կլլեց : Թուղթը նետեց ու չորս տերեւով առայտ փնտուել սկսաւ : Ապա դարձաւ ու կէս մնացած խօսք մը շաբունակելու պէս ըստ .

= ԳԵՂԵՑԻԿ է աղջիկը, ըսելիք չկայ:

— Ի՞նչ աղջիկ :

— Ապասակապանին

— Համեմատած քաղաքացիությունը կազմության հետո:

$\Omega_t' \in \Omega_t$

Պարզ էր որ ինձի ելակ հրամցնելու համար չէր բերած հոգ : Սակայն ինչու հիմա բան մը ըստելու միտք չունե՞ս : Թերեւս ըստիք ակ չունե՞ր :

— 40 սիրեալ:

- 10' 4 :

— Համար ե՞նք ուղեմն :

— զապա լ :

Ելակներուն կարմիրը շրթներուն՝ սեւեռեցաւ հեռունքաւ պատճեն է:

Շիւղի մը վրայ մրջիւն մը : Այդ շիւղը ձեռքիս մէջ :  
Ամէն անդամ երբ մրջիւնը ելքի մը համար շիւղը բոնած  
կողմիս կը մօտենայ, ձեռքս կը փոխեմ ու կը բոնեմ շիւ-  
ղին միւս կողմը : Եւ մրջիւնը կը մնայ դարձեալ պարա-  
պին վրայ : Կը վերադառնայ վազն ի վազ, բայց հազիւ  
պին վրայ : Կը վերադառնայ վազն ի վազ, բայց հազիւ  
մօտեցած բոնող մատներուս, հազիւ քանի մը քայլ կը  
մատեցած բոնող մատներուս, հազիւ քանի մը քայլ կը

Քէնսաք գրկած իր ծունկերը՝ կը սուլէր : Անլուծելի  
հաշիւի մը դժգոհութիւնն էր կարծես :

Թողուցի մը ջիւնը որ երթայ իր բոյնը Ու անխօս վերադարձանք:

3nlhu 12

Մարիկուսը մեծ, շատ մեծ թռուցիկ մը շինած էր :  
Ինծի նման միւս հետաքրքրուողներն ալ ըսին որ զօրա-  
ւոր հով մը պէտք էր զայն բարձրացնելու համար : Իսկ  
զօրաւոր հովի մը համար ունեցած կապը պէտք եղածին  
չափ հաստատուն չէր :

— Філіп'єм, рицарем:

Իրիկուան դէմ հովը ելաւ։ Կէս ժամ կամ առաւելա-  
գոյն ժամ մը տեւող այն փոթորիկներէն մին որ կուգան  
ու կ'անցնին՝ ձգելով անտառին մէկ մասը զարմացած ու  
ուրիշ մաս մը ճղակտոր։ Թուուցիկը բարձրացաւ, բարձ-  
րացաւ հաղարաւոր մեղրներով։ Ուղիղ, հպարտ, կա-  
տաղի։ Երկու հոգինով հաղիւ կը դապէխն։ Մարիուս կան-  
չեց զիս ալ։ Երեք եղանք չուանը բռնող։ Բարտիները կը  
գոռային։ գլխարկները կը թուէին հեռու ու կը զգայինք  
մեր մորթին ցաւով։ մեր հագուստներուն տկարութիւ-  
նը։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ պիտի փրթի՛... Տեղի տուինք, վա-  
զեցինք հետը... ի՞նչ ուժ էր փոթորիկին ուժը, կարծէք  
մեզ բոլորս միասին վեր տանիլ կ'ուզէր... Այլ տեղի կու-  
տայինք, պինդ բռնած, ձեռքերնիս սկրթուելէն, գլոր-  
ուելէն... .

Եւ ահա փոթորիկը աւելի սաստկացաւ, ու աչքեր-նիս թռուցիկին, գրեթէ վերացած, մենք զդացինք որ վայրկեան մը, երկվայրկեան մը տեւող այլ պահը դէպի անհունը թռիչք մը եղաւ... (վը զզ, ծառերը կը կքէին ճարճատուն) : Եւ կապը կտրեցաւ, թռուցիկը զլուխը շարժելով կորսուեցաւ. ձեկլով մեր թշուառ ձեռքերուն

մէջ թոյլ կապի ծայրը մը ու մէր սրտին մէջ շշմածութիւնն :

Նայեցայ Մարիուսին :  
Երջանկութենէն կը վառէին իր աչքերը :  
Խորհեցայ թէ իրապէս ի՞նչ արժէ հաստ ու անբեկանելի չուանով մը բռնուած շղթայել թոռոցիկ մը առկախ , ու քնանալ նայելէն ... :

3nujh 13

Քանի մը օրէ ի վեր իրար չէինք տեսած, և ու Միւռիէն: «Լուսկեացը»: Ճաշի պահերուն իսկ կը գգուշանաւի նաև տեսած ռավ հանդիպիլ իրեն:

Անհանգստութիւն կը պատճառէ սրտիս: Հարկ է  
շարունակել մտիկ ընել զինքը: Բնդունայն մաղձութիւն:  
Ոչն ու աւոն միենանոյն ուժգնութեամբ կը պոռան մէջս:

Ահա ինչո՞ւ երբ այս առառու քովս եկաւ ու ընկճուած փակաւ նստարանին, բարեւեցի, ապա մեղմութեամբ.

— Ի՞նչպէս էք, հարցուցի:

— գէշ, միշտ գէշ:

## — ՏԵՇՆԴ կ'ունենաք

— Զէ՛, կեանքին զղուանքը : Զկուամագւ համապատէաւ որ դիս կը շրջապատէ :

Զերծ առ առ առ առ  
Զեռքերը ծունկերուն դրաւ. սովորական զողը չկար  
այսօր: Բայց շրթներուն ու քունքերուն քով ծալքերը  
չափած էին:

— կը աեսնե՞ս, վերսկսաւ երկար լոռովթեսչ ու յա-  
տոյ, ամէնէն շատ ես ինձմէ կը գանիմ։ Երբ զիս շրջա-

պատողները անխտիր ատելի բան ունեմք, և ուն-  
անպատճառ, ես ինքս իմ դիմաց զուրկ չեմ ատկէ: Խառ-  
նակ ու հակասական: Այո՛, պէտք չկայ ցուցնելու, յա-  
ճախ կը զգամ այդ քայլքայումը: Ու աւելի եւս կ'ատեմ  
շրջապատ:

Ճամբարն լեցուեցաւ նորէն քալողներով : Կարուսա-  
-6-

կեց, առանց զգալու թոիչքը որ կ'ընէր մէկ կէտէ մը ուրիշ բոլորովին հակադարձ կէտ մը:

— Նայէ սա ծերուկին. իր եղանակաւոր հազր լսելուս՝ փափաք մը ունիմ զինք խեղղելու: Հաղիւ պատառաքազս կը զսպեմ խրելու սա ծակաչքին կոկորդը երբ ճաշերուն, դիմացս, կը կլլէ պարզապէս: Երանի կուտամ խողերուն երբ պատահմամբ կը լսեմ միւս շատախօսին «վստահ կը կարծեմ»ով սկսող ու չվերջացող քառողները, խրանիները, իբր թէ վստահելի բան մը ըլլար իր հողմալար գլուխը: Տես անդին, նայէ՛ քրիստոնեային, ո՞ւրկէ ալ անկողնիս քով կ'ըլլան այս օրինակները. Աստուած ըլլայի համբերութիւնս կը հատնէր օրը վեց ժամ աչքերը գոց՝ բերանը բաց այդ աղաջանքին: Սատանաները իրեն համար իսկ կը բազմացնէր: Կ'իմանա՞ս երկու անբաժանելիներուն խօսակցութիւնը, գրաւ կը դնեմ որ բամբասելու վրայ են. այսինչը շատ կ'ուտէ, այնինչը այսպէս կը հագուի, միւսը այսպէս, չորրորդը այնպէս: Պարտականութեան պէս: Իսկ իրենք անթերի: Եւ զեռ անպակաս զւուխ — գործոց թուլամորթները — ա՞հ տաքութիւնս, վահ ախորդակս, լեղուխ գոյնը, կոնակիս լայնքը, դեղերս, ներարկումներս, բժիշկը ըստ որ... ի՞նչպէս կ'ըլլայ արդեօք, եթէ... — կրո՛ղ, կրող, գարշելի աբարածներ, այդքան քա՞զը է սատկելիք կեանքը...:

Եւ սակայն ես ի՞նչ եմ, ի՞նչ բառով կնքել իմ ինծի հանդէպ ունեցած արհամարհանքս... սո՞ւտ եմ, տակաւին ուրիշ մը կայ... ա՞խ, թշուառութիւն:

Հեւալով գրեթէ.

— Ճիշդ է ըսեր մարդուն մէկը, որուն անունը չեմ յիշեր հիմա, թէ «իիւանդ մարդ մը թշուառական մընէ»: Ես աւելին կ'ըսեմ, այդ խօսքը առողջ մարդուն ալ կը պատշաճի, հապա հիւանդ մը ի՞նչ է...

— Բարեկամս, ըսի զգութեամբ — իր ձեռքերը կը

դողային արգէն — տեխտահար էք նորէն. երբ եւ իցէ ստամոքսի խանդարում... մաղձելնիդ լաւ կը գործէ՛... կարեւոր է բժիշկին հարցնել:

Ինքն իրեն ըսելու պէս, այլ ցած ձայնով, շարունակեց, առանց զիս լսելու կամ կողմս դառնալու.

— Կ'ատեմ սա յիմար մայրապեաները իրենց արքայութիւնը, ազօթքները, սառած ձեռքերով խնամքները, հոգիի փախունք՝ իրենց «չարիքն ու բարիքը»: Սա դիւզի ճամբէն անցնող գիւղացիները, իրենց խղճացող դէմզի ճամբէն անցնող գիւղացիները, իրենց նայուածքն անդամքերը եւ ապուշ վախը՝ իբր թէ մեր նայուածքն անդամքարակիչ ըլլար, տղէտ, շահամոլ ու կեղծ: Կ'ատեմ մեր վարակիչ ըլլար, տղէտ, շահամոլ ու կեղծ: Կ'ատեմ մեր բժիշկը որ ոչ բուժելու եւ ոչ ալ մերցնելու պատասխանագութիւն յանձն կ'առնէ: չար, շահամոլ, անտարբեր:

Նոյն պահուն Մարիուս մեր քովէն անցաւ ու առանց կենալու ծալլուած թուղթ մը երկարեց ինձի: Կարճ նաև կենալու ծալլուած թուղթ մը երկարեց ինձի: Կողմէ իր մեծ մօր: մակ մըն էր «պղտիկ Փարիզցի»ին կողմէ իր մեծ մօր: Կարդացի բարձրածայն: Ախպիտան տղան աղքատ ծնող գը քը մտատանջութեան մէջ ձգելու գնով, մեծ մայրը կը քը մտատանջութեան մէջ ձգելու գնով, մեծ մայրը կը գրդէր գրամ զրկել տալ: — «Այլապէս գիւղացած եղիր, գրդէր գրամ զրկել տալ: Հայութ գէշ կ'ըլլայ. շա՞տ գէշ կ'ըլլայ...»:

— Կը տեսնե՞ս, ընդհատեց Միւոփէն. այս տարիքին մէջ... իսկ միւսը ի՞նչ է. իրեն ինչ: Սակայն ընելիք չունի, ու բան մը ընել պէտք է. քսութիւններ:

«Զեմ գիտեր ովքեր կան ննջարանդ. բայց եթէ գիւղի մը գլուխդ մեր սենեակը ձգես՝ կը լսես բաւական շեր մը գլուխդ մեր սենեակը ձգես՝ կը լսես բաւական շեր մը սիրութիւնով մէկուն պատմելը երազախար ըլլաներ. թքոտ բերնով մէկուն պատմելը երրորդի մը մինւալը. ուրիշի մը ինչպէս կինը սիրելը. երրորդի մը մինւալը. քանիք հասնիլը, ուրիշի մը սիրային արկածնեչնիք հասնիլը, ուրիշի մը սիրային առողջ բը, վերջին անգամ հրամանով քաղաք երթալուն առողջ բը, վերջին անգամ հրամանով քաղաք երթալուն առողջ բը: Թշուառութիւն: աղջիկներու հետ ունեցած արկածները: Թշուառութիւն: «Ինչո՞ւ մտիկ չես ըներ», ծոեցաւ յանկարծ վրաս,

«

տաքցած, «... ծիշդ է, ապուշ մըն ալ գո՛ւն ես...»:

Կը խորհէի թէ խրուած, գրդող բան մը կայ մոխիրի կամ կրակի տակ, յուսահատեցնող մուխով մը ցուցնելու համար այսքան հասարակ, մարդկային բնական իրողութիւններ, մեծն ու աննշանը հիւանդադին խառնակութեամբ մը միացուցած:

Պիտի յայտնուի ծածկուածը: Կասկած չկայ: Բայց եթէ շարունակէ երկարել այս թօնո՞վ...

Փոքրիկ լուրեր.— Ականջի վրայ՝ կալէնի Տ. Տ. Ք.ը խմացուց շահուած վիճակահանութեան թիւ մը: Բախտաւորը թիւ 3 սենեակը կը պառկէր. ջերմադին: Հիմա տէր 100,000 Փրանքի, ոտքի է արդէն. անձանաչելի: Լաւ ապաքինարան մը պիտի փոխադրուի վաղը:

Երկու գրեթէ առողջացածներ ալ մեկնեցան: Նըւազ ուրախ էին անոնք:

Հա՛, քիչ մնաց պիտի մոռնայի:

Գիւղէ գիւղ ըրջող պուտրիկ խաղցնող մը եկած էր: Պոչեմիցի մը: Գայցած էինք տեսնելու: Ոչ մէկ թատրոն զիս այնքան գրաւած էր: Ոտքի վրայ, մանուկներուն խառնուած, աղմոռեկով:

Թելերէ կախ խամաճիկը ամէն բան ըրաւ. պարեց, ցատկեց, պատերուն հետ կոռւեցաւ, խմեց ու գինով ցաւ, արտասանեց, արտասուեց ու հայհոյեց: Ծիծաղելի՛, ծիծաղելի՛: Հիւանդ ալ եղաւ, ու տիսուր - տիսուր հառաչեց: Աղա ամէնուն վրայ խնդաց այլանդակ աղմուկներով:

Բայց երբ վերջացուց, վարագոյրները լայնցան, տեսանք որ թելերէ կախ խամաճիկ մըն էր: Միշտ միւս նոյն խամաճիկը:

Ասիկա երէկ գիշերուան երազս է:

14 Յուլիս: Տօն է:

— Ծղա՛ք հաւ պիտի ուտենք: Ճշմարիտ կ'ըսեմ, աչքերովս տեսայ:

Ոտքերուն վրայ ուժ զգացողը վազեց խոհանոցին կողմը, ետեւէն, ծակէ մը գոնէ այդ հրաշքը ստուգելու:

Ասիկա առաւօտուն էր:

Եւ կէս օրուան «իշխանական» ճաշը վասաւոր ախորժակով մը ճաշելու համար եղան որ կէս ըրին նախաճաշը կամ բոլորովին անտեսեցին:

Ի՞նչ ալ երկար են ժամերը:

Վերջապէս սեղանները բռնուած են ժամանակէն առաջ: Պատառաքաղները պատրաստ եւ սպառնական: Ահա եւ հաւը: Հաւերը:

Եւ ի՞նչ հաւ, Քրիստոս: Եզի միաը ասկէ կակուղ է: Պատրաստութիւնը: Վզերուն վրայ վետուրներ կը կենան: Պոչերուն ալ:

Խեղճ հաւեր: Խեղճ տօն յեղափոխութեան:

Կէս կրծած սոկորները յուսախարութեամբ ճգած սեղանին, դրան քով, հարցական ժպիտով մը կը նայէի կապրիլին. ըստ:

— Զարմանալի: Ո՞ւրիէ կրցան հաւաքել այսքան պառացած հաւեր: Կարծիքովս այդ ալ իր զժուարութիւնը ունի:

— Եւ որ բնաւ չի գիւրացներ մէր մարսողութիւնը:

Մարիուս քիթը կախած հաւաստեց.

— Մեծաւորուհին բուծանածներն են:

— Ա՛, ուրեմն հասկնալի է, եզրակացուց կապրիէլ ու թեթեւ սրաով դուրս ելանք:

Յուլիս 15

Ուզեցի քիչ մը հեռացնել իր սովորական ճամբէն, — ինչ խօսք որ Միւլիէն կարծածէս աւելի մտածումս

կը խլէր, — աւելի ճիշդ ինքնիրեն մօտեցնել:

Կը խլէր, գայդական մօտեցնէն, կեան քաղցրութենէն,

աշխատանքէն եւ աղուոր ու օդտակար օրէրու կարելիութենէն : Կտրտուած նախագասութիւններով , համոզելէ աւելի յիշեցնելու ջանքով :

ԿԵՐՈՆԵՑ զիս :

— Իտէալ, մարդասիրութիւն, եղբայր, գրախտ . . .  
բ'ա՛ռ' . . . ո՞ր ծովէն այս ամպերը, լսաւ, առաջին ան-  
գամ ըլլալով ժպիտի նմանող ակօս մը վերի շրթունքին  
բեռցուցած :

Կըկին քառագուղ ուեմբը : Եւ .

— Ապիկ ըրէ, բայց, խօսինք հանդառագլթեամբ :

Վերջալոյս էր : Արօտատեղիներէն վերադարձող կո-  
վերուն հոտք օդին մէջ : Մժեղներ :

Գիւղին իրիկնային շուկները, սայլերուն ու գռներուն ճրճոցները։ Զանդակին մէկ ժամ կար տակաւին։

— Մատիկ ըրէ, ես անցնող մեծ պատերազմը ոչ մի-  
այն լսեցի, տեսայ, այլ եւ ըրի: Ինչո՞ւ ըրի, կամ ինչո՞ւ  
չընէի, ասոնք հարցումներ են որոնք սահմանօրիումի մը  
մէջ, թոքախտաւոր կուրժքերու տակ ուրիշ նշանակու-  
թիւններ կ'առնեն. պակաս կամ աւելի պատասխաններ  
կը ստանան: Ուստի անցնինք այս էջը: Սակայն անցնելէ  
առաջ ըսեմ թէ՝ եթէ մարդը ամէնէն գձուած կենդանին  
ըլլար, նման մէկ պատերազմ պիտի բաւէր հարիւր տա-  
րիով, ամօթահար՝ զիրար մոռնալու: Ես չեմ հաւատար  
պատերազմներէն յետոյ ծնած սէրին, իրերահասկացո-  
ղութեան: Խորշանքի՞ն. այո՛... թերեւս... չփիանմ...  
ինչի կը հաւատամ արդէն: Այս էջն ալ անցնինք. վեր-  
ջակէտ չունի:

«Պատերազմնեցայ չորս տարի, հալածող բախտով մը  
դրեթէ միշտ առաջին գծերուն վրայ: Վայրագութիւնը  
իր ամէն ձեւերուն մէջ, ամէն երեսներով կը ճանչնամ:  
ընդհանուր առմամբ. ուրիշ էր. զգուաննք. զգուաննք...»

«Ե՞րբ կը լրանար : Արդեօք կը վերջանա՞ր : Խորթացած, ապուշ հարցում : Գի՞նը : Ի՞նչ գնով ալ րլար :

Հերոսութիւն ուժառք, նաեւ աղատութիւն բառեր էին: Տիրող թէ տիրուող հաւասարապէս գանելի են: Եւ ապ-  
րեցայ սպաննելով, մաս առ մաս սպաննուելով, անրա-  
նանալով: Գործիք դառնալով: Իրաւունք, հայրենիք,  
նշանակառ ինքզինք պաշտպանող մար-  
մինս միացուց հրացանին գնդակին, անոր պայլթումին ու  
աւելին: Ու եթէ վերջ ի վերջոյ ընկճող յոդնութիւնն ու-  
ղագուանքը այդ ընթացքին չտարաւ բանալու կուրծքու-  
սլացող գնդակիներուն, վիճուկնու մահը, ատիկա եղաւ  
ուեւուուն զաղափար, անդունդին վրայ զիս հաւասարա-  
կուող պատկերը կնոջս ու աղջիկիս:

«կայանէ կայան, հինգած, ձեռքէ ձեռք անցած ապդուագէպ նամակները, 5—6 ամիսն անգամ մը քանի մը օրով այցելութիւնները, յոյսէ, հոգիի մոտունդէ աւելի բան մըն էին : Ապրելու յամառութիւնս կեանքին սէ՞րն էր: Թող բացատրեն ինչպէս ուզեն: ևս դատելու ժամանէր: Թնդանօթ կը լսէի, վառող կը նակ չունեցայ կարծիք: Թնդանօթ կը լսէի, վառող կը չնչէի ու մահ կը տեսնէի միայն: Ո՛չ, վախ չը այլ եւս: Ճնշէի ու մահ կը տեսնէի միայն: Ո՞ր չի վարժուիր միայն ամիլի, գարշելի: Ո՞ր բոռնցքն է որ չի վարժուիր սուեհնը հարուածել: Կամ ձգել որ բաց աղիքներու վրայ սուեհնը հարուածել: Կամ այդ կուրացնող, խլացնող, աթղթախաղ խաղան: Կամ այդ կուրացնող, խլացնող, աթղթախաղ խաղան: Այսպէս էր: Թող չառաջար մէն մէն անորոշացնող խաղանակութեան մէն բան, զգացուամներն ալ անորոշացնող խաղանակութեան մէջ, ձայնի մը ունկնդիր, մեքենայաբար մայեն, ոչխարանան: Այսպէս էր: Թող չառաջար:

բանան : Այսպէս էր : Ի՞ւշտ է

«Եւ եղաւ : Յայլըուր լուսաւ : Եաւ անիմաստ խօսք այս պատերազմի դաշտին վրայ , ուր ինկած ու կանգուն մահ կը հեւան : Վերջը : Գինով - «Յնգեղին : Կ'ըլլար անկարելին : Վերջը :

*ցանք :* Ակապարձու : Գիտակցութիւնը՝

«Ապա ձերացած զուրու է և  
կանգուն տուներու զարմանալի դոյլութեան : Գոհ ու պա-  
րաբա մարդոց : Հողով ու ձիու դիակով չկերակրուած  
մաքուր ատամներու :

«Եւ հարկ էր կլել մաղձը: Արթննալ՝ կաշկանդով  
քոչնի մը մէջ: Նայիլ երկմտանքով կեանքին որ իմս էր,  
մերը եղեր էր և որ կը հաճէին վերապարձնել:

«Բարեկամ, այսպէս, աղմկոտ, գինովութեամբ ու  
երդով փրկրուն օր մըն էր, երբ ալ գրեթէ համոզուած  
ու հպարտ հերոսի մը պատիւին, ու գէթ ուրիշներուն  
աչքերուն մէջ յաղթութեան փառքը տեսնելէ յետոյ,  
եկայ ու իմ շէմքէս ներա աւեր ու աւերակ, պարտու-  
թիւն ու անպատութիւն ստացայ:

«Կինս մերժեց վերապանալ: Ես քեզի գրած էի, ը-  
ստ: Քա՛ծը: Կը ստէլ. բողանալէն յետոյ: Ճիշտ է, գժ-  
ութիւններ ունեցած էինք: Բայց աղջիկո, ու անկէ յե-  
տոյ արխնի հեղեղը մոցնել տուած էին ինծի: Ես կը  
սիրէի զինքը: Մերժեց: Բաւական փափուկ չէի եղած եւ  
ոչ ալ վարպետ սիրող մը: Ի՞նչ կրնայի ըլլալ սպանդա-  
նոցէն վերապարձին: Եթէ վերապանայի: Մինչ երկար  
ատենէ խլեր տառապած գլուխս կոտոչաւորուած էր:  
Մերժեց: Սարսափեցաւ ձեռքս սեղմել. երեւնալ:

«Եւ խօսքերուս հետ արցունք կար: Ոչ մէկ ատեն  
չէի զգացած սիրող սրտի մը, կնոջ գուրդուրանքին պէտ-  
քը: 12 տարու աղջիկովս ինորեցի: Անօգուտ:

«Գեղեցիկ էր այդ օրը, չէ՞... յաղթութեան ու  
կեանքի: Եւ դեռ կ'ըսեն որ բնախօսօրէն թոքախտ մը  
վիպական ըլլալու հակամէտ է... բայց հասլա իրակա-  
նութեան վիպականութիւնը...

«Պատերազմի «վերջին օրերուն» մեր դիրքերէն կա-  
զի ամպ մը անցած էր: Անկարեւոր: Սակայն բաւական՝  
«վերապարձէն» յետոյ իր աւերը զգացնելու: Մէկ փոսէն  
միւսը կարկինի քայլ մըն է յաճախ: Վիշտին հետ մէծ-  
ցաւ, զիս անկողնին կապող համեմատութիւններ առաւ:  
Դարձայ «մեծ վերաւոր»ը, երկու նախորդ սպիներուս  
հետ:

«Լուացա՞ւ այսքանով: Ոչ: Աղջիկս ունէի: Ամէն

բանս: Բայց աւա՛ղ, աւա՛ղ: Ան ալ շատ նման էր իր մօ-  
րը, — հայրիկ ըստաւ, լաւ կ'ըլլայ հիւանդանոց մտնես,  
սիրելի հայրիկ, քեզի համար, ինծի համար, չէ՞... —  
իրաւունք ունէր: Մօրը ձայնը, մօրը ժպիտը: Զիս հի-  
ւանդանոցի խնամքին ձբած, զնաց մօրը. դէ՛հ, չդիտեմ  
որո՛ւ...»

«Հիմա կը տեսնե՞ս, բարեկամ, ո՛րքան վատ եմ ես,  
դիշերներ կան որ անքուն կ'անցընեմ, յուսալով, սպասելով  
ուշացած նամակի մը, խորչելով խօսքի մը, լուրի մը  
մասին... աղջիկս, աղջիկս... օ՛հ ինչ անգութ են, ևս  
երբեք այսպէս չսպաննեցի...»

Զայնը թուլցաւ ու աչքերը դոցեց:

Տիուր ամպեր կային երկնքին վրայ:

Զմիխիթարեցի: Արդէն չուտով զղացած, չար լու-  
թիւն մը կը պահէր:

Օրագիրը ձեռքիս մէջ:

Բարտիներուն ստուերները կ'երկարին, կը խառ-  
նուին ուրիշ ստուերներու, կը լուծուին աղջամուղին  
մէջ: Զարմացած թոչուն մը հեղ մըն ալ կը կէկչայ: Աղ-  
ջիկ մը երդ մը մոլտալէն կ'անցնի: Լուսանցքին վրայ  
ջիկ մը երդ մը մոլտալէն կ'անցնի: Արագաւ: Խեղճ մար-  
չուրսորդ ստուերագիծը Միւսիէին, լրացաւ: Խեղճ մար-  
դու մը աչքերուն շուքը տուի անոր: Ինծի կը թուի թէ  
ամէնէն աւելի իրեն կը նմանի:

Մարիուս եւ Քէնսաք, պատին քով, երկու առանձին  
չոր խոտի գէղեր կ'այրեն: Իւրաքանչիւրը կը ջանայ  
բարձրացնել իր բոցը ու համոզել իրենց նայողը եթէ ոչ  
իր բոցին, գէթ ծուխին բարձր ըլլալուն...

— Ի՞նչ կ'ընես, կը հարցնէ ինծի Միւսիէ:

— Ոչինչ: Եւ կը գոցեմ տետրակս:

— Նայէ՛ ծուխին: Պատերազմի քիմիական կաղերը  
ատոր չափ իսկ տեղ չեն բոներ: Եւ որքան լա՛ւ կը մաք-  
րէն: Օրինակ՝ գիշեր մը. գիշերուան մը մէջ երկու ժամ...

մէկ ժամ բաւական է մաքրելու համար այս տեղի աղ-  
տեղութիւնը :

— Ո՞ր աղտեղութիւնը, կը հարցնեմ՝ չհասկնալով :  
— Այս տեղի ՅԵՆՔ, գուն, ես ։ Հիւանդները :  
— Խենդ բաներ կ'ըսես խորէն :  
— Կընայ ըլլալ ։ Օր մը իրաւունք պիտի տաս ինծի ։  
— Ո՞չ եւ ո՛չ ։ Վաղը երբ նամակ առնես պզոտիկ աղ-  
ջիկդ, որ ըսէ թէ պիտի զայ տեսութեան, ու համբու-  
ռէ իր մէլամաղձոտ հայրիկը, այն ատեն . . .  
— Պիտի կրկնեմ ։  
Թոյլ է ձայնը :  
— Allons ! բարեկամս, պատերազմը չահողը չի տկա-  
րանար այսքան :  
— ԶԵ՞ս կարծեր որ ինքզինքդ քաջալերելու պէս կ'ը-  
սես ատիկա :

— Կը կարծե՞ս . . . ըսել որ քու տեղդ, քու թոշակդ  
ունեցող մը կեանք պիտի ստեղծէր :

— Այո՛, եւ թերեւս ես ալ առանց այդ գրամին  
«կեանք ստեղծէր» . . .»

— Դժուա՞ր է փորձելը :

— Ուշ է :

Աւելորդ է պատասխանել :

Զով է ու զեփիւռ :

Ինչ յարմար պահ երջանիկ ըլլալու :

Կը չափեմ աշ ձեռքս, իր ամբողջութիւնը դուրգու-  
րանքով կը քննեմ, եւ կ'երեւակայեմ կարելի վաղ մը  
մարմինս զրկուած այդ մասէն : Այսօրը գերերջանիկ օր  
մըն է անշուշտ :

Միւռիէ, բարեկամս, ո՛վ տկարութիւն, թշուա-  
ռութիւնն ու թշուառականութիւնն ես զուն, գնա՛ ան-  
կողինդ, կզզիացիր եւ ջանա գոնէ իրական լուակեացը ըլ-  
լալ :

Գուցէ ներեմ այն ատեն քեղի :

ԺԲ.

«Այսարանը զի՞ս կ'ուզին : Այցելութիւն մը ինծի՞ :  
Ո՞վ է արդեօք :»  
Աճապարելով կ'իջնեմ վար :  
— Դո՞ւն ես, Յարութիւն . . . ի՞նչ անակնկալ . . .  
— Արմենակն ալ : Իր Սիւզանն ալ :  
Կը կենանք պահ մը, ձեռք-ձեռքի, անխօս . համ-  
բուրբուի՞լ որէտք է : Չեմ համարձակիր : Ուստի իրենք ալ  
չեն համարձակիր : Որովհետեւ վստահ եմ, բացի ինձմէ՝  
իրենց մտքն չանցնիր հիւանդութեան արդիլող պարա-  
գան :

Սիւզանը դեռ անծանօթի վերապահութեամբ դրան  
քով հեծելանիւները կեցնելու, ճիշդ կեցնելու պատր-  
ուակով ուշացած է : Կուգայ ու կը փրկէ մեղ :

— Ծահօթացնեմ, Արմենակն է, նշանածս Սիւզանը,  
(ինծի դառնալով) եւ լաւագոյն ընկերներէս մին . . .  
կարուչի տաք ձեռքը կը սեղմեմ : Վարդա-  
նուրբ, կարուչի տաք ձեռքը կը սեղմեմ : Վարդա-  
նոյն շրջազգեստին մէջ թարմ, գարնանային ծաղիկ մըն  
է : Մեխակ կը բուրէ արդէն :

Ու քալելով գէպի պարտէզ, երեք չայերս կը վեր-  
կսինք մեր հայերէն խօսակցութիւնը :  
Այնքա՞ն, այնքան բաներ ունէի ըսելիք, մինչ ահա  
համարացեր, մտիկ կ'ընեմ միայն : Ամիսներէ ի վեր ա-  
համարացերս չեն լսած այդ երաժշտութիւնը — մայրենի լե-  
կանջներս չեն լսած այդ երաժշտութիւնը — մայրենի լե-  
կանջներն ալ կը ծալաւնան եղեր, ու իրենց պա-  
զու : Ականջներն ալ կը ծալաւնան եղեր, ու իրենց պա-  
պակը ակին քով հոգեխոսով համեմատութիւններ կ'առ-  
պակը ակին քով հոգեխոսով համեմատութիւններ կ'առ-

Ե՞նչ կ'ըլլայ... գիտնայիր ի՞նչ հեշտանքով կը լեցնէք  
ականջներէս՝ հոգիս...

Սիւզան կը հարցնէ՝

— Հո՞ս ձգենք հեծելանիւները։ Կարծես ուշադրու-  
թիւնները իրեն դարձնելու, խօսակցութիւնը Փրանսերէ-  
նի վերածելու մտադրութեամբ։

— Այո՛, կը պատասխանեմ հայերէն. եւ աւելի մեղ-  
մութեամբ։

— Օրորդ Սիւզան, կը հասկնա՞ք հայերէնը, քիչ մը  
դոնէ... :

— Օ՛ ֆի՛շ, ֆի՛շ...

Սյդքանը բաւական է հիմակուհիմա որ իրեն եղբօր  
մը պէս նայիմ։ Երախտադիտութեամբ չորս դիս նայիմ,  
ծաղիկ մը փնտռեմ, որ եւ է ծաղիկ մը՝ իրեն տալու հա-  
մար։

Այլ դուն, Յարութիւն, ինչո՞ւ կը ժպտիս, ի՞նչ կայ  
խնդալիք, ծօ մարդ, հայկական խօսէ՛, մի կենար, ի՞նչ  
կայ չկայ, խօսէ՛ ընկերներէն, գործերէն, հայ ժողո-  
վուրդէն, կեանքէն, կեանքէդ... գիտէ՞ք, հոս ճղնաւոր  
եմ ես գրեթէ... .

Կը մոռնամ որ տղաքը յոգնած են. կայարանէն մին-  
չեւ հոս քալելով եկեր են, հեծանիւներէն մէկը ծակուած  
ըլլալով։ Կը մոռնամ որ սենեակ վարձել պէտք է գիւղին  
մէջ, քանի որ հինգ օրուան արձակուրդը հոս անցնելու  
եկեր են...

— Տէ՛, ի՞նչպէս ես. ամէնէն կարեւորը կը մոռ-  
նանք։

Յարութիւնն է։

— Ես շատ լաւ կը տեսնեմ, երեսին վրայ դոյին կայ։  
Արմենակն է։

— Երեցածին չափ չէ։ Ուրախութենէս է ատիկա։  
Ես եմ։

Այս ալ մէկ ուրիշ երեսն է մետալին։ Զե՞ն գիտեր

Հիւանդութիւնս, անծանօթներու առջե՞ւ եմ. ամէն կերպ  
կը ջանամ առողջի տեղ անցնիլ։ Իսկ իմիններուս, բա-  
րեկամներուս քով պէտքը կը զգամ կարծէք ապաքինա-  
ռան մը պառկողի, գործող, շարժող մարդու շրջանակէն  
դուրս եղողի վիճակս արդարացնել, ըսելով ճշմարտու-  
թիւնը. աւելին, մեծցնելով դայն։

Մանաւանդ հիմա որ անոնց կայտառ կերպարանքը  
անմիջականօրէն զիս շրջապատող երեւակայութիւնս չի բաւեր լող-  
կը կազմէ, ու տարտամ երեւակայութիւնս չի բաւեր լող-  
ձանքներս գոհացնելու, կարելի դարձնելով ամէն դժ-  
ուարութիւն, հիմա որ արագութեամբ մէջէս կ'անցնի  
անոնց գործող, պայքարող կեանքը, կը վախնամ. քա-  
ջութիւնը կը լքէ զիս։ Այո՛, այո՛ վերականիլը կը սարսա-  
փեցնէ զիս. ու կատարեալ առողջութիւնը պայքարի ըն-  
կերպարանքը կը դառնայ նուազ փափաքելի բան մը։

Սիրտս կը սեղմուի, ու կրկին կը հանդարտի, այս  
անդամ վատ համոզումովը թէ այդ անկարելի վաղն է... .

Յարութիւնը կը պատմէ թէ, ինձմէ վերջ հաճոյք-  
ներուն կապը քիչ մը քաշեց, կարճուց։ Որոշ նպատա-  
կով աշխատեցաւ։ Հիմա առանձին գործի տէր է։

Կը նայիմ ձեռքերուն. կոչտեր կան։ Նայուածքս կը  
մարի իմիններուս հիւանդու ճղճիմութեան վրայ։ Այս  
անդամ առանց յուղումի։

Արմենակը կ'ըսէ թէ, անսլատնառ իրենց հարսանի-  
քիւնակը կ'ըսէ թէ, անսլատնառ իրենց հարսանի-  
քիւնակը յայցիւն իմ։ — «Տեսնես ինչ գեղեցիկ յար-  
քին ներկայ ըլլալու եմ։ Արդիւնքն է իմ մասիս, զիս տեսնելէ ա-  
պատկերին հետ որ չինած է իմ մասիս, զիս տեսնելէ ա-  
պատկերին հետ որ չինած է իմ մասիս։ Արդիւնքը չեմ գուշակեր։

Անօթի եմ խօսքի, հայերէն խօսքի։ Բայց լեզուս  
գարժութիւնը կորսնցուցեր է, բառերը աճապարանքով,  
գարժութիւնը կորսնցուցեր է, բառերը աճապարանքով,

օտար ձայներով դուրս կ'ելլեն կոկորդէս։ Ինքզինքը  
մտիկ ընողի պէս եմ։ Եւ գժգոհ։ Բամձներս ալ իմաստ  
չունին։ աճկապ հարցումներ։ Օրինակ.

— Գո՞րծք ըսիր… քանի՞ հողի կ'աշխատցնես։  
— Հարսանի՞քը… «գալիքէն» առա՞ջ թէ վերջը պի-  
տի ընէք…

Առանց առնուելու նայուածքէս, որուն ուղղութիւ-  
նը Սիւլանին քիչ մը թանձրացած մէջքն է, կ'ըսէ Ար-  
մենակ պարզութեամբ։

— Գալիքէն առաջ։

Ու նորէն, այս անդամ լուսւթեամբ ու աչքերով կը  
պաղատիմ իրենց։

— Խօսեցէ՞ք, խօսեցէ՞ք…

Եյս դիշեր անձրեւ եկած ըլլալու է։ Հողին խոնաւ  
հուզ կը խառնուի զովութեան։ Ծառերուն տերեւները  
համբուրելիք կանաչութիւն մըն են առեր։ Ահա արեւը  
խոչոր քայլ մը ըրաւ։ Տերեւները շարժեցան։ Զեփի՞ւնն  
էր արդեօք թէ մեր շունչին ուրախ թրթումը։

Տակաւ կարօտն ալ սակայն իր բնական հունէն դէպի  
հատնումը կ'երթայ։ Հանդարտած ենք։ Կարգով կը խօ-  
սինք։ Սիւլանն ալ իր բաժինը կ'առնէ։ կը խօսի։ կը գտ-  
նեմ որ սիրուն է Սիւլանը։ Մաքուր ու կանոնաւոր ա-  
տամները թէեւ քիչ մը յաճախ բայց շնորհալի ու մեղ-  
մութեամբ կը ցուցնէ։ Եւ գիտէ աչքերը անմեղութեամբ  
լեցնել։

Բայց չեմ հրապուրուիր։ Բայց նախկին գգուող կա-  
տուի խաղերէն ոչ մէկը կը չնորհեմ իրեն։ կին է չէ՞.  
յուսախաբ կը ձգեմ զինքը։ Այս' կը տեսնեմ ատիկա։ Բ-  
րովհետեւ, թ՞նչ հարկ ըսել թէ Արմենակը ինձի եղրօր մը  
պէս ըլլալէն չէ որ այդ արուի նույը — որ եւ է կնոջ  
տենչանքով նայիլը — կը զլանամ իրեն։

Փլածութիւն մը, յափրացած մարդու անկարողու-  
թիւն մը կայ վրաս։

Բարեբախտաբար լաւ աղջիկ է Սիւլանը։ Ի՞նչ հոգ-  
թէ յուսախաբ ձգեմ զինք երբեմն։ Մանաւանդ, երբ ալ  
Արմենակը զինք սիրելու համար իր ընկերներու կարծի-  
քը հարցնող շրջանը անցած է։

Յարութիւնը կ'առաջարկէ լուսանկարուիլ։ Քիչ մը  
եւս կը հեռանանք, կը խառնուինք չկոխուած խոտերուն։  
Զը՛ք…

— Լրացա՞ւ։

— Այս'։

— Աչքս գոցած էի ես։

— Լա՛ւ, նոր մը փորձենք։

Երկրորդ մը. երրորդ մը։ Միշտ ձգելով պակաս մը,  
գժգոհ մը։ կը խնդանք։  
կը մոռնանք լուսանկարչութեան մեքենան։ իր օքօ-  
մատիք։ Կ'երկարինք խոտերուն։ Սիւլան մարդարտա-  
ծաղիկ կը վիստոէ։

Յարութիւնը կ'ըսէ ինձի։

— Գիտե՞ս, օր մը գեղինիդ հանդիպեցայ։

— Ո՞ր գեղինս։

— Շուտ կը մոռնաս եղեր։ Քօլիպէօմի։

— Հա՛։

— Ուրիշ օր մը պատահմամբ կարմիրդ խանութիւ-  
նեկած էր։

— Երկիդաւո՞րը։

— Զէ՛, շրթունքին խալովը։

Ասիկա մեր մէջ կերպ մըն է խօսելու։ Հին սովորու-  
թիւն մը։ Պարահանդէսներու մէջ ճանչցած կարճ բարե-  
թիւն կամութիւններ, սիրաբանութիւններ կամ անվաղորդայն  
պէտքներ յիշելու գիւրութիւնը։ Անանուն, միայն հա-  
գուստին գոյնով, կամ արտաքին նշանով մը զանազան-  
ուած։

— Քեզ հարցուց։ Զըսի ուր ըլլալը։

— Լաւ ըրիր։

Անցած, մոլիբդաց բաներ: Եւ որ սակայն թեթև  
տրտմութիւն կը ցանեն, երբ կը պեղուին: Զի լաւ կամ  
գէշ, տափակ, անխորք, ամչցնելիք թէ ինչ, հիմա անոնք,  
այդ պղափէ յիշատակները առողջ մարդու, նոյն խոկ ի-  
րենց հիւծող հանդամանքով, բաղձալի անցեալ մը կը  
կաղմեն:

Մինչ ոգեւորութիւնը լքեր է դիս :

Սիւզանն ու Արմենակը գլուխ-պվլսի կը խօսին։ Աղ-  
ջիկը երեքմն կողմու կը դառնայ։ Արդեօք իր նայուածքին  
զննումէ՞ն, թէ «կարմիրին» ու «ղեղինին» վերյիշումէն  
է հազուստիս անպատշաճութեան անդրադարձում։  
Թափթիածութիւնս կը խեղէ զիս։

Բայց սէէտք կ'ըլլայ որ Յարռեթիւնը կատակով մը խթանէ, որպէս զի ճիգով մը ոտքի ելլեմ ու ըսեմ.

— Հա՛, կեցէք տղաք, երթամ հրաման առնեմ մեծա-  
ուրուհին ու երթանք սենեակ վարձենք:

— 2 —

— Անհոգ եղէք : Հեռու չէ արդէն :

Միտքս է քիչ մը կոկուած վերադառնալ:

X

— զգենք աղաւնիները թող իրենց բոյնը կարդա-  
ղրենի :

Ես ու Յարութիւնը թողլով միւսները, կ'իջնենք գիւղական համեստ հիւրանոցին սրճարանը:

— Ծատոնց է նարս չեմ խաղացած, կ'ըսեմ, հոս  
չեն դիտեր մեր սքանչելի խաղը. խաղա՞նք:

— Դուն գիտես :

Նարտը կուգայ, բայց կը դանդաղինք բախալ:

Ամպոտած դէմքով մը, գաղտնիք մը յայտնելու զգուշութիւնով՝ կ'ըսէ Յարութիւն.

— Գիտե՞ս, Սիրականեանն ալ վարակուած է . Պի-  
լէնեան լեռները գնաց :

— *h'uz k'pusku: Ut'qæ:*

— Նմանապէս Բաբերդեանը : Ցովհաննէսեանն ալ  
ոսկրալինը առել է :

— 0° F 0 ովկաննէսեանը :

Սակայն կարծես մոռցած է թէ չըւաստէ՞ւ և և և և  
Գրեթէ ծռած է ինծի : Շա՞տ սիրելի է Յարութիւնը ինծի  
այս պահուս :

Նարուը դոց կը մնայ: Իբր թէ սար աւագաւ-  
յենաբանը բարձրացնելու համար բերել տուած ըլլա-  
յինք:

Հազու կը բռնէ : Թաշչինսակով կը ժամանակ կատարել է  
Զգուշութեամբ եւ որ ուշադրութենէս չի փախիր,  
կը հեռացնէ դէմքը : Թէեւ մեր արմուկները գոց նարտին  
վրայ են միշտ :

— Ինծի քիչ մը տեղեկություն առեւ Հայոց պատմութեան մասին։ Ո՞ր տեղի կը ցաւի Ընդհանրապէս։ Կո՞ւրծքը։ Այն աւ ոչ

— Ո՞չ մէկ տեղս : Հազուադչով և յուշ-  
սուր : Եթէ ըսեմ որ գրեթէ մարմնապէս չեմ տառապիր,  
հաւատածա : Եւ բոլորն ալ ինծի պէս են : Այս գծին վրայ  
գոնէ : Խառնուածքի խոր գծերուն տարբերութեան աղ-  
դեցութիւնը, որոնք ոչնչով կը ջնջուին ամբողջովին, —  
կողմնակի է : Վերջին վայրկեաններու ժահամերձին շն-  
չահեղձ գալարումներն ալ կարճ են :

— Հաւ է որ այդպէս է

Եեւութական ոչ մէկ ուշագրաւ պակասով, մանաւանդ սկիզբի շրջանին: Եւ խորէն, հիմէն մարդը կը փոխէ: Մարդուն, հիւանդ մարդուն մարդկութիւնը ըսել կ'ուղեմ:

Նարտը գոյց է: Մեր արմուկները վրան: Աչքերնիս եղրօր սիրով մէկզմէկու յառած: Բայց չեմ համարձակիր դեռ ըսել.

— Սպաննելէ առաջ կ'այլասերէ...

×

— Սիւզա՞ն, հոգիս, սիրոս, ամէն բանս, երդէ՛, երդէ՛... , կ'աղաչէ Արմենակ իր նշանածին վրայ ծռած, դինով մարդու շաքարոտ ձայնով:

Աղջիկը փոքրիկ թռչունի մը երդը կ'երդէ, պղտիկ ձայնով մը: Իր կարմրութիւնը գինիէն է:

Ցարութիւնը որպէս զի երկու զաւաթս երեք չըլլայ, արագութեամբ մէկը միւսին ետեւէն կը լեցնէ իր բաժակը ու կը կոնծէ: Գրեթէ գինով է:

Երիտասարդ ու գիրուկ տանտիրուհին ներողամիտ ու ժպտուն դէմք մը շինած, — քանի որ լաւ յաճախորդներ ենք, — կուգայ սեղանին վրայէն ճաշի մնացորդները մաքրել:

— Ափո՞ս որ, սիրելի տիկին, Շիրակի օղի չունիք, կ'ըսէ Ցարութիւն, թեւերը լայն - լայն շարժելով, դեւուն քայլերով անոր մօտենալով: Եւ համբուրելու շարժումով մը վրան կը ծռի:

Տիկինը կը ինդայ քաշուելով ու կ'ըսէ.

— Շիռուա՞կ... Շիռակը ո՞ւր է:

Լաւ յաճախորդներ ենք:

Իսկ Արմենակը գրկեր է Սիւզանը: Կը համբուրէ: Աթոսս դրան կողմը կը դարձնէմ, որպէս զի սրճարանի մասէն տեսնող մը չըլլայ:

Ես ալ ուրախ եմ: Սիրելիներու հետ լաւ ու ախոր-

ժահամ ճաշ մը ըրած եմ: Գինին ալ — կրո՞ղը տանի վնասը — տաքցուցեր է զիս:

— Երբ որ, տոն վեց, արցունքոտ աչքերով, ձեռքը ուսիս կ'ըսէ Ցարութիւնը ինծի, երբ որ գաս, վերադառնաս, քանի մը ամիսէն, բոլորովին, կը հասկնա՞ս բոլորովին առողջացած, հոգ չընես, խանութս քեզի համար է, ֆէյֆիլ ուղածին պէս ըրէ... չե՞ս հաւատար, — կը սրդողի — կը կասկածի՞ս պէ՞ս...

— Ինչո՞ւ կասկածիմ, նո՞ր կը ճանչնամ քեզ:

— Հա՛, շէօյլէ... պիտի ապրինք, արիւնս վկայ պիտի ապրինք, խօսք կուտամ, պիտի ապրինք...

Թութուշիկ, մուրուշիկ,

Քիսկիլի խօրօգո՞ւմ,

Գայպ օլտու...

Կը մօտենայ տան տիրուհին.

— Աստուած վկայ, տիկին, ձեզի աղուոր մատնի մը կը լրկեմ Փարիզէն, մէկ մըն ալ նայիմ սա կատուն ճանկած մատին... հա՛, շէօյլէ՛ (շուշանորդի կնիկը ինչ ալ կարմրուկ շրթունքներ ունի). կրծե՛մ, կրծե՛մ... օմք, մադամ?

— Չեմ հասկնար չինարէն, կ'ըսէ տիկինը, խնդաւու...

(Լաւ յաճախորդներ ենք, չէ՞...

— Աֆ ես ըրեր, հաւս... ահ, ներողութիւն, ըսել կ'ուղեմ, չինարէն չէ խօսածս, մեծասքանչն է, մտիկ ընէք.

Խօրզումո՞ւն տէօրք փէնչէսի,

Ճանըմլարըն էյլէնմէսի,

Քիսկիլի միսկիլի

Ճան խօրզումո՞ւն

Գայպ օլտու...

«Կը թողո՞ւք որ սապէս, պտտիկ... չեմ ցաւցներ, պտտիկ համբոյլը մը փակցնեմ ճանկուած մա-

տիկին... տիկին, Աստուծոյ կոտոշը վկայ, բժշկակա՞ն  
է... հի՛, հի՛, հի՛...»:

Տիկինը բարեպաշտ է, Աստուծոյ անունը անարդան-  
քով չի կրնար լսել, տիկինը ուրիշ պարագայի կը դայ-  
թակղի... բայց, հիմա կ'երեւի որ «տղան» գինով է...  
եւ յետոյ, լա՛ւ յաճախորդներ ենք. գիւղի այս անկիւնը  
քիչ կը պատահի սեղանները շիշ ու պնակով լեցնող  
մարդ:

Սրճարանին կողմը մարդ չկայ, ամէն մարդ ճաշի  
դաշտ է: Տիկինը կը ձգէ որ Յարութիւնը մատին տեղ  
դաստակը համբուրէ, ա՛մ, չեղա՛ւ «սխալեցայ», նա-  
խարազուկը, մսոտ բազուկը... չեղա՛ւ, չեղա՛ւ, ո՛ւսը...

Տիկինը կը պոստէ յօնքերը:

Յարութիւնը թէ՝

— Հի՛, հի՛, հի՛...

Սրճարանին դուռը կը հնչէ: Տանտիրուհին հոն կ'եր-  
թայ: Կը նայիմ, կապրիէլ Քէնսաքն է: Կոտրածութիւն  
մը դէմքին:

— Հոս եկուր, Քէնսաք: Ի՞նչ կայ, ի՞նչ ընելու ե-  
կար:

— Ոչինչ: Կիրակի է, դաւաթ մը խմեմ ըսի:

Յարութիւնը կը յարձակի.

— Զեղմէ՞ է: Ամօ՛թ պէ, նստեցուր, գինի՞ կը պակ-  
տի, ի՞նչ է, ոտք դիւնք տիկին գինի հասցու-  
ցէք, կը տեսնէք որ չկայ, օ՛ւ օ՛...

— Բայց տղաս կայ, կը բաւէ՞:

Մինչ մեր գինովը, բռնելով ձեռքը նորեկին.

— Ծանօթացնեմ, ե՛ս, ինքս, կաթնեղբայրը սա  
«արքայականին»... շատ ուրախ, ոտք Եկամ, շա՞տ, շատ  
ուրախ եմ ձեղի ծանօթանալուս... Հայու արիւնս վը-  
կայ...

— Նմանապէս:

— Allons, իմէ՛ հիմա:

Սիւզան ու Արմենակ կը քնանան, բազմոցին վը-  
րայ, գրեթէ պլոււած մէկմէկու: Յարութիւն կը մօտե-  
րայ անոնց: Քայլերը քաշելէն: Կը նայի: Կը ժպտի: Աչ-  
քերը կը քթթեն, միտք մը ունի: Գաւաթ մը գինի կ'առ-  
քնէ, աւելի եւս կը մօտենայ: Սրսկելու շարժում մը կ'ը-  
նէ: Բայց կը կենայ: Կը գաղրի ժպտելէ ու «չէ՛» կ'ընէ  
գլուխը շարժելով: Կը ղեղեւի ետ առաջ: Պիշ - պիշ կը  
սեւեռի: Կը տրտմի ու ձեռքին գաւաթը կը ծոփ, կը ծոփ,  
կը ծոփ: Կը թափի: Աչքերը արցունքով կը լեցուին: Կը  
պաղին: Կը գոցուին: Զեռքի գաւաթը հանդարտութեամբ  
կը գլորի բազմոցին վրայ:

Յարութիւն գլուխը կուրծքին կը քնանայ:

Բաց պատուհանէն զեփիւը ներս կուգայ:

Քէնսաք շիշին տակը մնացածն ալ կը լեցնէ ու իբր  
թէ իր այդ ոկրամոլութիւնը արդարացնելու համար,  
կ'ըսէ.

— Լսեցի՞ր. Միշէլը տուն հասնելուն մեռեր է:

— Լրացած էր արդէն:

— Ես այդքան շուտ չէի սպասեր:

Ու պարապ շիշը զգուշութեամբ տեղը դնելէ յետոյ:

— «Ոստիկան»ն ալ նոր եկած երկը հոգիին մէջն է:

Երբ դնաց, առողջ էր գրեթէ. կմախք է դարձեր հիմա:

Ուրիշ շիշ տակ մըն ալ ես կը քամեմ: Կը զարնենք

մէկզմէկու մեր բաժակները ու կը խմենք անխօս:

Ասողները կը քնանան: Մինակ ենք մենք:

X

Ամառնային թեթև զգեստներով կ'երթան պտոյտի:

Յարութիւնը, Սիւզանը, Արմենակը:

Ես չեմ կրնար ընկերանալ երենց:

Երկու օրուան մէջ արեւին կրակը մերկ թեւերուն ու

ճակատներուն վրայ թուխ մոխիրով կը հանդէլի:

Ինչքան գեղեցի՛կ է առողջութիւնը, Աստուծած իմ...

Ճշմարիտ թիթեռնիկ մը Սիւզանը: Երբեք այդքան

ուրախ աղջիկ մը չեմ տեսեր : Երեքն ալ երջանկութեամբ  
լեցուն են :

Ու հարկ է որ ես, ամենօրեայ դրացիս՝ շուրջի բը-  
նութեան սքանչելիքներուն, իրենցմէ լսեմ, հինգ քիլո-  
մետր անդին գտնուող, անդունդի վրայ կախուած կա-  
մուրջին վեհութիւնը, ջրվէժներուն սարսափեցնող կան-  
չը, ամպանալը : Իրենց քաշած լուսանկարներուն մէջ կը  
տեսնեմ ձորերէն լեռները երկարող վտանգաւոր կածան-  
ները, սառնորակ ակերը, ճիւնապատ դագաթներու մօ-  
տիկութիւնը :

Իրենցմէ : Ինչպէս կոյր մը, անդամալոյծ մը, բան-  
տարկուած մը :

Հիմա աւելի յաճախ եւ աւելի սիրով կը թողուն զիս :  
Ինչո՞ւ չէ, ինծի կը թուի թէ Սիւզան ներկայութենէս  
կը խուսափի ալ :

Երբ Կապրիէլի շնած ծածկոցներէն մէկը նուիրեցի  
իրեն՝ ուրախացաւ : Ապա խօսեցաւ իրենց մօտալուս  
հարսանիքն : Բայց չկրկնեց այս անդամ թէ «անպատ-  
ճառ» ներկայ ըլլալու եմ :

Յարութիւն իր սիրային արկածներէն պատմեց : Ցը-  
ուած էի : Անտարբեր : Զշարունակեց :

Քանի մը լուսանկար ալ, քանի մը դաւաթ դինի ալ,  
երկու երդ ալ :

Պարզ ու հանդարտ սեղմեցի բոլորին ձեռքը ու գա-  
ցին :

Վերադարձան քաղաք :

Առողջ ու թեթեւ իրենք : Թեթեւցած ես :  
Այլ քիչ մը աւելի պարպուած... :



ԺԳ.

Պատուհանի մը քովն ենք, ես ու Արմանը :

Արմանը նոր դրացիս է, անկողնիս կից, մէկ ամիսէ  
ի վեր : Երիտասարդ ու գեղեցիկ է : Հազիւ 25 տարու :  
Իր սեւ ու վէտվէտուն մազերը միացած նուրբ ու երկար  
յօնքերուն, աւելի կը չեցուն իր ճակտին ու քիթին Փը-  
րանսական գծերը : Իր կղակը զօրաւոր չէ ու թափանցիկ  
մորթը ոչ մէկ անկիւնով ձգտուած :

Մէր վերարկուները կը սարսուն աշնանամուս հո-  
վին ընթացքէն : Առաջին կարմրած տերեւները կուգան  
պատերուն յենոււ, մէկզմէկ գրկել, դողդզալ ու տրտմա-  
պին խշտալ : Ցուրտ է : Ու գորշ ամպեր երկնքի կապոյ-  
տին կախ, ծանրօրէն կը յառաջանան : Կ'ըսես պիտի փր-  
թին ու իյնան :

Դուրսը, գետինը խոնաւ է գիշերուան անձրեւէն :

— Այս գիշեր, կ'ըսեմ Արմանին, մտածկոտ ու փչող  
հովին տրամադրութեան տակ եղողի մը երազկոտու-  
թեամբ, այս գիշեր քու սիրոյդ մասին խորհեցայ : Ժա-  
ման մը 2էն մինչեւ 5, սովորական անքնութեանս սնունդն  
էր : Որոճացի :

— Իրա՞ւ :

— Անվայի՞ւ է արդեօք : Հաւատա՛, համակրութիւն-  
ներ կան որ քալելու փոխան կը վազէն . ահա ինչու...  
— Ի՞նչ էր մտածածդ, կարծիքդ, եղրակացու-

թիւնդ :

— Կ'ուղե՞ս որ անկեղծ ըլլամ, կոչտ ըսուելու աս-  
տիճան :

— Հետաքրքիր եմ :

— Լա՞ւ : Ինքնախարէութիւն մը կայ : Պայմաններու

պարտադրութեամբ ստեղծուած իրողութիւն մը, ըստ իսկեղծիք մը, որ ճշմարտութեան մը, չքեզ խորքի մը դէմքը կ'առնէ:

= զեմ հասկնար:

— *Upsilon*:

=  $\beta_{\text{avgavg}} \rho \xi'$ :

— Հսկր թէ խելայեղ ցանկութեան օր մը ձեր նայ-  
ուածքները գրկուեցան . — ըսել կ'ուզեմ օր մը երբ բնա-  
խոսական, մարմնեղին ցանկութիւնը մէջդէ կ'ենար տ-  
ռանց յենակէտի որոշ ուղղութիւնն ունենալու, — ու  
արտայայտուեցար աւելին քան կը զգայիր, աւելին՝ քան  
կը թելադրէր սիրտ, — ուրիշ խօսքով զգայարանքնե-  
րը՝ զտուած ճաշակներուդ ամբողջութենէն, — եւ տի-  
րացար : Այդ աղջկան : Առաջին յագեցումին յաջորդեց  
անխուսափելի թմբութիւնը որ շատ յաճախ յուսախա-  
ռութիւնն է, բայց քու քով կը պուած զատուած անդրա-  
դարձում մը, որովհետեւ զգայուն ըլլալէ առաջ կրքոտ  
ես դուն : Այսակէս երբ կ'ըսես թէ թոյլ մատներով կը շո-  
յէիր անոր զուսպ միսերուն հարստութիւնը ու կը գտ-  
նէիր գեղեցիկ : — Տես չըսիր, եւ չեմ ըսեր անզուգա-  
կան, — որով կը պայմանաւորէիր սէրը, ջանալով եսդ  
համոզել ընտրութեանդ գոհունակութեամբ :

— 0' 5: 116

“Հ. ԵՐԵՎԱՆ, կեսարքի մը անհրաժեշտութիւնը՝  
ամբողջութեան մը ամբողջութիւնով, ճշմարիտ սէրը,  
չի բաղդատեր : Խը չգոյութեան կամ ծերութեան նշանն է  
ատիկա : Անկէ դուրս բռնազրօսիկ է, ու յայտարարը հա-  
շիներէ ծնած : Կրցա՞յ հասկցութիւն :

=  $b_{\ell}$  սակայն...

— Դիտեմ թէ ինչ պիտի ըսես։ Արդէն հող պիտի գայի։ Աւելի յետոյ անցուցած տագնապներդ, անքուն դիշերներդ, նախանձդ եւայլն . . . — Ե՞րբ սակայն. այն օրէն՝ երբ ռէացիր թէ պակսած էիր, առողջ մարդու

— կարծ, կարծիքովդ զինքը կը սիրեմ և բւաստու-  
թեանս օրէն սկսեալ:

— Դեռ չըսկի թէ կը սիրեա :

= Ինչպէ՞ս . սէր չէ՞ , երբ աչքերուս առջեւ կը պատ-  
ահայ իր նրբին հասակը , մատներս կը գողան իր մէջ-  
ու երեւակայական մօտիկութենէն , որպէս թէ կը սեղ-  
արդէն , կարծես շրթներս . . . սէր չէ՞ , երբ իր կարօ-  
վ կը տուայտիմ օրն ի բուն :

Արմանին աչքերը կը վառին, ու վստահ եմ որ իր սիւնումին մէջ զիս չի տեսներ : Ալլ,

— Ո՞չ, կ'առարկեմ, կիրք կայ, շատ կիրք, զրկանք,  
լքում: Եւ ապրելու կենդանական բնագլ : Անդունդ գլոր-  
տղի՝ կեանքին կառչելու հակամիտութիւն: Անցեալ օր  
եկեղեցին առջեւ կեցած կին մը կը դիտէիր: Այդ կինն  
ալ գեղեցիկ էր, նոյն կը աչքերուդ մէջ որով կը վա-  
ռին այժմ: Եւ որքան կը ցայ հասկնալ նկարագրածնե-  
րէդ՝ այս մէկը բնաւ չը նմանել քուկինիդ: Տարբեր  
գեղեցկութիւն էր, եւ մարմնեղ: Աւստի մի ըսեր նմա-  
նութիւն մը դտած ըլլալդ: Արդ, այս ամէնով, չը՝ պիտի  
ուղէիր փոխել բացակային հետ... այս մէկը մօտդ է,  
չը՝ ... միայն թէ ուղէ՛...

=  $\beta \omega' \cdot \xi : \eta \rho \circ \mu \omega \eta \rho :$

Միստ է, ու թափանցիկ, մաղաղաթեայ ճակատը  
լուրջ, պաղ: Ժպիտս կ'ապակիանայ ու կը փշըռուի: Զար-  
մացած եմ:

— Ուզեցիր որ չպահեմ մտածածս, կըսեմ մեղմութեամբ ու կը լուսմ:

Կը լուենք երկուքս ալ : Մինչ կը խորհիմ թէ աղմուկ-ները հեռու են ու ոչ ոք պիտի գայ այս ցուրտը ձեւով մը մոռցնել : Ու գրեթէ զղջացած, խոստովանութեամբ մը մտերմութիւնը վերահստատելու մտքով, ինքնիւենս ըսելու պէս, կ'րսեմ .

— Ահա քանի մը օրերէ ի վեր, կոիւ մը կայ Հոգեիս  
մէջ: Իմ կարգիս, ես կ'ուղեմ գիտնալ վերջապէս, թէ  
ի՞նչպէս կը սիրեմ այն աղջիկը ո՞ո «Քոյլ» կը կոչեմ,  
բայց սիրահարի մը դողերը կան տողերուո մէջ:  
= Ես բաեմ, եթէ Խուսեն:

=  $\int_{\Omega} u \varphi$ :

= Կը սիրես, ինչպէս կը սիրեն արժանի, սիրուած կին մը. ցանկալով ու իր խօսքին ու ժպիտին կարուը քաշելով :

— Կը կասկածիմ : Ասիկա դժբախտութիւն է , բայց  
այսպէս է : Ինծի կը թուի որ ես զինքը կը սիրեմ ան-  
հրաժեշտութեան մը հպատակելով , սովորութեամբ , ու  
միեւնոյն ատեն իրեն ինձ գիտակցօրէն , հլութեամբ են-  
թարկուելուն երախտապարտ : Մանաւանդ աւելին , —  
հարկ կա՞յ ըսել թէ շատ պակասներ կը տեսնեմ , ունենա-  
լու անկարողութեամբ խելօքցած : Աւելի որոշ , երբ կ'ե-  
րեւակայեմ ինքինքս առողջացած ու բոլոր կարելիու-  
թիւններուս տէր , կը զգամ որ չպիտի կարենամ ամուս-  
նանալ հետը :

$\Psi_{m'm}$ :

— Այո՛, թշուառօրէն, ցաւալիօրէն։ Առ ասզօր Տ  
խղճահարութիւնս պէտք է որ զիս ու զինքը խարեմ եր-  
կար. թերեւս միշտ։ Կը փոխուի՞ ։ չդիտեմ։ Ներկայի  
պարտուածի վիճակս ամէն սէր գութի մը ետեւէն կը  
տեսնէ։ Ուստի ենթագրելի երջանիկ ապագայ մը, ա-  
ռողջութիւնս, որպէս թէ վրէժինդրութիւն մը եղած ըլ-  
լար, պիտի մօտենայ ամէն սէրի գութով։ Շատ, չափէն  
աւելի՞ կ'ընդհանրացնեմ . . . կրնայ ըլլալ։ Միայն թէ,  
այսո՛, խեղճ պզտիկը պիտի ենթարկեմ տեսակ մը ողոր-  
մածութեան։ Ասիկա գարշէլի է։ Գիտեմ։ Եւ որ բաւա-  
մածութեան։ Ասիկա գարշէլի է։ Գիտեմ։ Եւ որ բաւա-  
մութ ու շուրջով լեցուն նամակ մը եւս ձգելու նամակա-  
տուփր։ Իր հասցէին։

= Տարօրինակ չէ այլ եւս: Թեթեցնող չուսչ ու,  
հառաւանքի պէս: Կը շարունակէ:

= Նոյն հոգեբանութեան եղբակացութիւններն են  
իմ սէրս ալ դըեթէ միեւնոյն ճամբաններուն, միեւնոյն  
յենակէտներուն յարմարցնելու հոգդ: Լուծում մը որ  
քուկդ էր, եւ ինծի ալ ուղեցիր տալ: Վեհանձնօրէն բե-  
ռէդ թեթենալով: Մարդկային է:

— Այնքան ճիշտ սակայն:  
— Բնաւ: Մտիկ ըրէ սա քանի մը տողերը:

Անկեղծ ու համոզուած եմ այս անդամ, ձայնէս մինչեւ մտածումս. որովհետեւ ինք եւ ես մէկ հոգի կը կաղմենք այս տեսակէտով. պարզ ու յստակ:

= Հսել կ'ուղե՞ս:

— Եթէ դուն ըլլայիր կեանքին մէջ, վայելքին հետ, ու ինքը հոս, արդէն մինչեւ հիմա մոռցած չէի՞ր ըլլար:

= Զեմ կարծեր:

= Այլքա՞ն միայն. չե՞ս կարծեր . . .

= Բայց կը ջղայնացնես վերջապէս, քեզի կ'ըսեմ

թէ կը սիրեմ, եւ թէ առանց իրեն կեանքս պարապ բան մը պիտի ըլլար, վերջացնելու յարմար. կ'ըմբռնե՞ս. եւ ապաքինելու յոյսն է զիս հոս կապողը:

— Երանի թէ սիալած ըլլամ. թէեւ այս վերջի ըսածդ չէր ժխտածս:

Երեկոյեան զանգերը կը հնչեն: Աղօթքի ժամ: Թէեւ արձագանդ մը կը միանայ մետաղեայ հնչումին. նման:

Կովերը կը վերապառնան արօտներէն դանդաղութեամբ: Հովիները վերարկու ունին իրենց ուսերուն: Ես կը սկսիմ սուլել մեղմութեամբ, ոգեկոչել ջանալով հեռացած անցեալին անցած զեփիւռի մը անհոգութիւնը: Զղում կայ հնչումիս մէջ: Տրտում եմ:

Զանգակները դադրեցան հնչելէ, ու միջոցին մէջ իմինակ կը մրայ, կը մերկանայ, մեղմութիւնը կը կորԱրման, հանդարտած, այլ վրէժինդիր.

= Ճիշտ բաներ կան ըսածներուդ մէջ, սակայն միւնոյն արդիւնքին հասնելու մտահոգութիւնդ, որպէս միսիթարութիւն մը, — որովհետեւ կանխակալ համոռմներ շիներ ես կասկածամիտ ու երկդիմի նկարա-

դրովդ, — կը չափազանցեն երեւոյթները, ամէն բան: Այսպէս, լնդունինք թէ կէտ առ կէտ ճիշդ ըլլայ սկզբնաւորութիւնը, (իմ սիրոյս մասին է խօսքս), բայց բաւական չէ զգացումի ու աղնուութեան տէր մէկուն համար այս վերջին ամիսներու փորձը որպէս զի սիրէ, հոգիով սիրէ: Մէրը կարելի՞ է չորս բառով արտայայտել, սահմանել, չափել ու կշռել: Ո՞ր կինն էր որ պիտի կրնար այսքան երկար ժամանակ հաւատարմութեամբ եւ դորովով մնալ:

— Գթացող ու կինն առաջ մօր մը նախասիրութիւնները ունեցող կին մը, — լնդհանուր կարծիքին հակառակ հազուադէպէ է ասիկա, — սխալ հանդիպումներու արդիւնք, ու առաջին առթիւ երբ կինը իր բնախօսական պահանջը պիտի ուղէ, արթնայ, պիտի ծնի հակառակութիւնը: Եւ գեռ ասիկա քուկինիդ պարագան չէ, ոչ ալ կուսանց մը դաստիարակուած ու աղօթադրքերով սնած «բարութեան» փորձիչը:

= Հապա՞ . . .

= . . .

= Ըսէ՛: Այլապէս կը վշտանամ:

— Ունայնամիտ կնոջ փափաք: Զարդերու այլազանութիւնը . . . չէ՞ որ կրնաս զինք սիրած ըլլալուդ համար հիւանդացած ըլլալ . . .

= Կը հասկնամ: Կը սխալիս: Զէ կարելի այսքան երկար ժամանակ ունայնամտութեան ծառայել:

= Այո՛, կին մը կրնայ:

= Յանուն ինչի՞ . . .

— Դառնա՞մ նորէն: Պատասխանուած է: Եւ ինձմէ առաջ դուն տուիր . . .

= Օ՞չ, բաւական է, սատանան տանի այս ուժացածի խօսքերը. լոէ՛, մի՛ չարունակեր անպատկառութիւնդ, եթէ չես ուղեր որ վշտանամ . . . Ալիսս մաքուր է ինչպէս այն ձիւնը, կը տեսնես հոն, բարձունքին վրայ:

Զեմ կասկածիու. կը սիրեմ ու կը սիրուիմ: Այս բաւա-  
կան է:

Շատ քիչ հաւատք կայ այս խօսքերուն ետին, նման  
տաքութեան որ իր պատկերին ձիւները ունին: Բայց կը  
լուեմ: Ես ինձմէ դժգու:

Իր նայուածքը թախիծով լեցուն է, ուր վախ ու չա-  
րութիւն փոխն ի փոխ կ'երեւին, չուարուն: Ու բունա-  
զուրկ ծիծենակները դեռ կը շարունակեն երթալ ու  
դալ, իրենց բոյները վնտուել: Յուսալ:

Ամօթահար եմ: Կուրծքս տաք է: Ու խուսափելով  
հանդերձ իր աչքերէն, կը տեսնեմ տժգոյն ճակտին ամէն  
ատելի գեղեցիկ հպարտութիւնը:

Կ'ուզեմ որ խօսի, յանդիմանէ ինձի չվերաբերած  
բաներուն խառնուելուս: Հայհոյէ: Այլ կերպ մը համողէ  
«սինիք» մը ըլլալս: Որով գուցէ հանգստանամ:

Երկար լուութենէ մը յետոյ միայն կը սկսի, զուսպ  
դառնութեամբ.

= կը սիրես քրքրել. մետաքսն իսկ բամպակի վե-  
րածել: Գէցնել: Քիչ առաջ կ'ըսէիր. «այս հիւանդութիւ-  
նը կը սրէ մարդուն անձնասիրութիւնը...» կամ նման  
խօսք մը: Ես չեմ բաժներ այդ կարծիքը: Բնդհակառակն,  
առաջուընէ աւելի ունեցածներս բաժնելու տրամադրու-  
թիւնն ունիմ, ուրիշով կը հետաքրքրուիմ: Ու շատեր  
գիտեմ որ չափաւոր, ընդհանուր գաղափարներու վե-  
րադարձան՝ չափազանցութենէն: Այսքանը կրնայ հա-  
կառակը փաստել:

— Ո՛չ, կ'առարկեմ. վշտագին վիճակովը մէկուն որ  
ստիպուած է հակառակը ըսել, ո՛չ, ո՛չ ատոնք հակառա-  
կը չեն ապացուցաներ. փոքրիկ բաներ, չափաւոր գաղա-  
փարներ, ու իր հոգիին աղտը բաժնելու տրամադրու-  
թիւն... իմ ըսածն է որ կ'ապացուցանեն: Ահա, հեռա-  
ցիր հունէն, դէպ ի արդիւիքը, պիտի տեսնես որ այլ եւս  
ոչ թէ բնազդական, այլ դիտակից անձնասիրութեան առ-

ջեւ կը գտնուիս: Եւ այնքան որոշ կը դառնայ այդ, վերջ  
ի վերջոյ, որ չի հաւատար հակառակ զգացումի մը գո-  
յութեան: Եւ կամ այո՛, կը հաւատայ, բերել տեղաւո-  
րելով անձնազոհութիւնը հասարակ, անհշան, «պատիկ  
բաներու» վրայ... Օրինակ մը քեզի. գործոք ըրէ օր մը,  
եւ հարցուր հոս գտնուող 100 հոգիին՝ կաւատութեան  
մասին իրենց բարոյական ըմբռնումը. վատահ եղիր որ  
90 հոգին պիտի ըմբռստանայ... կեղծ ըմբռտացումով  
մը սակայն...

— Խնդրե՞մ...

Խզալի, աղաչական դիրք մըն է առած:

— Ի՞նչ, բարեկամս:

— Հանգիստ ձգէ հոգիս, (կը պոռայ գրեթէ), միտքս  
ալ շատ յոգնած է: Կը թուի թէ այս հիւանդութիւնը ու-  
սումնասիրութեան նիւթ է դարձեր քեզի, մոռնալով  
տառապանքը ու մեր տառապանքը...

— Արգե՞ք...

— Հերիք է, հերիք է, լոէ՛, կ'աղաչեմ: Գոցենք  
այս տղմուտը ուր միշտ աւելի կը խրինք որքան զուրս  
ելլելու, լուծումի մը յանգելու ջանքեր կ'ընես: Ձգէ որ  
դիմադրեմ իրականութեան մոայլութեան յոյմիս լոյ-  
սովը... Ահա, պիտի բժշկուիմ, կ'ուզեմ, ասիկա, կ'ու-  
զե՞մ... կ'ուզե՞մ...

Կամքէ մը չէ այլ եւս բառերու այս արցունքոտ տա-  
րափը:

... — Իրաւունք ունիս, քաջս, երբ բան մը կ'ու-  
զես...

Քէնսաքն է, չես դիտեր ուրկէ, մեր առջեւ կ'ելլէ,  
ու ծամածուր, հեղնական դէմքով մը խօսքի կը խառ-  
նուի: Խօսակիցս չի ժամանակ, մոայլ է: Տղան կը լրջանայ  
դէմքով, բայց կը շաբունակէ.

— Այսինքն, կը... ես փիլիսոփիայ չեմ, սակայն որ-  
քան դիտեմ, դիտցածովս իրաւունք ունիս... առողջա-

նալու համար նախ պէտք է ուղել, ինչպէս դէպ ի կիյոթինը տարուող մէկը պիտի ուղել կիյեօթինին չտարուիլ... Երկրորդ, պէտք է ուղել ապրիլ, ինչպէս ջուրը ինկած մը խեղդուելու մօտ կ'ուզէ որ աղատարար ձեռք մը իրեն հասնի... Երրորդ՝ պէտք է ուղել ապրիլ, նման վեցերորդ յարկէ մը արկածով վար գլորուողին, որ կը բաղձայ գետին չհասած կակուլ անկողին մը եւ բարձեր, զինք դրկելու պատրաստ... Չորրորդ՝ պէտք է ուղել...

= ի՞նչ կ'աղաս, կապիկ...

— Նախ եւ առաջ, խոնարհաբար ձեր որպիսութիւնով կը հետաքրքրուիմ, պարոն Արման, Երկրորդ՝ ես կապիկ չեմ, նայէ ոտքերս, եւ Երրորդ՝ «ճշմարտութիւն» կ'ածեմ, չեմ աղար: Մի՛ խառներ, միեւնոյն բանը չէ: Եւ ամէն մարդ աղատ է ածելու: Թէ եւ ես ոչ Երկրաչափութեամբ, ոչ գիտութեամբ, ոչ իսկ բանաստեղծութեամբ «ճշմարիտ» ճշմարտութիւններ — ինչպէս կ'ըսէր անցեալ օր մէկը T. S. F. ին մէջ — կ'ածեմ, բայց անօթի փորով, կամ թիմուած աղիքներով, ճգնաւորի ծարաւութեամբ թէ Երկաթապատ շաղախ պատրաստողի մը չափ — օ՛հ, շատ խոնարհութեամբ, — օրինակներով միայն կ'ածեմ: Եւ կը կարծեմ, — այս մէկը Երեք կրամ յաւակնութեամբ թէ, — իմ ալիւրէս ալ կարելի է հաց շինել, եթէ ոչ լաւաշ... Գիտե՞ս ինչ է «լաւաշ», ... դուն, հայկական, բացատրէ...

Բայց Արման մըմուալէն ու դժգոհ կը հեռանայ:

— Ի՞նչ ունի, կը հարցնէ ցած ձայնով Քէնսաք:  
= Կ'երեւի ու ալ է: Գեղեցիկ բլլալու է սիրու-

սիրէն:

— Երբեմն յանկարծ ուրախութիւնս կը բռնէ, խորհով թէ գոնէ կոտոշ չեմ կրնար ունենալ. Ի՞նչ կ'ըսես,

= Տժղոյն միսիթարութիւն: Յետոյ, ո՞վ ըսաւ, պայման չէ խաբութիլը:

— Տարօրինակ ես: Պահեր ունիս ուր ախպատճառ պիտի հակածառես: Հակառակը ըսես: Իբր թէ հիմա ինձմէ լաւ չգիտնայիր շրջան ընող պատմութիւնները: Սա ըսէ, հոս եղած ամուսնացեալներէն ո՞վ կոտոշ չունի...

Ուժի, ձանձրանալի ես, Քէնսաք: Օդը, աշնանամուտ օդը ոչ մէկ դեղին ծաղիկի բոյըով բեռնաւոր է, ինչո՞ւ այսպէս գէշ ենք, չա՛ր:



հաշուես, իբր թէ քեզի տուած ըլլային զանոնք մեծցնե-

լու հոգը: = Գէշութեան համար չեմ ըսեր, ինչո՞ւ ըլլայ, ֆը-  
րանսան ամէնէն առաջ ֆրանսացիներունն է. սահաթօ-  
րիունն ալ հիւանդներուն:

— Եւ, լրացաւ. կարգադրուեցա՛ւ... «Աղատու-  
թիւն, հաւասարութիւն, Եղայրութիւն»... Խելքիդ պլը-  
տուկը... Օտարականը մա՞րդ է որ արգիլէ ֆրանսան  
գալովայդ «առողջ» տղուն, հա-  
մարացին ըլլալէ... Գալովայդ «առողջ» տղուն, հա-  
մարացին հոս աւելի անոր տեղն է քան քու:

= Իրա՛ւ ըսէ...

— ՊլքՓ չեմ նետեր քեզի սէս. գիտցի՛ր, առողջ  
մարդը հոս չեն բերեր, եւ քանի որ անոր ապաքինիլը  
աւելի հաւանական է քան քու, ուստի...

= Ուստի՛...

— Ուստի ախոր իրաւունքը աւելի շատ է հոս, իսկ  
դուն լրացած մարդ ես, փոսած, բորբոսած, ոչ մէկ բա-  
նի օգտակար, աղոտ վերջապէս. Հո՛ս, տունիդ մէջ թէ  
փողոցին մէջ վէշեր ես վերջին հոտած շունչդ՝ միեւնոյն  
է...

= Քեզ կը իւեղգեմ, բոզի ձագ... չըսէ՞ս փորիդ  
շատը...

— Դէ՛կ, Խղդէ, Հը՛... Պէ՛հ բամբասէ հասցէիս,  
Հը՛, Պէ՛հ հաշուէ պատառներս, Հը՛... Հը՛...  
Արիւնած քիթ մը, ուսած աչք մը, Հնչասպառ երկու  
կուրծքեր:



## ԺԴ.

Թմբիի ծառին տակ խօսակցութիւն մը Ռաթայի եւ  
Շառմէի միջեւ:

Նաոմէ. — Կարգացի՞ր թէրթը:

Ռաքա. — Ո՞չ, ի՞նչ կայ:

— Պատերազմ:

— Ո՞ւր:

— Զինաստանի եւ Ճափոնի միջեւ:

— Ինձի՞ ինչ:

— Քեզի՞ ինչ: Ա՞յս է ամէն ճաշի վրայ պատառ մը  
միսի համար «հաւասարութիւն», «արդարութիւն» պո-  
ռալ կենալը... Յեղափոխութիւնը ըլլալու է ամէնէն ա-  
ռաջ քուկինիդ պէս փայտ - գլուխները տաշելու համար...  
Չե՞ս հասկնար, մա՛րդ, հապա եթէ կովուի պահուն սահ-  
մանները շփոթեն, ու ֆրանսայի սահմանն արշաւելով  
մեր վրայ գան, ի՞նչ պիտի ընես...

— Ես հանգիստ եմ այդ մասին, ինձի չի վերաբե-  
րիր. Նախ թող սա նոր եկող կարմիր երեսներովը, ի՞նչ  
է անոնք, ը՞... Ժիրօ կ'ըսեն, ժիրար կ'ըսեն, երթայ  
պաշտպանել... բայց ըսէ՛, մէկ անգամի համար շիտակը  
ըսէ՛, ի՞նչ ունի սա մարդը, Մարիամ Աստուածածին,  
սեղմես՝ կրակ կը հանէ. ոչ կը հազայ, ոչ կը թքնէ, գէր,  
ուժեղ, ի՞նչ ունի... գործէ փախած մը պարզապէս, ձրի  
հաց կայ, հէ՞...

— Օ՞ք, նորէն սկսար բամբասել, արդէն հաւասա-  
րասիրութիւնդ տափակ մորթէդ անդին չանցնիր, քեզի  
ի՞նչ կ'ըլլայ, քեզմէ բա՞ն մը կը պակսի, բան մը կ'ա-  
ւելնա՞յ... եթէ տրտուալու բան չգտնես, կ'ելլես օտա-  
րականներուն բազմածնութիւնը ախ - վախ ընելէն կը

४८.

Դուրսը տեղատարափն է :

Հուացարանին մէջ հաւաքուեր են ու :

Ես մտիկ կ'ընեմ ծերացած - ամուռին՝ Պօռիօնը : Կը  
պատմէ շատ մը անգամներ կրկնած մէկ արկածը, ու ես  
մտիկ կ'ընեմ սովորականին պէս շահագրղութիւն ցու-  
ցնող ուշագրութեամբ մը :

Անհանգիստ չեմ, կեղծիքս ալ չի ճնշեր զիս, որով-  
հետեւ այս մշտապէս խաբուած բարի մարդուն մեծ հա-  
ճոյք մը կը պատճառեմ մտիկ ընելով: Մանաւանդ հիմա  
որ բերանը անիզէք կը հոտի:

Ե՞զ, դուրսը տեղատարափի է. ընելիքս ի՞նչ է: Եւ  
յետոյ, ո՞վ ըստ թէ ինձի համար ալ բոլորովին ախօ-  
գուտ է համբերութեամբ այսպէս մտիկ ընել, համես-  
տութեամբ կրկնուած բան մը:

Յըսուած եմ: Եւ դոհ է ծեր Պօռիօնը: Լուացարանը  
լեցնող միւսներուն աղմուկին տիրելու համար կը պոռայ  
գըեթէ, կարմրելով, յողնելով:

Ենը կուգայ նաեւ Մարիուս։ Աղմուկով կը պատդուր։

— Ամէնուն խաղաղութիւն։ Վայրկեան մը լուս-  
թիւն։ Մտիկ ըրէք։

= Գրաւ կը դնեմ որ տխմարութիւն մը ունիս առաջիդ տակ :

Ոչինչ պիտի կընայ արգիլել Քէնսաքը մթցելէ Մարիուսին հետ, երբ խնդիրը միմոսութիւն է :

— Նայէ՛ որ մաս չուղես, Քէնսաք:

$\equiv \mathcal{U}_{J\Gamma} \mathcal{L}_P \mathcal{A}_K \mathcal{L}_P : \mathcal{L}_K \mathcal{N}_M \mathcal{H}_N \mathcal{R}$

— Եակ լնդունէ որ տիմարութիւնները միայն քու ոծդ են:

= Ըսենք թէ ընդունեցի ։ Քեզմէ յետոյ։

— Այդքանն ալ բաւական է առ այժմ։ Մտիկ

Դը սահաթորիոմին տօնը պիտի կազմակերպեմ:

$\vdash h^{\circ}n_x \in \text{Eq}_L \text{ and } \vdash n_x \in \text{Eq}^{\circ} \text{ and } \vdash h^{\circ}n_x = n_x$

— կարդ տուր, շատախօս

= *b<sup>u</sup>* *ξէի :* Յարունակէ'

— Ծայրէն սկսինք: Վաղը բժշկէն պիտի ուզեմ չին  
ոքը: Ահա ծրագիրս. ճակատին վրայ լայն դրօշ մը,  
ան՝ խնդացող կմախքով մը...

≡ Լազող կմա՞խք ալ կ'ըլլայ եղեր...

= լոէ՛, Քէնսաք, կը պոռանք այս անդամ բոլորս:

Տղան բերանը կը դոցէ : Միւսը կը վերսկսի .

— ... Խնդացող կմախքով մը բաց գերեզմանի մը  
կառքին երկու կողերուն վրայ երկու պատկերներ :

Մէկ կողմը խոզ մը, բերնին մէջ՝ «կեր զիս» խօսքը, իսկ միւս կողին վրայ կարիճ մը, խոշոր, սարսափելի, «կը խայթեմ»ով: Պիտի աշխատինք այնպէս ընել որ ասիկա նշանակէ, — գերեզմանն է ընկերու եթէ խոզ ըլլալը չես նախընտրեր՝ կարիճ պիտի ըլլաս: Կառքին ետեւն ալ պիտի գրենք գիրերը խոշորացոյցի մը տակ ու աղար-տուած Քօխի միքրոպաներով, — «Հոս մտնելէն դիւրին ու ելելէն դժուար ոչինչ կայ. փորձելը յիմարութիւն, վախնալը իմաստութիւն, եւ իմաստութիւններուն իմաս-տութիւնը — զգուշութիւն»:

«Կառքին մէջ, պատուանդանի մը վրայ ծակ - ծակ  
թոքերով կուրծքի վանդակ մը, անմիս : Անոր ետեւ թո-  
քախտաւորներովն թագաւորը շըջապատուած դեղի շի-  
շերով, սեխի մեծութեամբ դեղահատներով, խողովակ-  
ներով, գործիքներով : Խառն ի խուռն : Կառքին խորքը  
պահուած ֆօնօ մը որ երգէ . «Վա՛յ ձեր վրայ թառած  
հաւատքին...» երգը : Կառքին վարիչը պիտի հաղնի հի-  
ւանդ քննելու պատրաստ բժիշկի մը ճերմակները, պիտի  
դնէ ակնոցներ : Խոկ դուրսը, կառքին չորս քայլ հեռաւո-  
րութեան վրայ, երկու կողմէն զոյլ շարքով ցուցարար-  
ներս սուսերի տեղ մէջ - մէջ թքաման բանած, ու ոմանք  
ալ վերապութիւններ, դուռած, զոր օրինակ «Թողու-  
թիւն մեղքերուս, ոժիքներս շատ են՝ զի աններելի է՝  
պատահած տեղը թքնելու սովորութիւնս», կամ «Ներե-  
ցէք թշուառականիս, դեռ չսորվեցայ առանց համբու-  
րելու սիրել», եւ կամ «Տգէտ եմ, ահա ինչու տխուր եմ  
եւ հետեւաբար չար» : Նման խօսքեր, հիմա բոլորը չեմ  
կրնար յիշել» :

= Կարճ խօսքով կատարեալ մեռելաթաղ մը, կ'ըսէ  
մէկը :

- Ո՞վ ըսաւ, չե՞ս տեսներ, գթութենէ տեսելի ար-  
շամարհանք պիտի ըլլայ ներշնչածս :

= Թերեւս. հասկցողին համար : Հեռուէն հեռու  
գիւղացիներուն հետ բարեւ մը կը փոխանակէինք, այն  
ալ պիտի զադրեցնեն :

- Անիբաւ ես, կ'ըսէ ուրիշ մը, — թող գիտնան  
թէ կը գիտակցինք եւ թէ ոչքլամ - խրատներէն աւելի՝  
կը ջանանք գործնականին օգտակար ըլլալ, ծաղրելի ըլ-  
լալու գնով : Բայց ո՞վ պիտի ըլլայ «թաղաւորը» :

= Սօլը : 18 տարիէ ի վեր հիւանդ է եւ կրնայ ու-  
զած ժամանակը աշխարհ լեցնող աղմուկով մը հազար,  
որովհետեւ չմոռնանք, գիւղին մէջ, ամէն անկիւնադար-  
ձի, կամ հրապարակի վրայ, խմբովին եւ մասնաւոր ե-

դանակով մը հազար պէտք է : Գալով «թագաւոր»ին, իր  
գասը ունի զոր պիտի պատրաստեմ :

- Առաջարկ մը... կը մոռնաք կուտաէն. մարդը 20  
տարի է թոքախտաւոր է, 85 քիլօ կը կըռէ ու 100 քիլօ  
զրնայ վերցնել փետուրի պէս : Աւելի կարեւորը, — հա-  
կառնայ պիտի կերպեր գիտէ որ անկարելի է չգանիւ:  
Բոս իս ճիշդ պէտք եղածն է :

- Կը փորձենք :

= Հապա հ՞ս : Ի՞նչ կ'ընեմ ես : Խնդրող շեշտով մը  
կ'ըսէ յանկարծ Քէնսաք :

- Դուն... զուն, կը պատասխանէ Մարիուս, սպա-  
սածիս հակառակ բնաւ իր յաղթանակէն չօգտուող շեշ-  
տով մը, զուն, քու դերդ քիչ մը դժուար է :

- Թող ըլլայ :

- Դուն կ'առնես հիւանդապահուհի մը դերը, չէ՛,  
հիւանդապահ մայրապետի մը դերը. կը հագնիս դոդ-  
նոցը, ուսիդ ալ կը բերցնենք հասակիդ չափ ջերմաչափ  
մը : — Կ'ըլլայ : = Զըլլար :

- Կ'ըլլայ... կ'ըլլայ...

= Զոյդ - զոյդ խօսեցէք... գլուխ մի՛ տանիք:  
Առաջարկները կը շատնան. խանդական են. կը յու-  
սացուի յաջող կերպով դուրս ելլել :

Սակայն խաղասրահ տանող միջանցքին մէջ դժու-  
մէկը կը մրմռայ .

- Ուրախացէ՛ք, ուրախացէ՛ք, յիմարնե՛ր. այդ ալ  
ըրէք, մինչ աշխարհ անգործութեան, թշուառութեան  
թող տուայտի : Բազմութիւններ շլթայակապ հե-  
ծէջ թող տուայտի : յիմարնե՛ր...

Արդեօք պիտի ըլլայ մէկը որ ըսէ իրեն .

- Անիբաւ ես, ամէն տեղի ու ամէն ատենի տղէտ  
բու : Անիբաւ ես : Հոս մենք, չենք ժխտեր այդ, այլ կ'ա-  
բու : Անիբաւ ես : Հոս մենք, վարը թիւ Յին մէջ երիտա-  
պացուցանենք : Զե՞ս լսեր, վարը թիւ Յին մէջ երիտա-  
պացուցանենք : Անիբաւ ես : Հոս մենք, վարը գուցէ դուն,  
ես, մենք ու ասկէ դուրս միւսները, անոնք...

## ԺԶ.

13րդ ժամը սպասումի պահն է :

Առնուազն 20 հոգի խաղարահին ու ներքնասրահին  
մէջ հաւաքուած կը սպասեն ցրուիչին :

Ան, օրը միայն մէկ անդամ կը հանդիպի հոս : Իսկ  
այսօր, անձեւոտ օր, մոայլ ու տժզոյն, ոչ պարտէզին  
պտոյտը, ոչ անկէ երեւող դաշտ ու լեռները եւ ոչ ալ  
սենեակներուն առանձնութեան դաղը ու լոին հանդիսաբ  
կայ :

Խտացող գորշութիւնը չի ձգեր մեր անձէն դուրս  
գալ, մէկզէկու հաղորդուիլ : Պէտք է կրիայի պէս պատ-  
եանը քաշուիլ ու զգալ՝ զգայութիւններուն թմրելու ըն-  
դունակութիւնով՝ մօտալուս սառոյցներուն պաղը :

Աշնանային :

Կանձրեւէ եւ չանձրեւեր, ձիւն է կարծես իջնողը .  
դանդաղութեամբ ու ամառին յետոյ հողին մէջ պահ-  
ուած արեւին հանդէպ օտարութեամբ : Ցուրտ է :

Արդէն շրջակայ լեռները, նոյն իսկ մեծ անտառին  
բլուրը ճերմակ են շաբաթէ մը ի վեր : Ձիւնը իջեր է :  
Եւ այս առտու խուզուած ու դեղին մարդերը, ճամբա-  
ներն ու լճացած ջուրերը սառոյցի խաւով մը արթնցան :  
Շողի ու մառախուղ :

Ու չենքէն ներս, — չըմբոստացնող, փնտուած րանտ  
մը այլ եւս, — հազերը շատցեր են, տժգունութիւնները  
շեշտուեր : Կատակներն ու խօսակցութիւնները կրծատ-  
ուեր : Համ չունի կեանքը : Դառն ալ չէ : Թմրի՛ւ պէտք է :

Բայց կը սպասենք : Ցրուիչին :

Թէեւ այսօր երկնքէն կաթող խոնաւ ուծացումը ըս-

պասումն ալ ջլատեր է, սակայն առանձինն ըլլալուն նո-  
րէն, այս առօրեան յատկանշողը՝ իր ներկայութիւնը  
շօշափելի է :

Կան որ ստացան երէկ, առջի օր, կամ նախընթաց օր  
իրենց նամակները, բայց հոս են դարձեալ, ու կը սպա-  
սեն : «Ե՞ւ, թերեւս, ո՞վ գիտէ...» : Ի՞նչ ընեն հապա-  
ւայս օդով : մանաւանդ այնքան դիւրին է այս մէկը, ձեր-  
բազատող՝ ևսը տարբեր «Ընելլիքէ» : Մտածելէ :

Անհամբերութեամբ, տագնապով սպասողներ ալ  
կան : Անխօս, տենդագին : Ա՞չ, եթէ անոնց գրողները  
գիւնային թէ ինչպէ՞ս կը սպասուի հոս...

Փոքրիկ ծախքերու, «անհրաժեշտութիւններու»,  
կերակուրներու միօրինակութենին հիւանդագինօրէն  
զգուածներուն համար ալ, ցրուի՛չ, պիտի բերե՞ս այն  
քանի մը Փրանքը... ի՞նչ խղճալի բաղձանք...

Չորս հոգի թուղթ կը խաղան . հոն երկու հոգի  
նարս : Ջեն խաղար գրեթէ : Իրենցմէ երկուքը ստէպ կը  
կը գառնան հարցնելու . «Եկա՞ւ» : Կը պատուիրեն մէկուն  
կամ միւսին թէ «Շարլ կամ կապրիէլ, ուշադրութիւն  
անունիս, առ ու հոս բեր...» : Իբր թէ առանց ատոր նա-  
մակը կորսուէր :

Արմանն ալ ամէն օրէ աւելի անհամբեր է : Զայրոյ-  
թով կը նայի խաղացողներուն : «Կամաց պոռացէք», կը  
շնչայ ակուաներուն մէջէն, չես գիտեր որո՞ւ : Աննախըն-  
թաց է իր այս վիճակը : Բայց չեմ համարձակիր մօտե-  
նալ : Շատ մը օրերէ ի վեր կարճ ու պաղ խօսքեր միայն  
կը փոխանակենք : Ափսո՞ս, կարելի լաւ մտերմութիւն  
մը մեռցուցի յիմար խօսքերու կարկուտի մը տակ...

— Անպիտան մարդը կ'ուշանայ :

— Քառորդ ժամ կայ սովորականին :

— Հապա ցո՞ւրտը, հապա խոնա՞ւը... եթէ չդա՛յ...

— Կուգայ, կուգայ :

Հոգ ընելու օ՞ր է միթէ իր հանդարտիլը կամ ոչ :

Թէեւ, ես նամակի չեմ սպասեր:

Արդէն ստացեր եմ հօրաքոյրէս իր ամսական ա-  
զօթքն ու օրէնութիւնը, գրուած ակնոցաւոր աչքերով ու  
դողացող մատներով։ Գծերը մոռացութեան արուած  
չտեսնուած, անհաւասար տողերով։ Խեղճ հօրաքոյրս  
կը ծերանայ. գիտեմ, զիս շատ կարօտցեր է։ Մայրս փո-  
խարինեց մանուկ տարիներու։ Ու հիմա որ վախն ունի  
զիս կորանցնելու, հաղիւ կը զսպէ լացը։ Յայտնի է ամէն  
մէկ խօսքին ետին արոփող սիրաը։ Կ'երեւայ. Խրատներ  
որ կը քաշուին սակայն մահասուեր բառեր ըսելէ։ Ա-  
զօթքներ ու քաջալէրանքներ՝ սառած ձեռքեր տաքցնե-  
լու ճիզն ընող հերքի պէս։

Հօրաքո՞յլը... Ահա կը գիտակցիմ: Իմ աւելորդ  
մարդու մահս իսկ չարիք ունի, իր հետքերուն վրայ:  
Անցնելի յետոյ: Ես որ կ'ըսէի թէ ոչինչ կը ձգեմ, մո-  
ռացքո՞տս... Ո՞վ պիտի կրնայ կասեցնել արդեօք, ի՞նչ  
բան, մեր ներկայութեամբն ու բացակայութեամբը ըս-  
տեղծուած վիշտերուն, ցաւերուն շարանը... Հօրա-  
քո՞յլ, հաւանաբար վիշտը զոր կուտամ վիճակովս՝ քեզ  
ինձմէ առաջ գերեզման տանի, մինչ ես կը ցամքիմ տա-  
կաւ, օրըստօրէ աւելի շղթայուած հալումաշ մարմնիս  
տուայտանքին, ու կը նեղուիմ ուրիշի մը վրայ արտաս-  
ուելու անկարողութեամբս... Օ՛, սիրելի մը կորուս-  
տին առթիւ չկարենալ արտասուել...

... Հազուաղէպ են ընկերական համակները : Զանձ-  
րացան տղաքը : Միսիթարական խօսքերն ալ չափ մը ու-  
նին : Կ'անլինան, կեղծիք կը դառնաի : Եւ ընկեր մը,  
պարտուած ընկերի մը ի՞նչ կրնայ ըսել, եթէ չուղեր  
գործել : Եւ ի՞նչ ընեն այս քրոնիկ մահուան դիմաց : Եւ  
յետոյ, կեանքը ապրելու համար պէտք է կոխել ինկած-  
ները : Նոր շընանակներ, նոր հաճոյքներ : Դաժան ու  
անդութ՝ «նորը» երիտասարդինն է : Ընկեր մը չի կրնար  
անցնիլ այդ դիմը, առանց եղբայր ըլլալու : Համոցին,

մարդկային իրականութիւնն է ասիկա, ուր մեղքն ու  
մեղաւորը իրար չեն ճանչնար: Իրար կ'անդիտանան:  
Քառո գլուխիր՝, ըսէ՛, ըսէ՛, ըսէ՛...

Գ...էն երէկ առի: Բացիկ մը: Աշնանային անտառ  
մը տժողովն: Կարճ խօսքեր: Կիսատ խօսքեր: Եւ կէտ,  
շատ կէտ::: Ծածուկ, գրաւող վիշտ մը որ կը կրծէ քա-  
ջութիւններուն արմատը: Եւ այդ հազիւ կը հասկցուի,  
մէկ նամակէն միւսին անջրպետը այնքան է փոքր...  
Բայց ամբողջութիւնը անդունդն է որ կը շինեն... վասն  
զի ո՞ր երիտասարդ սիրոն է որ չպիտի տեսնէ, վերջ ի  
վերջոյ, մութ ու անվերջանալի ճամբու մը առջեւ կան-  
թեղին անզօրութիւնը...

Արագէս, միջանցքներուն մէջ կը չափենք անդադեպում՝ կարճ միջոցի մը անսահմանօրէն երկարելու կարուղութիւնը... նոյն քառակուսի գետնին վրայ կ'երբողութիւնը... կուգանք, կուգանք ու կ'երթանք շարունակ... թանք ու կուգանք, կուգանք ու կ'երթանք շարունակ...

## Անուշտ պիտի գայ ցըռւիչը



ԺԵ.

Լիմօժցի էմիլը ինծի կ'առաջարկէ երթալ Քէնսաքին  
տեսութեան:

Անհանդարատ տղան քանի մը օր առաջ անխոհեմութեամբ ծանրութիւն մը մոխաղրելով արիւն թքաւ: Կարեւորութիւն չառուին: Ինքն ալ նոյնքան: Բայց շատցաւ, չերմը բարձրացաւ: իսկ հիմա վարի թիւ 4 սենեակն է:

Երբ թիւ 3 սենեակին առջեւէն կ'անցնինք, կը լսենք Ռաթան որ վէճի բոնուած է մայրապետին հետ:

— Զըլլա՛ր, կ'ըսէ մայրապետը, ծանր է վիճակը: Յետոյ անթարթ դուռին յառած իր աղջկան կը սպասէ: Անօգուտ անցաւ մեր խրատը: Չուղեր մեկնիլ: կը սպասէ: Բժիշկն ալ սրդողեցաւ...

— Ի՞նչ կ'ըլլայ եթէ տեսնեմ. թէեւ գժտուած էինք, կը պատասխանէ Ռաթա, բայց հոդ չէ, վնաս մը չի տար, իմ դիւղէս է ինք, թերեւս բան մը կ'ուղէ, բան մը կը փափաքի, ես զղացած եմ սիրառ ցաւցնելուս, հաշտուիլ կ'ուղեմ, ձգեցէք, խնդրեմ...

— Հասկցէք պարոն, իր աղջկան կը սպասէ, հաշիւով դուռը կը բանանք, նուազ յուսախաբութիւն պատճելու համար, կրնայ ըլլալ որ մէկ վայրկեանէն միւսը գայ, հասկցէք, մահամերձ է...

Ռաթան կը լրէ, ու կը մօտենայ մեզի:

— Ո՞վ է հիւանդը, կը հարցնեմ ցած ձայնով:

— Ո՞վ:

— Լոակեացը:

— Հըմմ: (Որքան չուտ կը մոռնանք մէկզմէկ. ու-  
րեմն խեղճ մարդը մահամերձ է եւ աղջկան կը սպասէ):

— Պիտի գա՞յ արդեօք, կը հարցնեմ բարձր: Գուցէ... երեք օրէ ի վեր հեռագիրը առած է. Ճեռքին մէջ պինդ սեղմած, վայրկեան մը չի հեռացներ աչքը դուռնէն:

— Հապա ինչո՞ւ չգիտնալ կը ձեւացնէիր:

— Վատահ եմ, երկար չպիտի կրնայ տոկալ: Կ'ուզէի տեսնել... քանի մը իրեր ունի... շուրջինները չպահեն... գիւղացիս է. իրաւունքս է...

— Կարելի է վրկուի, եթէ գայ, կ'ըսեմ, անուշաղիր իր խօսքերուն:

— Տղայամիտ ես:

Եւ վրայ կը բերէ չարութեամբ.

— Հոս հրաշքը չանցնիր: Արդէն կասկածն է որ կ'ապրեցնէ: Եթէ քովն երթայի, ուհինչ պիտի փոխուէր: Բնդհակառակն:

— Ո՞ւրիէ գիտես, Ռաթա:

— Առաջինը չէ, տեսած եմ:

Կը հեռանայ, ոչ թէ ըսածին կասկածելիութեամբ, այլ ծխատուփ մը կամ ժամացոյց մը կորսնցուցած մարդու գժգոհանքով:

Մենք կը շարունակենք: Ահա Քէնսաքը: Նիհարցած այտուկը բուռն վրայ վարդապոյն բիծեր: Շրթները չորցած ու կապտորակ:

կը ժամանակի մէջ բոնուած, ու պատիժէն չվախցող մանուկի պէս: Եւ ես կ'ամչնամ աւելի կանուխ իրեն տեսութեան չդալուս:

— Ոչինչ բան է, կ'ըսէ տաքութիւնս իջաւ:

— Շուտով կուգաս նորէն առաջուան տեղդ: Կ'անցնի, հոդ մի ըներ: Միայն զգոյշ եղիր, քիչ խօսէ, մի շարժէ:

Այս խօսքերը հանդարտ, անտարբեր ձայնի մը կեղծիքով:

— Բնաւ չեմ խօսիր:

Եւ կ'աւելցնէ .  
 == Հո՛գս, շուտով ոտքի կ'ելեմ, ձիւնն ալ եկած կ'ըլ-  
 լայ, ձիւնադնդակ կը խաղանք : Հէ՞ :

Արդեօք վիճակին վրայ ճիշդ կարծիք լսելո՞ւ հա-  
 մար է այս տղայական անդիտութիւն ձեւացնելը :

— Հարկա՛ւ, հարկա՛ւ, կազդուրուելուդ նայէ :

Մայրապես կ'անցնի, ու մեղի նշան կ'ընէ դազտ-  
 նորէն, չողնեցնել տղան :

— Ասոր հետ մէկտեղ, կ'ըսէ լիմօժցին, զինքը լը-  
 ռեցնելու ջանքով, այսուհանդերձ քիչ մը շատ կարեւո-  
 րութիւն կուտանք արիւն թքնելուն . ի՞նչ կ'ըլլայ եղեր...  
 շատ սնդամ պարզ թուքը աւելի ձիւանդադին է քան ա-  
 րիւնը ... Զէ՞ :

Կը նայիմ Քէնսաքին . չասկցողի, մտացրիւ մար-  
 դու նայուածք մը ունի : Անժպիտ : Ինչպէս եթէ ըսել ու-  
 զէր .

— Բացարձակ երեւոյթ, բացարձակ վիճակ, բա-  
 ցարձակ ընթացք կա՞յ այս դարշելի հիւանդութեան  
 քով ... կը կարծէ՞ք խարել զիս ...

Սխալած եմ սակայն : Նայուածքը կը վառէ, ու նախ  
 դանդաղ, ապա գրեթէ հեւքով կ'ըսէ .

— Եկուր եւ հասկցուր սա մարդոց, մէկ կողմէն  
 միւսին դառնալուս կը դողան, կը պոռան, կը սրդո-  
 ղին ... բժիշկը հապա՛, երեսիս խնդացած չունէր ա-  
 ռաջ, իսկ երէկ մեղմութեամբ կը հարցնէր թէ ի՞նչ կ'ու-  
 զեմ, ի՞նչ կը փափաքիմ ... որպէս թէ դատապարտուած  
 ըլլայի ... ի՞նչ կ'ըսէք, խնդալիք չէ՞ ...

Աւա՛ղ, չէ, խնդալիք չէ : Բայց կը ժպտինք :  
 Ցած ձայնով .

— Զուրը կուտա՞ս ինծի :

== Մի՛ խմեր, լաւ չէ :

— Հոգ չէ՛, կ'այրէմ :

Ագահութեամբ կը խմէ : Կը լոենք :

Սենեակին միւս երկու բաղդատաբար աւելի լաւ վի-  
 ճակով հիւանդները կը խօսին : Կը զառնանք անոնց :

Մին կ'ըսէ .

— Նորէն քահանան կանչելու գացեր են :

Միւսը .

— Միւսիէլի՞ն համար :

— Կ'երեւի : Ըսել որ երեք անդամ զիս այդ փոր-  
 ձանքէն անցուցին : Բայց միտքս գըեր եմ յուսահատե-  
 ցնել սա տէրտէրը : Զիս տեսնելուն դէշ - դէշ կը նայի .  
 իբր թէ խաբող յաճախորդ մը ըլլայի ...

== Կը չափազանցես : Մահուան վախն է այդպէս  
 ցուցնողը : Եթէ չսս սիրեր մարդը, ինչո՞ւ «Լոակեաց»ին  
 պէս չես ըներ ...

— Որովհետեւ անհաւատ չեմ :

== Կը հաւատա՞ս ուրեմն :

— Չեմ ալ հաւատար :

— Հապա ի՞նչ ... Կը վախնա՞ս ...

— Կը կարծե՞ս ... այնպէ՞ս, վարժութիւն, եթէ  
 Աստուած մը կայ, ինչո՞ւ բարկացնել յումպէտս ... թա-  
 տերախաղ մը աւելի, թատերախաղ մը պակաս ... այդ  
 չէ որ պիտի յունեցնէ զիս ...

— Քու մա՞յրդ թէ հայրդ էր հրեայ ...

— Կարծեմ պապուս պապը :

Եւ չեն խնդար : Զարմանալի լրջութեամբ մը :

— Ի՞նչ ըսած է «Լոակեաց»ը, կը հետաքրքուիմ ծը-  
 ռելով իրենց կողմը :

== Վոնտեր է քահանան, հայոյելով իր Աստծուն  
 ու Քրիստոսին . եւ բոունցքը երկարած առաստաղին,  
 պայթող աչքերով մոնչեր է . «Այսպէս պէտք է փացնել  
 քեզ» ...

Քէնսաք միշտ անկուշա աչքը ջուրին կ'ըսէ .

— Կը հաւատայ ... ի՞նչպէս կարելի է սիրել կամ  
 ատել չեղած բան մը :

— Այո՛, իսկական անհաւատութիւնը գերբնականին, անտարբերութիւնն է. սիրոյ կամ ատելութեան ներկայութիւնը ուղղութիւն մը կ'ենթադրէ՛: Ազօթքն ու հայՀոյութիւնը արտայայտութեան ձեւեր են միայն:

— Զո՞ւր:

Կուտամ առանց անդրադառնալու: Մեջենաբար: Կ'որոճամ հաւատքներուն պայմանադրականութիւնը վիճակներուն ու խառնուածքներուն դիմաց: Կատարեալ լաբիւրինթոս, որուն խառնակութեան մէջ, եթէ մարդը իր մտքով ու զգայաբանքներով յանձնուած է խորհուրդին — անշուշտ ի խնդիր ճամբու մը, ելքի մը փնտուուքին — անկարելի է որ յենարանի մը չյանձնուի: Իր կուրութիւնը հովէն կ'առաջնորդուի ու լոյս կը տեսնէ: Եւ լուսաւոր է: Եւ գահավիժումի իսկ թոփէք մըն է անով: Աստուծմով:

Մայրապեալ կը համնի երբ Քէնսաք այդ գաւաթն ալ պարած է: Մեղ խստութեամբ կը հեռացնէ սենեակէն:

Ա՛հ, առանձնանալ ու կարենալ, հոգ չէ առանց հաւատքի իսկ ազօթք մը ըսել, խնդրել, աղաչել Քէնսաքին պապքինումին համար. (Գիտէ՞ք, շա՞տ հիւանդ է...): Ազօթել, ու ապա բանալ գիրքը, կարդալ այն մասը ուր վաճառականները վրնտուեցան տաճարէն... Երիտասարդ կեանքի մը համար շա՞տ է միթէ...

Այլ դուրսը, չէնքին վրայ, չէնքէն անդին խոնութիւնը կը թանձրանայ, կաթիլ - կաթիլ կ'իյնայ, կը սառի:

Մորթս ցաւագինօրէն կը զգայ այդ:

ԺԲ.

Այտոսկրերուն վրայ մորթն իսկ բարակցեր է, կ'ըսես պիտի հալի ու ոսկորները պիտի մնան իրենց կրային ճերմակութեամբը: Կարելի չէ գիծերու մէջ պարփակել այսքան թափանցիկ քիթ մը: Ու աչքերը դեղին ծիրով մը շրջանակուած են: Լաւ է որ մաղերը ծածկեր են ճակատը...

Մահամերձ է կապրիէլ Քէնսաքը:

Իր մսազերծ շրթները գժուարութեամբ կը գոցուին ատամներուն վրայ, որոնք չար են ու անշարժ հեւքին հանդէպ որ իրենց շուրջը կը մարի...

Ըսել որ երեք ամիս առաջ իր առողջական վիճակին կը նախանձէի... Այս չէնքին ներս երեւոյթներուն տեւողութիւնն է ասիկա. նման աշնանային երկնքի մը մութնուլուսին: Փոփոխական:

Սակայն ինք կը ջանայ գէթ նայուածքով ցուցնել թէ արի է: կը տառապի, բայց հեռի մը ուժով կը շնչար:

— Շաբաթէ մը ի վեր քնացած չունիմ... անպիտաններուն գործողութիւնը սպաննեց զիս...

— Մի՛ խօսիր, կ'ըսեմ սրտադող, կը յոգնիս...

— Օ՛հ... կարեւորութիւն չունի այլ եւս... միայն... միայն կ'ուղէի մեծ մայրս տեսնել... կը տեսնեմ, զարմանալի կարօտ մը ունիմ... պապա՛կ... իր խօսքին, նայուածքին... եւ աւելի ցած՝ լացի՛ն...

կը հեւայ ու կը շարունակէ.

— Հոգիս իր միօրինակ երգերէն... երգ մը... օրօր մը կ'ուղէ, — ա՛հ...

= 132 =

= Կուղե՞ս որ Փօնոյի մը վրայ փորձենք . մինչեւ  
երեկոյ կրնանք ունենալ սկաւառակը :

— Զէ՛ ... նոյն բանը չէ ... չնորհակալութիւն ... ի-  
րա՛ւ ... իրա՛ւ պիտի վերջանայ ...

Ճերմակ ու խոնաւ ճեռքը ճեռքիս կը կառչի , կը սեղ-  
մէ , կը փակի՞ օգնութիւն պոռալու պէս ...

Կը լուեմ . վախով : Ձեռքերս ջղային փութկոտու-  
թեամբ կը քաշուին իրմէ ու վերմակը շտկել կը ճեւա-  
ցնեն :

Ի՞նչ պատասխանել . ըսէ՛ք ապրողներ , առողջ ապ-  
րողներ ... որ այս պահուս ուրախ կամ տխուր էք ճեր  
ապրելուն համար ու ամենաչին պակասները , աննշան  
վիշտերն իսկ ճեղի մելամաղձոտ հառաչանքներ արձակել  
կուտան ... ի՞նչ պատասխանել . ո՞չ ըսել , ստե՞լ վատա-  
բար ... կամ միիթարել , յո՞յսը տալ կարելի անդենա-  
կանի մը ... Բայց չէ , շատ դժուար է մահամերձը խա-  
բել ...

Եւ կը ժպտի՞ ... ծամածուռ չէ , ոչ ալ հայհոյանք  
ատիկա այս մերկ ոսկորներուն վրայ : Ես կը տեսնեմ ,  
անոր , արի տղու այդ արտայայտութեան ետին արցուն-  
քի ծովը ... ի՞նչ վեհ տառապանք ...

Գանկիս մէջ չորցած աղբիւրներ կը հեղուն , մինչ  
պէտք է սեւեռել աչքերը կէտի մը ու զսպել . պաղեցնել  
ամէն գնով : Ո՞վ բախտակից եղբայր , մանուկ ընկեր ,  
խօսք կուտամ չանարգել վերջին ընթացքդ : Տե՛ս , նայ-  
ուածքս չոր է — այսինքն քեզի պէս եմ , ապրիլս առա-  
ւելութիւն մը չէ , ու հետքերուդ վրայ եմ ...

Ի՞նչ փոյթ թէ մեր մէջն ամէնէն սկեպտիկն իսկ  
չի կրնար տաժանելի կեանքը վայել լրջութեամբ , մե-  
ծութեամբ ճգել ... շարունակէ զսպել տքալդ , ու թող  
մարմնիդ պաղը միսերուս թափանցէ ... Երկութով դէթ  
ամբողջ մը կազմենք ... կանգուն ամբողջը ...

Աչքերդ կը պաղին : Աչքերդ կը չափեն փոսը , որ

մօտդէ , բոլորովին մօտդէ է այս անդամ ուր կը տեսնես  
ամբողջ երիտասարդական ճիգերուդ , թափիդ մոխիրը :  
Եւ սեւը որ կայ կոպերուդ շուրջը . վախը , նոր չէ ... այլ  
չես ըսեր , ու չպիտի գթամ ողբադին ...

Կծկուած աթոռին , այս գրեթէ մերկ պատերով սեն-  
կակին մէջ , քովդ , ու քովը գիշերասեղանիդ որ ծանր է  
եակին մէջ , քովդ , ու քովը գիշերասեղանիդ որ ծանր է  
շիշերու , խառն ի խուռն իրերու տակ , ես մոլորուն՝  
շիշերու , խառն ի խուռն իրերու տակ , կ'ըսեմ , կը կրկ-  
«ի՞նչ փուճ , ի՞նչ յիմար բան է կեանքը» կ'ըսեմ , կը կրկ-  
նեմ , կ'երրորդեմ մտովի ու անմիջապէս յետոյ կափա-  
սի մը պէս , ինչպէս հորեգոնը անհունութեան վրայ ,  
ըիչի մը պէս , ինչպէս հորեգոնը անհունութեան վրայ ,  
կ'աւելցնեմ , գոցելով . «աւա՛ղ , աւա՛ղ , աւա՛ղ ...» :

Կը ժպտի՞ս . ցաւագին ծամածուռ մը ... ոչ կը ժպ-  
տի՞ս ... մէի ջանար խօսիլ որպէս թէ ուզէիր հիւր մը  
զբաղեցնել . կը գուշակեմ թէ ինչ պիտի ըսես . դարձեալ  
մեծ մայրդ պիտի կանչես տրտմօրէն , կամ պիտի ըսես  
թէ երէկ փափաքեցար պատուհանին աջ կողմը ըլլալ  
անկողնովդ — «այնպէ՞ս , պարզ քմայք մը , դիտե՞ս ...»  
— ինչպէս անցեալ օրն ալ ճախ կողմն էիր ուզեր ...

Ա՛հ , մի խօսիր ... չըսի՞ . տե՛ս :  
Կը հաղայ , կիսատ , անզօր չարչարանքէն ... Սիրտս  
պիտի պայթի խեղդուող թուչունի այս տեսարանէն :  
Կ'իյնայ բարձին զգայազիրկ :  
Քրտինքի կաթիներ կը շարուին մազերուն տակ ,  
յօնքերուն քով :

Եւ դուրսը արեւ չկայ . մուշ ու մշուշ :  
Ո՞ւշ է , ո՞ւշ է : Զիւնագնդակ չպիտի կրնաս խաղալ .  
Չպիտի խօսիս , պոռաս , երգես ու սիրես ... չպիտի ապ-  
չպիտի խօսիս , պոռաս , երգես ու սիրես ... չպիտի ապ-  
չպիտի խօսիս , պոռաս , երգես ու սիրես ... կա-  
րելի՞ բան է ...

Ապրի՞ւ , ապրի՞ւ , ապրի՞ւ :  
Չարչարանքով , անկողնին գամուած թէ մահա-  
մերձ ...  
Միայն տեսնել որ պատուհան մը կայ , պատուհա-

նէն անդին լոյս կամ մառախուղ, ու հով մը որ հաճի երբեմն փեղկերը սարսել:

Այսքանը բաւական է :

Այլ չես ըսեր: Զպիտի գթամ ողբազին:

— Օգնէ'... դառնամ... կամաց...

Կը հեւայ. կը հատնի ու հատկտեալ, ցած ձայնով կը մրմջէ.

— Միշէլին սա դաշտանկարը տեսնել ուզեցի... ուֆ... լա՛ է... որքան տարբեր է միւս կողմէն... և կ'ըսեն թէ հիւանդներ կան... տարիներով անշարժ...

— Այո', թէնսաք, բարեկամս, կը պատասխանեմ ինծի անծանօթ ձայնով մը, այո', հիւանդներ կան, տարիներով անշարժ, ես մէկը գիտեմ 7 տարի, գոհ էր վիճակին... սիրուհի մըն ալ ունէր...

(Բերա՞նս թէ գործիք մըն է ասոնք ըսողը):

— Շա՞ն կեանք...

— Հա՛:

Կը համբուին քայլերը որ կը հեռանան: Կարելի է ճանչնալ իր ձայնէն կառքը որ հեռացաւ: Գլուխս կը դառնայ դեղի մը հոտէն որ միայն հիմա ուշագրութիւնս դրաւեց իր քնացնող հանդամանքով: Օդը ծանր է. սենեակն ալ կը հեւայ:

— Գէթ սա արեւը... դուրսն ալ... ըլլար...

Նկարին է:

— Կ'ըլլա՞յ...

— Ե՞րբ:

— ...

— Գոցէ' վարագոյրը... միայն այս արեւը... տեսնեմ...

— Բայց, բայց մութ պիտի ըլլայ, առանց պատուհանին...

— Իրապէ՞ս... ձգէ', ուրեմն ձգէ'... խեղճ Միշէլ, աշխատանքիդ ոչ իսկ... մշուշ լոյսը կրնայ յաղթել...

Կը շարունակէ.

— Մտիկ ըրէ, Արամ... զինք չէի սիրել երբ... երբ գեռ այսպէս չէի, հիմա'... հիմա'... բոլոր այս խառնակութիւնը... կը...

Աչքերը կը լեցուին: Զիս չի տեսներ: Զեռքը կը դողայ սամանին վրայ: Ու եղունգները կապոյտ մելանի մէջ են թաթիւր կարծես:

Տակաւ հեւքը զոր անսակի դժուարութիւնով, կուբժքն է ճնշուողը—կը բարձրացնէ ու կ'իջեցնէ վերմակը: Ես կը լուծուիմ մահամերձին սենեակը գրաւող լութեան մէջ: Լութիւն չէ այլ եւս, հրէշային ներկայութիւնն է, լեզու առնող ամէն ինչն է, աւելի զգալի մրմահարող քոչքերուն քալուածքին հետ՝ քան որ եւ է պայթում, որ եւ է արիւնող հպում: Կը պղտիկնամ ինքս պայթում, որ եւ է արիւնող հպում: Կը պղտիկնամ ինքս վունչանալու տարօրինակ բաղձանքով, սարսակիմ մէջ ոչնչանալու տարօրինակ բաղձանքով, միշտ վունչով: Ես շունչս բռնած, կը զգուշանամ խանգարել, միշտ մեծցող, ծաւալող այս գոյութիւնը որ ականջներուս թմբուկները իրեն քաշող, լուղութիւնս կեղրոնաքան թմբուկները իրեն քաշող, լուղութիւնս կեղրոնացնող է որ ահա, ահա պիտի խլանամ...

Կ'ուղեմ կանչել, մոնչել... այլ կը սարսափիմ, շարժում մըն ալ ու երկինք մը պիտի փլի վրաս...

Բայց բոլոր գերագոյն չափով լարուած վիճակները նման, անվիշտ ու անցաւ վերացում մը կը յաջորդիէ, կը տիրէ ինծի... ու մեռելութեան խորէն խօսքերը մարմին կ'առնեն.

... Ո՞վ դուք, միւսներդ, առողջներ, քաղաքներուն թէ գիտերուն, երկնքին թէ գործարաններու առաստաղին տակ, դո՛ւք, որ կը վինէք, կը քանդէք, կ'աշխաղին տի՛ք, կրնաք խմել երբ ծարաւ էք... ի՞նչ երանութիւն՝ տի՛ք, կը առանց հազի լիաթոք ծիսել, գինոյնալ, սիրել, կարենալ առանց հազի լիաթոք ծիսել, մանուկ մը, գուռել, քալել, վազել, կարենալ գրկել մանուկ մը, գուռել, համբուրել, երգել, գաւաթներ կոտրել, ապրի՛ւ...

Գիտցէք թէ ինչ որ ալ ըլլայ ձեր ընկերային վիճակը, երբ ձեր ձեռքը ուժն ունի բառանցք շինելու, երբ ձեր թոքերը անբիծ են — ի՞նչ գեղեցկութիւն — ու կրնան պոռալու, պահանջելու տրամադրուիլ, հպատակի կամքի՞ն ... Բայց դուք Ազատութիւնն էք, Երջանկութիւնը ...

... Քէնսաք, եղբայրս, կրնա՞յ ըլլալ որ անօդուտ տեղը մեռնիս, կրնա՞յ ըլլալ որ արեւը ճանչցած, ծլած, ծաղկած ու յետոյ այսպէս պոկուած ըլլաս՝ ընդունայն ...

Լոռութիւնն է ըսողը, ես «խուլ» ունկնդիրն եմ պարզապէս ...

Կը հեծկլուայ ու կը մարի Քէնսաքը.

— Մեծ — մայրի՞կ ...



ԺԹ.

« ... Եւ բանակները, սիրելի թոռննըս, վերադարձան յոդնած ու անօթի :

Անօթի՝ հանոյքի, փառքի ու մոռացութեան :

Որովհետեւ զրկանքը աւերող չափազանցութիւններուն կը տանի, եւ արիւնին աղող ամէնէն թանձրն է յուսախաբութիւններուն :

Սկսաւ արշաւ մը պարի, զեղխութեան, շահադիտութեան ու անկարգութեան :

Զափերը կորսուեցան : Կորսուած երէկի մը համար այսօրն ալ վատնեցին : Անմտօրէն : Խելագարօրէն :

Յափրացածներ կային որ «խաղաղութիւն» կը պոռային — նոր պատերազմի կամ փառքի համար որ միեւնոյնն է — եւ քաղաքակրթութիւնը կ'անարդէին կարելի բոլոր կեղծիքով, անարդարութիւնով :

Անհատները անօթի էին : Ազգերը ամէն ժամանակէ աւելի մոռցած իրենց մարդկայնութիւնը : Եւ լսող չկար : Եւ պղտիկ չկար :

Նոյնպէս պարտուածները արիւն կ'երազէին վրէժի կամ փառքի համար, որ յաճախ նոյն բանն է :

Այդ ամէնուն լծակը, բնականօրէն դարձեալ Ոսկին, գերիներ շինեց : Շղթայեց : Անօթութիւններ անարգելով, անօթութիւններ սրելով՝ ապականեց : Ամէն ժամանակէ աւելի : Այլ բոլոր գծերոն վրայ, ցրուած թէ խումբով, կը վազէին թուղթի ու պարահանդէսներու ուղղութիւնով, կազի մուխով, կառքերու արագութիւնով : Հասնելու ինչի՞ ... Խթանն էր չնազին հաճոյքը, վայելքը, յուղացումն ու փառքը :

Ուստի հիւծումն ընդհանուր էր : Այս կամ այն կերպ :

ԱՆԽՈՎԱԱԳԻԵՐԻՆ :

Եւ Ան եկաւ : Միւսներէն առաջ : — Յեղափոխութիւնը ժամանակները կանխողն է — անկէ այ առաջ :

Նախ գողունի, անվնաս դէմքով, ապա համարձակ ու տիրող :

Պարահանդէսներէն , գործարաններէն ու գաշտերէն  
իր զոհերը հազարներով ինկան :

Կանգուները, — աւելի անոնք որ կը պարէին ու կը ճառէին — հաղիւ համեցան տեսնել: Մինչ ամէնն ալ անոր քովն էին, անոր շունչին տակ:

Ան, քայլեցը մեծցուց . երիտասարդ ու դինով սե-  
ռունդը իր սիրելին էր :

Մանկութիւնն ալ դեղնեցուց : Եւ տարիքները կորսնցուցին իրենց նշանակութիւնը :

Տարածուեցաւ, վարակեց, խռեց ճանիեցաւ ահա-

Մինչ ճառողներուն ու պարողներուն ուշադրությունը հազիր կեղծ հառաջախնդիր է հասաւ, հազիր մուրացկանի մը գանձանակին վայել զոհողութեանը։ Գիտութիւնը սակարեկաց :

Մինչ ամէնը անող օրովն էին աշխատ սէլէ

Մաղապուր փրկուածները անոր ճանկերէն — հրաշ-  
քով — հոգիի ու մարմնի սպիտներով կը վերադառնային :  
Յաճախ կրկին իյնայու համար :

Բայց պարողներն ու ճառողները չտեսան:

Նախճակը որ ան կը դուծէր, վեր էր որ եւ է պատեղագմի, որ եւ է ջարդի առողինութիւն.

Եւ երբ զգացին օր մը թէ մարդկային ամէն արժէք, բոլոր սրբութիւնները հոգիի ու մտքի — արուեստ, հայրենիք, կրօնք — անոր շունչին տակ հիւծելու դատապարտուած էին — որովհետեւ պատուհասային մահն էր ինք — այդ օր արդեն ան տէրն էու ամոռութուոււն.

## Հիւծախտը»:

... Կը դողդամ ու կ'այլիմ։ Զերմ ունիմ։

Դժուար թէ կարենամ այս դէշ երազէն յետոյ, ո՞յ  
շէ, չէ ոքանի մը տէ միհան, քնանայ:

Սուտակայ եկեղեցին ժամացոյցը փշրեց սառած օ-  
պատճեններ ամէս : Կէս սիհեռո անդ է , ըստ :

Անլուսին: Բայց մութին սեւեռելով կրնամ թանձը  
ձիւնը տեսնել: Նախ ճերմակ նշոյլներով, ապա պա-  
տառն ամբողջ: Պազ օդը պատուհանէն կը խոժէ, կը նս-  
տի ինքնին, ինչպէս վեղկերը ծածկող ձիւնը:

իսկ ոտքերուս տակ՝ տաք ջուրի ամանը գրեթէ պաղէրէ : Կը կծկուիմ : Կը դառնամ, կը հեւամ, կը հազամ ու կը կծկուիմ :

ինձի կը թուի որ Արմանն ալ արթուն է : Ճմբթկուզպ  
թուղթի՞ թէ հեծկլտուքի ձայն էր .. Զէ՛, սիսալած եմ :  
Կը քնանալ :

Եւ տակաւ, չատ սովորական ճամբռու մը վրայ եղողի պէս, աչքերս կը դոցեմ ու կը «նայիմ»: Մեռածներուն ու ապրողներուն: Որքա՞ն գերեզման:

ԱՌ, ԵԹԷ Կարելի ըլլար վերադաբնել։ Կարու մը  
ունեւ։

իսկապէս ի՞նչպէս պէտք է կոչել այն, ի՞նչպէս պէտք է սիրել այն որ պիտի գտնէ յաւիտենական ու բացարձանի կառապութեան միջոցը:

Էւ անկ որ պիտի տայ անմահութիւնը :

— Ո՞վ է որ պիտի գտնէ այս հիւանդութեան դար-

Համեմության ուղղութանոր ի՞նչեւմ : Որ չիսաբէ :

Հրանտիկան գեղարվություն է դը կ  
ի՞նչ յիմար եմ : Ժամերով կ'երազեմ բարեբախտ մէկ  
դիպուտին վրայ որ պիտի սորվեցնէ ինծի գլանիկի մը  
ծուխով մահամերձ թռփերն իսկ բժշկել : Դիպուտածով,  
հրաշքով :

Քանի՞ միլիոնաւոր երիտասարդներ, մանուկներ,  
բեղմնաւոր կեանքեր, քայքայուող, քանդուող տուներ,  
ժողովուրդներ պիտի փրկուէին:

Շա՞տ է: Թող գանձ մը գտնեմ, բոլոր հիւանդները  
լաւագոյն պայմաններու մէջ դնելու, վարակումը սահ-  
մանափակելու համար:

Որքա՞ն տղայական եմ:

Բայց դոնէ փրկեցէք մանկութիւնը, առողջ երիտա-  
սարդութիւնը, անոնք որ դեռ ոչինչ ունին: Գրեթէ ո-  
չինչ ունին: Ա՞ս ալ շատ է, ապրողներ: Ա՞յս ալ անկա-  
րելի է:

Ներքինինե՞ր...

... Ա՞հ, ջերմ ունիմ, նորէն ջերմ ունիմ քոյր իմ...  
գիտնաս որքան խղճահար եմ, գիտնաս որքան մեղա-  
պարտ եմ առջեւդ... Դեռ մինչեւ Ե՞րբ, հէ՞...

Ի՞նչ կրնամ ընել:

Ո՞ւր կ'ուզես որ վազեմ, ո՞ր վերջնական կոիւին:  
Հերոսութիւն չէ բաղձանքս, միայն արդարանալի ձեւով  
մը վերջացնեմ: Հաւատա՛, ձանձրացայ...

Հարկաւ մեղաւոր եմ, անարժան, ծնողքիս, վիրա-  
ւոր հայրենիքիս ու մարդկութեան առջեւ, որովհետեւ...

Ջերմ ունիմ քո՞յր իմ: Բաէ՛, աղօթէ որ քնանամ...

... Այտերուս վրայ երկու մեծ կաթիլներ հեռու  
չեն սառելէ: Աւելի կ'արթնամ: Կը սարսուամ:

Ո՞վ էր գուրս ելլողը: Արմա՞նը: Այսո՛ անկողինը պա-  
րապ է:

Ինչո՞ւ չվերադարձաւ: Քայլերն ալ խիստ զգուշաւոր  
էին: Ինչո՞ւ չվերադարձաւ:

Զար նախաղզացումներու յանկարծահաս մտրակին  
տակ ամբողջովին կ'արթնամ: Կը նստիմ անկողիս  
մէջ: Միւաները կը քնանան: Տաշուած լուսին մը ձիւնե-

րուն մէջն է խրեր ու դժուար է որոշել, ելեկտրական,  
հակող լո՞յսն է, թէ լուսի շողը, ննջարանն այսպէս մե-  
ռելական պարզութեամբ պայծառացնողը:

Արմանին անկողինը չարագուժ լքումի մը շշուկը  
կը պահէ: Կզակս կը սեղմուի: Լաւ է խաբուիլ երազի մը  
մէջ քան այսպէս անորոշութեան մէջ գալարուիլ:

Կ'ուշանայ:

Կը բարձրանամ անաղմուկ, ու դողալէն կը մօտե-  
նամ իր անկողինին: Կը չօշափիմ ծածկոցները: Կը նշա-  
րեմ գիշերասեղանին վրայ գոց նամակ մը:

... Հարկաւ նախապէս ես պատրաստուած էի. որո-  
շած ամէն մէկ քայլս... Ե՞րբ. չեմ յիշեր... որովհետեւ  
դինովի նման թէեւ, այլ շատ զգոյշ՝ փորձ մը կրկնելու  
համոզումով՝ դրան կ'ուղղուիմ: Սրունքներս պաղէն կը  
դրկուին:

Լուացարան տանող գուռը տեղի կուտայ: Պաղը կը  
մեղմանայ:

.. Իբր թէ եղած, անցած իրողութեան մը վերա-  
դարձը ըլլար. գոց սորվածի ոլէս: Անծանօթ չեմ պատա-  
հածին, չէ՛, անծանօթ չեմ... տե՞ղը. գրեթէ գիտեմ.  
ընելիքս. առաջինը չէ՛...

Վասն զի սանդղակալին պլլուած — ընդարմացած սը-  
րունքներուս անկարողութիւնը քաշելու համար — աս-  
տիճանները երեքական, սահելով կ'իջնեմ: Կը խուժեմ:  
Կոտրած լամպը չարգիլեր ճամբաս տեսնելէ. թէեւ  
աչքերուս ետին կատաղի մըճահարում մը յամառու-  
թեամբ փլցնել, խառնել կը ճգնի ամենատարբական  
շարժումներուս ուժիքիքները: Արդէն վերջին աստիճա-  
շարժումներին սուբիչը ոտքիս կը  
նին վրան եմ. կօշիկներու խոնաւ սրբիչը ոտքիս կը  
փակի:

Կ'անցնիմ առաջին գուռն ալ: Կը ծոիմ ներքնայարկը  
դպտող պատուհանէն դուրս...

Պատշգամին վրայ, անրդ ճերմակներով մարմինը

ահաւոր կերպով երկարած՝ գետինը կը միացնէ առաստաղին...

Լուսնին լոյսը պատանքի մը պէս կը կախուի քովի սիւնէն...

Չեմ զարմանար, կրկին տեսնողի պէս եմ. բայց սարսափը կը կաշկանդէ զիս. կը քարացնէ ... ցո՞ւրտ է. եւ իրականութեան զգայութիւնը՝ երեւակայութեան պատրաստած հուները կ'աւելէ ...

Եւ ետ կ'իյնամ. հարուած ստացածի պէս: Պիտի փախիմ. սակայն զլուխս մէկ հատիկ մտածումի մը գերին է, թէեւ ականջներս կը խժան, կուրծքս պայթելու աստիճան լիցուած է, ու աչքերս շլմորած ...

Վայրկեան մը: Ապա մութը նորէն կը տեսնեմ: Գը-լուխս միշտ գերին է աճապարանքին ...

Կը յառաջանամ եւ նախ քան դուրս ելլելս, թեւերուս ծանրութիւնը չզգացող ուսովս կը հրեմ թիւ 1ի դուռը. ուր հսկող մը ըլլալու է անշուշտ:

— Ա՛... Ա՛...

— Ի՞նչ կայ... Աստուածածին...

Չեմ կրնար խօսիլ. լեզուս ատամներուս է փակեր: Սիայն աչքերս գամուած են այն պատին որուն ետին «Ճերմակ ստուեր»ն է:

— Ի՞նչ ունիս...

Ուրեմն չի՞ հասկնար...

Այս բաւական կ'ըլլայ որ զգամ ձեռքերուս գոյութիւնը, ու ոտքերս շարժին:

Զիւնը թանձր է: Ծունկի ու քաշքուելէն կը մօտենամ:

Աթոռակի մը վրայ Արման չուանը վզին, Ճերմակ ձեռքերով կապ մը յարմարցնելու, քակելու կամ նման րան մը ընելու շտապով բռնուած է:

Երեսը ձիւնոտած է կարծես, մաղերն ալ գլխուն վը-րայ կեղծամ մըն են այլ եւս...

Վերջին թափով մը կը նետուիմ իր մէջքին մոնչելէն: Եւ յանկարծ թեւերս է որ ուժիս գումարը խլած են, եւ մարմնիս մնացեալ մասը օտար ծանրութեան մը նման վզէս, ուսերէս կը կախուի ...

— Ա՛... Ա՛...

Կախուած եմ իր մարմինէն:

Սակայն առաստաղը կը վլի ճակատիս, ու լուսինէն կախ պատանքը կը սեւցնէ ձիւները ...

Ի.

Իմ անկողինս հիւր չունի: Խոկ անոր, Արմանին քով, խիտ, շագանակագոյն վարսերով աղջիկ մը, ձեռքերը միացուցած, նազելի դէմքով՝ կը նայի: Սեւեռուն, գորովագին: Իր մեղմ ժպիտին մէջ գուրգուրանքի ու տրամութեան երգը կը մարմնանայ ...

Գեղեցիկ է:

Իր շրջազգեստին ծալքերը, վճիտ ալիքներով մինչեւ տախտակամածին կը հասնին, եւ անշուշտ աթոռը կը թուի գահի մը փոխուած ըլլալ:

Տօնական:

Մսկոտ արեւը ճերմակ վարդեր կը ցանէ այդ պատկերին խորքը կազմող պատին վրայ, ու սիրոյ, ներդաշնակութեան հմայքը, խունկի ալիքներով կը ծաւալի չրանող ժամացոյցին, վերմաններուն ու տղուն գունատ դէմքին վրայ:

Չեն խօսիր:

Պահ մը Արմանին աչքերը կը զատուին աղջկան անուշ ժպիտէն ու կը հանդիպին ինծի:

Կը ներեմ իր ուրախ անդթութեան: Թէեւ իր «յաղթանակը» ոչ մէկ թշնամութեան դիմաց կը դտնուի:

Մայրապետը ինձի պատմեց մնացեալը :

Երբ դրեթէ զբայաղերկ, ու պլլուած Արմանին, անգիտակցօրէն զինք իսկապէս չուանէն կախուելու կը մըշէն, — քանի որ տասը վայրկեանէ ի վեր չէր յաջողած պարզ կապը շինել, եւ գուցէ տեւէր մինչեւ առողու, — այդ պահուն ոտքի ուժդին հարուածով մը, ճակտիս, զիս հրեր էր մէկ կողմ :

Եթէ քէչ մը ամպաքինիմ, օր մը ամբողջ սլիտի ինդամ ասոր համար :

Արդեօք չծաղրեցի՞ն միւսները :

Զամշցներ զիս ատիկա :

Բայց որոշեցի.

— Երթալ, հեռանալ, հոդ չէ թէ քաղաքին ցեխին, թէ մօտալուտ մահին : Փախէ՛լ, հեռանալ այս տեղէն . . .

Իսկ շքեղ վարսերով, արեւ նայուածքով դէմքը աղջկան կը խոնարհի :

Չորս ձեռքեր իբար կը գդուեն : Եւ մըմունջ մը յուսասու, երդ կը դառնայ, համբոյր կը ցանէ, երկնային պղպջակներ, աստղեր, կենսատու պտուղներ . . .

Բախտաւո՞ր տղայ . . . :

### ՓԱՅԼԱԿ ՄԻՔԱՅԵԼԵԱՆ

( Վ ե ր ջ )

#### ՎՐԻՊԱԿ

Էջ 15, տող 9, «Հասկցայ», կարդալ «հասկցուց» :

Էջ 16, տող 15, «ուխտաւորի», կարդալ «ախտաւորի» :

Էջ 16, տող 29ը կարդալ սապէս.

(որովհետեւ ամէն գնով, գիտութեամբ ու վարժ-

Imp. A-Der, 17, Rue Damesme, Paris (13<sup>o</sup>)



44272

ՆՈՅՆ ՀԵՂԻՆԱԿԵՆ

ԵԽԱ, (արձակուրդի բացիկներ), գին 5 ֆրանք:

ԳԻՆ՝ 10 ՖՐԱՆՔ